

Հ. ԳԱՐԵԳԻՆ Կ. ԳԱՐԱՆՅԻԼՅԱՆ

1629

ՀԱՄԱՌՕՏ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ի ՊԵՏ

ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՆԵՐՈՒ

ՄԱՍՆ Փ.

ՆՈՐ ԴԱՐԵՐ



Գ. Ա. Հ. Ի. Է.
ՏՊ. «ՆՈՐ ԱՍՏՂ»

1949

Հանրապետական
Գրական - Երգարան

Հ. ԳԱՐԵԳԻՆ Վ. ԳԱՐԱՆՖԻԼԵԱՆ

1629

ՀԱՄԱՌՕՏ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ի ՊԷՏՍ

ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՆԵՐՈՒ

ՄԱՍՆ Փ.

ՆՈՐ ԴԱՐԵՐ

527
731




Գրանք
Արտակ
Գրանիք
Ալպոյանեանի
— Մաքարիոս

Գ. Ս. Հ. Ի. Է.

ՏԳ. «ՆՈՐ ԱՍՏՂ»

1949



187
187

LIBRARY OF THE
MUSEUM OF NATURAL HISTORY
NEW YORK

ՆՈՐ ԴԱՐԵՐ

Միջին դարերու վերջաւորութեանը, Հայաստանի և Եւրոպայի քաղաքական վիճակը հետեւեալ պատկերը կը ներկայացնէր.

Հայոց քաղաքական անկախութեան վերջնալէն յետոյ, Հայաստան կ'ենթարկուի զանազան բարբարոս իշխանութիւններու, որոնք՝ մեր երկիրն իրարու ձեռքէն կորզելու համար, սաղմագաշտի կը վերածեն զայն, և, որուն հետեւանքով, երկիրը կ'աւերուի և ժողովուրդը կը ստիպուի լքել իր հայրենի աշխարհը և գաղթել դէպի օտար երկիրներ:

Կիլիկիայի անկախութեան անկումէն յետոյ, ահաւոր օրեր կ'ապրի մեր ժողովուրդը: Անոր տոկուն ոգին սակայն չ'ընկճիր բնաւ տիրող անտանելի պայմաններու առջեւ և կ'ապրի լուսաւոր ապագայի մը համեմտու մշտավառ յուսով:

Կաթողիկոսական աթոռը, 1441 թուին, Սիսէ կըրկին կը փոխադրուի Էջմիածին, որուն շնորհիւ ազգային հոգեւոր կեանքը վերստին կը սկսի ընձիւղիլ մեր բնիկ երկրին մէջ: Եւ եթէ պատմական դժնդակ պայմանները, հետագայ շրջաններուն մէջ, նորէն կը սկսին նեղել հայ ժողովուրդը ու անոր մաքուր զգացմունքը վիրաւորել, Վարդանանց ոգին է որ կը վերակենդանանայ ու սաքի կը հանէ Դաւիթ Բեկի նման քաղմաթիւ հերոսներ, որոնք պաշտպան կը հանդիսանան իրենց ժողովուրդի զարաւոր իրաւունքներուն:

Փրակաս և Անգլիա ու ժամպոռ զուրս կու գան Հարիւրաւեայ պատերազմէն: Առաջինը կը վերանս

րողէ իր ուժերը Կարոյոս Է. և Լուչոյիլիոս ԺԱ. թագաւորներու օրով. իսկ երկրորդը թաաերարեմը կը դառնայ քաղաքացիական արիւնահեղ պաաերազմի՝ մը՝ Երիւ Վարդերու պաաերազմին, որ կը աաաանորդէ արքայական ընաանիքն ու անգլիական աղնուականութիւնը: Սկոյսիւս կը պահէ իր անկախութիւնը Ստուարտեանց օրով:

Գերմանիւս կը պաաակաի անաէրնչութեան ու ներքին կռիւներու երեւէն: Չռիցերիւս, Բոհեմիւս և Հոնգարիւս կ'անջատին գերմանական կայսրութենէն: Կայսերական Թագը, սակայն, կը մնայ Հարսպուրգեանց գերդասաանին մէջ:

Դանիա, Շուէտ և Նորուեգիա կը կազմեն, 1397 թուին, Կարլարի Միւրքիւնը՝ Մարգարիսս Վալտեաերեանի մականին աակ: Երեք թագաւորութիւններու այս միութիւնը, սակայն, մէկուկէս դար միայն աւււոզութիւն կ'ունենայ:

Գերմանիոյ արեւելեան կողմը կը կազմուի Լեհաստանի թագաւորութիւնը, որ իր մէջ կը պարփակէր Լեհաստանը, Լիթուանիան և Պրուսիոյ մեծ մասը: Լեհաստան եղաւ Եւրոպոյի պաանէշը ընդդէմ Մոնղոլներու և Թուրքերու:

Սպանիոյ մէջ քրիստոնեաները կը հիմեն չորս թագաւորութիւններ— Նաւարա, Արագոնիւս, Կաստիլիւս և Պորտուգալ: Մահմետականներու ձեռքը կը մնար միայն Գրեհասայի թագաւորութիւնը:

Արագոնիայի Ֆերդինանդ թագաւորին և Իզաբելլա Կաստիլացոյնի աամուսնութիւնը կը կերտէ Սպանիոյ մեծութիւնը և Մարիսսանցոց վերջնական արաաքաաւմը թերակղզիէն:

Իաալիա, գերմանական աիրապետութենէն ազաաաելէ յետոյ, կը բաամուի փոքրիկ պետութիւններու—

Նեապոլսոյ թագաւորութեան, Եկեղեցւոյ պետութեան, Վենետիկի, Գենովայի, Փորտնէսիայի, Միլանի, ևւն. հասարակապետութիւններու:

Ստորին Դանուբի երկիրներուն վրայ կը կազմուին Հունգարիոյ, Բուսիոյ, Սերբիոյ, Բուլղարիոյ, Ալքանիոյ և Ռուսանիոյ թագաւորութիւնները: Յօշն կայսրերու թուրքերէ կրած պաշտութենէն յետոյ, այս ժողովուրդները՝ Օսմանցւոց պատճառաւ աղէտներու առաջին զոհերը կ'ըլլան:

Ա. ՌՈՒԲԻՆԵԱՆ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԱՆԿՈՒՄԷՆ
ՄԻՆՉԵՒԻ ՀԱՅ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԾՆՈՒՆԴԸ
(1375—1918)

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԸ ՌՈՒԲԻՆԵԱՆՅ ՃԱՄԱՆԱԿ

Հայաստան օտար տիրապետութեան տակ.— Բագրատունեաց թագաւորութեան անկումէն յետոյ, մեր դժբախտ հայրենիքը վերջնականապէս կորսնցուց իր քաղաքական անկախութեան հետ նաեւ իր ներքին անդորր ու խաղաղ կեանքը: Մեր երկրին արեւմտեան մասը միայն ենթարկուեցաւ բիւզանդական կայսրութեան, անոր արեւելեան մեծագոյն մասը թաաերաբեմը հանդիսացաւ արեւելքէ խուժող թուրք վայրենի հրոսակներու ապագատակութեանց:

Յոյն կայսրերու վարած անհեռապես ու նենգաւ-
միտ քաղաքականութիւնը հանդէպ հայ պետութեան
գոյութեանը— զոր Հռոմ ջանացած էր միշտ կտն-
գուն պահել և իրեն հաւատարիմ զինակիցն ունենալ
արեւելեան բարբարոս ազգերու դէմ— չարաղէտ հե-
տեւանք ունեցաւ ո՛չ միայն Հայաստանի այլև Արեւել-
եան կայսրութեան գոյութեան իսկ գլխովին :

Հայ քաջամարտիկ ու ռազմունակ բանակը լու-
ծարքի ենթարկելու անոնց անխորհուրդ քայլը զգա-
լիօրէն սկարացուց Հայաստանի արեւելեան սահման-
ներու պաշտպանութիւնը, որով Դուրյիլի և Արլաւ-
շանի սելջուկեան—թիւրք հրոսախուժները կրցան այն-
ուհեպես անարգել արշաւել դէպի յունական բաժնի
հայաբնակ գաւառները, քանդել երկիրը, կործանել ա-
նոր բազմամարդ ու շէն քաղաքները և սուրի ու գե-
րութեան մատնել անոնց խաղաղ բնակչութիւնը :
Յոյն սակաւածեռն պահակազօրը անկարող ըլլալով
գիմազբաւել այս բուռն արշաւանքներուն, սկսաւ տա-
տիճանաբար ետ նահանջել և մեծ զժուարութեամբ
հազիւ կարողացաւ Հայաստանի արեւմտեան քանի մը
քաղաքները իր ձեռքը պահել, մինչև որ Մեղիֆշան
Ալփասլանի որդին ու յաջորդը եկաւ և բովանդակ
Հայաստանի վրայ միահեծան իշխեց (1086—1092) :

Մելիֆշանի իշխանութիւնը մեղմ ու բարեացա-
կամ եղաւ Հայոց հանդէպ : Բայց երբ իր մահէն ետք,
Սելջուկեան պետութիւնը սկսաւ քայքայուիլ՝ Հայաս-
տանի մէջ կազմուեցան բազմաթիւ իրարմէ անկախ
թուրք սուլթանութիւններ : Անի, Դուլիս և Կարս ու-
նէին իրենց յատուկ սուլթանութիւնները : Վանայ
լիճին մօտ Խլարի սուլթանները, որոնք իրենք զիրենք
Շանի Արմէն կը կոչէին, յետոյ Մանազկերտ փոխադրուե-
լով՝ տասուերկու քաղաքներու վրայ իշխեցին : Ասանց-

մէ զսա մեր երկրին հիւսիսային ու արեւելեան մասերուն մէջ բռնացած էին պարսիկ խոնրեր, Այս երկուցեղերու աւազակաբարոյ ու դժխեմ մարդոցմէ չարաչար կեղեքուեցաւ ու տանջուեցաւ հայ ժողովուրդը:

Վրաց թագաւորը Դաւիթ փորձեց հայաստանը ազատել այլազգիներէ: Ան՝ յաղթական պատերազմներով՝ երկիցս տիրեց Անի քաղաքին և յանձնեց անոր վարչութիւնը Օրբելեան գերդաստանի իշխաններուն (1174):

Վրաց ազդեցութիւնը զօրացաւ Հայաստանի վրայ մանաւանդ թաւառ թագուհւոյն ժամանակ, որուն թագաւորութեան սիւներն եղան երկու հայազգի իշխաններ՝ Չափարիս և Իվանէ զօրավարները: Ասոնց առաջնորդութեամբ Վրացիք նախ հիւսիսային Հայաստանը մաքրեցին այլազգիներէ, և ապա Պարսից դէմ երկար պատերազմներ մղելով՝ տիրեցին նաև արեւելեան Հայաստանի, և հայ ժողովուրդն անդորրութեան մէջ պահեցին մինչև Թարսուսց արշաւանքը զէպի Հայաստան:

2. ՀԱՅԱՍՏԱՆ ԹԱԹԱՐՆԵՐՈՒ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ՏԱԿ

Թաքարեերու ծագութեամբ եւ ձիկիկ խանի աւխարհակալութիւնները. — Սիրերիոյ ու ձեռնաստանի միջև անյիշատակ ժամանակներէ ի վեր կ'ապրէին բազմաթիւ կիսավայրենի ցեղախումբեր, որոնք ընդհանուր անուամբ Թաքար կը կոչուէին:

ԺԳ. դարու սկիզբները, Մոնղոլ-թաթարներու առաջնորդ ձիկիկ Խան (1206-1227) այս ցեղերը միացնելով՝ ելաւ իր բնագաւառէն դուրս և աշխարհակալեց գրեթէ բովանդակ Կեդրոնական Ասիան: Անոր

յաղթական արշաւանքին տուաջքն առնել չկրցաւ մինչև անգամ Խորազմիտոյ մեծ պետութիւնը, որ կը տարածուէր Կասպից ծովէն մինչև Հնդկաստան:

Ճինկիզ Խան մտաւ այս պետութեան սահմանները (1220): Խորազմիտոյ սուլթանը Մուհամմեդ և իր որդին Ճելալեդդին լքելով իրենց երկիրն ու ժողովուրդը՝ փախան մինչև Հնդկաստան: Բուխարա, Սըմըրզանա, Պահլ և ուրիշ մեծափարթամ ու մարդաշատ քաղաքներ հրոյ ճարակ եղան: Աշխարհակալը կը պատրաստուէր արգէն դէպի Եւրոպա եւս արշաւել, երբ վրայ հասաւ մահը:

Ճինկիզ Խանի մահուան վրայ, ձէլլուէզդին փորձեց աիրանալ իր հօրենական ժառանգութեան: Ան, սկզբան, ունեցաւ քանի մը փոքրիկ յաջողութիւններ: Սակայն ի վերջոյ չարաչար պարտուելով փախուտ տուաւ Հայաստան, ուր, իր պարտութեան վրէժը Հայերէն լուծելով՝ չորս տարի շարունակ կոտորած ու աւերներ գործելէ ետք, Իվանէ հայազգի զօրավարը հայ-վրական գունդի մը գլուխ անցած՝ Գառնի աւանին քով զարկաւ զայն և դուրս վանաց Հայաստանէ: Բիշ յետոյ, Գոնիայի, Գամասկոսի սուլթաններն և լսաին խաչակիր իշխանները մեր Հեթում Ա. Թագաւորին հետ միացած՝ բնաջինջ քրին ջուրն այս յանգուզն ասպատակին, որ Կորդուաց լեռներն ասպատանելով՝ դաշունահար սպաննուեցաւ Բիւրդի մը ձեռքով:

Թաքարեերու արեւանքը Հայաստան. — Ճինկիզ Խանի յաջորդը՝ Ռախարա Խան շարունակելով իր նախորդին աշխարհակալութիւնները, Չարմաղան զօրովարը զրկեց Աղուանքը, Վրաստանն ու Հայաստանը գրաւելու: Թաթարներն առաջին անգամ ոտք կոխեցին Հայաստան 1236ին: Չարմաղան, այս գազա-

նորարոյ ու գորչադէմ հրէչը բռնութեամբ ու նենգով գրաւեց Նախիչեան, Գանձակ, Լոտի, Սնի, Կարս, Կարին ու Նոզնկա քաղաքները: Անխնայ կոտորեց անոնց բնակիչները և անասնելի տուրքեր դրաւ ողջ մնացողներուն վրայ: Իսկ եկեղեցիներն ու վանքերը շրջեց աւերակոյտերու: Ժամանակակից պատմագիր մը՝ Կիրակոս Գանձակեցի կը գրէ. «Հայոց աշխարհը ծածկուեցաւ դիակներով, և չկար մէկը որ թողէր զանոնք, որովհետեւ կենդանի մնացողները անձանօթ տեղեր պահուըտեր էին՝ սպառելու համար անօրէններու սուրէն»:

Չորմաղանի յաջորդ Բաշու զօրավարին առաջնորդութեամբ թաթարները գրաւեցին նաև արեւմտեան Հայաստանը: Բազմաթիւ Հայեր լքեցին իրենց տունն ու անզը թաթարներու վախէն և ապաստանեցան Կիլիկիա, որուն խոհեմ ու հռոտեա թագաւորը Հեթում Ս. յանձնառու ըլլալով հարկատու և զինակիցն ըլլալ Բաշուի՝ կրցաւ իր երկիրն սպառել վերահաս կոտորածէ ու անխուսափելի կորուստէ: Անի քաղաքին կործանումով, բնակիչներու մեծ մասը գաղթեց զէպի արտասահման — Խրիմ, Մոլտաւիա և Լեհաստան:

Թաթարներու պետերեան փոխալումը. — Թաթարներու տիրապետութիւնը Հայաստանի վրայ տեեց 90 տարի, մինչև ժ.Գ. դարուն կէսերը: Մոնկոլեան պետութիւնը — որուն կեդրոնը կը կազմէր Քարախորում կոչուած մեծ քաղաքը Բայթալ լիճին վրայ — քայքայուելով՝ այլևայլ անկախ իշխանութիւններ կազմուեցան (1340). Հայաստան ենթակայ մնաց իշխանութեանը մանգոլ խաներու, որոնք Բաղդադ կը նստէին. սակայն միևնոյն ժամանակ մեր երկրին զանազան գաւառներուն մէջ կազմուեցան այլևայլ մեծ

ու փոքր իշխանութիւններ՝ մասամբ Բաղդադի խա-
ներու հարկատու, մասամբ ալ անկէ անկախ Հա-
յաստանի արեւմտեան կողմը գրաւեցին Թիւրքմէննե-
րը, արեւելեան կողմը Պարսիկները, իսկ հարաւային
կողմը Քիւրդերը՝ Սաաւունի գլխաւոր ամիրային իշ-
խանութեան տակ:

Այս վիճակը կը ներկայացնէր Հայոց աշխարհը
մինչև Լէնկթիմուր, որուն արշաւանքները նորանոր
ատապանքներու ենթարկեցին մեր դժբախտ ազգը:

3. ԹԱԹԱՐԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԻ ԿԱՅՄՐՈՒԹԻՒՆԸ ԼԷՆԿ.ԹԻՄՈՒՐ (1336—1405)

Լէնկ-Թիմուրի արեւաւանքները.— Էօզբէկ Թա-
թարներու ահարկու այս ստաջնորդը, Լէնկ-Թիմուր,
որ շառաւիղներէն մէկն էր Ճինկիզ-Սանի, հիմնադիրն-
եղաւ մոնղոլական երկրորդ կայսրութեան: Ան իր
իշխանութեան տակ միացուց թաթար ու թիւրքմէն-
թախտական բոլոր ցեղերը և անոնցմով՝ հիմնեց հզոր
կայսրութիւն մը: Լէնկ-Թիմուր բարբարոս խուժա-
նէ մը բազկացած ստուարաթիւ ձիաւորներու զլուխը
անցած՝ արշաւեց նախ Պարսկաստան: Գրաւեց Սպա-
հան մայրաքաղաքը և սուրէ անցուց 72.000 անձ: Յե-
տոյ գէնքերը դարձուց Ռուսիոյ Մոնղոլներուն դէմ,
և յաղթութեամբ յառաջացաւ մինչև Մոսկուա: Յե-
տոյ գէպի հարաւ շարունակելով իր աշխարհակալու-
թիւնները, հասաւ մինչև Հնդկաստան, ուր բիրաւոր
մարդիկ խողխողելով՝ բուրգեր կազմեց անոնց զլուխ-

ներէնս Այս մարդախոշոշ հրէշը մահ ու արիւն սփռելով իր քայլերուն վրայ՝ կորզեց Մամլուքներու ձեռքէն Միջագետքը, Ասորիքն ու Պաղեստինը, Հրկիզեց Դամասկոսը և հիմնոյատակ ըրաւ Բաղդադը, ամիրապետներու այս փարթամ քաղաքը, աւելի քան 100.000 մարդ անոր փրատակներուն տակ թաղելով:

Լեկկ-Թիմուր Հայաստանի մեջ.— Լէնկ-Թիմուր, 1387 ին, իր վայրագ ձիաւորներովը մտաւ Հայաստան: Իր անգթութեանց լուրն իրմէ առաջ հասած ըլլալով՝ շատեր լքեցին տուն տեղ և սպաստանեցան լեռները: Սիւնիք, Այրարտա, Վասպուրական ու Տուրուբերան թատերավայրն եղան իր անլուր անգթութեանց: Վանեցիք իրենց քաղաքին ամբողջութեանց վրայ վստահած՝ քաջութեամբ զինադրեցին. սակայն երբ պաշարի պակասութենէն սահիւղուած՝ անձնատուր եղան, Լէնկ-Թիմուր հրամայեց գերի վարել բոլոր երիտասարդները, իսկ մնացած բնակիչները պարիսպներէն վար դարաչ հոսելով՝ սպաննելի: Դիակներու զէզն այնքան բարձրացած էր, որ գրեթէ հաւասարած էր պարիսպներու բարձրութեան: Մերձաւորապէս հինգ տարի տեւեցին այս կոտորածներն ու աւերածները, և երկիրն անմշակ մնալով՝ անաւոր սովի մատնուեցաւ, որ, հաւմարէ թէ մարդաթափ ըրաւ մեր սիրելի հայրենիքը (1393):

Ասկէ յետոյ մտաւ Բարձր Հայք, որ մինչև այն ժամանակ գերծ մնացած էր անոր ասպտակութիւններէն: Առաւ բերդաքաղաքներն ու կործանեց, անպաշտպան և արձակ քաղաքներն ու աւանները հիմնայատակ ըրաւ, իսկ բնակիչներուն ալ ո՛րը կոտորեց, ո՛րն ալ գերի վարեց: Այս կերպով բովանդակ Հայաստանը նուաճելէ յետոյ, աշխարհակալը մասա Փոքր Ասիա, իր ոյժը Օսմանցիներու հետ չափելու

համար: Եկնգութեամբ գրաւեց Սերաստիա հայաչափ քաղաքը և անոր բոլոր բնակիչներն անխափր սպաննել տուաւ չարալլուկ տանջանքներով: Իսկ 4 000ի մօտ հայ զինուորները հրամայեց կենդանոցն թաղել դաշտի մը մէջ, որ այնուհետեւ կոչուեցաւ Սև Հողեր:

Այնպէս յառաջ խաղալով՝ Անգլիոյ (Անգարա) քով զարնուեցաւ սուլթան Բայազիդի հետ, որ բանակի մը գլուխն անցած իր վրայ կու գար. յաղթեց անոր չարաչար և դայն վանդակի մը մէջ դրած՝ ու զարկեց Սըմըրգանդ:

Լեկ-թիմուրի մահը.— Երբ Լէնկ-թիմուր պատրաստութիւն կը տեսնէր, Ասիոյ տիրապետութիւնը լրացնելու նպատակով՝ ձեռնաստան ևս արշաւել, մահը վրայ հասաւ 1405ին, և իրմով վերջացաւ իր վերականգնած թաթարական այս երկրորդ կայսրութիւնը: Անոր մահէն անմիջապէս յետոյ, ընկճուած իշխանները գլուխ բարձրացուցին և իրենց կորսնցուցած երկիրները զէնքով ձեռք ձգելու ետեւէ եզան: Թիւրքմէն երկու ցեղեր՝ Սև Խոյնակներ և Սպիտակ Խոյնակներ ջանացին իրարու ձեռքէն խլել երկիրը: Վերջիններու պէտք՝ Ուզուն Հասակ, յաղթելով իր հակառակորդներուն՝ տիրացաւ Պարսկաստանի և եղաւ միահեծան տէրը Հայաստանի (1488):

համար: Նենգութեամբ գրաւեց Սեբաստիա հայտաչափ քաղաքը և անոր բոլոր բնակիչներն անխափր սպաննել տուաւ. չարալլուկ տանջանքներով. իսկ 4.000ի մօտ հայ զինուորները հրամայեց կենդանւոյն թողել դաշտի մը մէջ, որ այնուհետև կոչուեցաւ Սև Հողեր:

Ս. Երանդէն յառաջ խաղալով՝ Անգիւրիոյ (Անգարա) քով դարձուեցաւ սուլթան Բալազիդի հետ, որ բանակի մը գլուխն անցած իր վրայ կու գար. յաղթեց անոր չարաչար և զայն վանդակի մը մէջ դրած՝ ու դարկեց Սըմըրզանդ:

Լեկ-թիմուրի մահը.— Երբ Լէնկ-թիմուր պատրաստութիւն կը տեսներ, Ասիոյ տիրապետութիւնը յրացնելու նպատակով՝ ձենաստան ևս արշաւել, մահը վրայ հասաւ 1405ին, և իրմով վերջացաւ իր վերականգնած թաթարական այս երկրորդ կայսրութիւնը: Անոր մահէն անմիջապէս յետոյ, ընկճուած իշխանները գլուխ բարձրացուցին և իրենց կորսնցուցած երկիրները զէնքով ձեռք ձգելու ետեւէ եղան: Թիւրքմէն երկու ցեղեր՝ Սև Խոյնակներ և Սպիտակ Խոյնակներ ջանացին իրարու ձեռքէն խլել երկիրը: Վերջիններու պետը՝ Ուզուն Հասան, յաղթելով իր հակառակորդներուն՝ տիրացաւ Պարսկաստանի և եղաւ միահեծան տէրը Հայաստանի (1488):

քաղաքն եղաւ (1326—1365)։ Փոքր Ասիոյ Թիւրքմէնները, Գոնիայի Սելջուկները և էրթողրուլի հետ եկող ասկաւաթիւ Թուրքերը միասին ձուլուելով՝ Օսմանի անունով կոչուեցան Օսմանեան Թուրքեր։

Օսմանի որդին՝ Օրխան ստեղծեց Ենիչէրի կոչուած հետեւակազօրը, որ քրիստոնէայ ընտանիքներէն յափըշտակուած տղոցմէ բաղկացած էր։ Օրխան անցաւ Եւրոպա և Մուրաս Ա. Ադրիանուպոլիսը (Էդիրնէ) գրաւելով՝ իր մայրաքաղաքն ըրաւ զայն (1360)։ Այնուհետև Օսմանցիք սկսան շարունակաբար ընդարձակել իրենց պետութեան սահմանը ի յնաս յոյն և սելջուկ իշխանութեանց։

Պատերազմեւ Հայաստանի սիրապետութեան համար.— Սուլթան Մուհամմէտ Բ. Ֆաթիհ յոյն կայսրութեան մայրաքաղաքն աննելով՝ իր գահը հոն հաստատելէ ետք (1453), Օսմանցիներն սկսան աւելի մեծ վատնութեամբ ընդարձակել իրենց աշխարհակալութիւնները դէպի արեւելք ու արեւմուտք։ Այս ժամանակներէն սկսեալ, Հայաստանի ափրապետութեան համար, երկու մրցակից կայսրութեանց միջև, հայկական հողի վրայ, երկուքուկէս դարէ աւելի աւելող արիւնհանդ պատերազմներ տեղի ունեցան, որոնք ազեաօրի հեռեանք ունեցան Հայ ժողովուրդին համար։

Այս աւերիչ պատերազմներուն սկզբնապատճառն եղաւ Ռզղուն Հասան, որ աշխարհակալութեան փափաքէ վառուած՝ արշաւանք սփռեց Փոքր Ասիոյ օսմանեան երկիրները։ Առաւ Եղդիկիս (Թոքաթ) քաղաքը, այրեց զայն և ընակիչներն անդթարար կոտորելէ ետք, իր ասպատակութիւնները շարունակելով՝ հասաւ մինչև Կիլիկիոյ սահմանները։ Սուլթան Մուհամմէտ Բ. անձամբ քայեց անոր վրայ և Դերջանի քով պարսկական բանակը խորտակելով՝ ափրեց

Հայաստանի արեւմտեան մասին (1473)։ Այս եղաւ Օսմանցւոց առաջին մուտքը Հայաստան։

Իերջանի պարտութենէն քառասուն տարի յետոյ, 1514ին, Սեֆեան հարստութեան հիմնադիր՝ Շահ Իսկանդր Ա. արշաւեց Օսմանցւոց վրայ, որոնք պարսից արքունիքի ներքին խռովութիւններէն օգտուելով՝ գրաւեր էին պարսկական հողեր։ Սուլթան Սելիմ Ա. Եալուզ 140,000նոց բանակի մը գլուխ անցած՝ գրոհ տուաւ իր հակառակորդին վրայ և Չաչըրսան դաշտին վրայ (Թաւրիզի մօտ) զարկաւ պարսկական բանակը և յաղթանակով մտաւ Թաւրիզ։ Այս յաղթութեամբ Հայաստանի արեւմտեան ու հարաւային մասերը Կարինէ (Էրզրում) մինչև Ուրմիոյ լիճը, մտան օսմանեան իշխանութեան տակ (1514)։

Սելիմի սրբին՝ Սիւլեյման Ա. (1520—1566), օսմանեան կայսրութեան նշանաւորագոյն սուլթանը, խլեց Պարսից ձեռքէն արեւելեան Հայաստանը, և Մուրատ Գ. (1575—1595) ստիպեց Շահ Աքքասը դաշնագրով հրաժարիլ ո՛չ միայն ամբողջական Հայաստանէ, այլ նաև վրաստանէ և մինչև իսկ Ատրպատական նահանգին մեծ մասէն՝ իր Թաւրիզ գլխաւոր քաղաքով (1585)։

Շահ Աքքասի արժանանցն Հայաստան.— Հայաստան ամբողջովին օսմանեան տիրապետութեան ենթարկուելով չբարելուռեցաւ հայ ժողովուրդի վիճակը, այլ աւելի ևս վատթարացաւ։ Ենիշերիններու սպերասան ու անդուսպ բանակին յափշտակութիւնները, ինչպէս նաև թուրք ամարդի ու ընչաքաղց կուսակալներու և պաշտօնեաներու կեղեքումները չափազանց նեղեցին երկրի հայ բնակչութիւնը։ Այս պատճառով, Հայեր՝ նախամեծար համարելով Պարսից տիրապետութիւնը Օսմանցւոց տիրապետութենէն, Շահ

Աբրահամ (1585-1629) օգնութեանը դիմեցին, խնդրելով անկէ, որ ազատէ զիրենք Օսմանցոց ատիրապետութենէն:

Շահ Աբրահամ, որ վաղուց արդէն կը պատրաստուէր յարձակիլ Օսմանցոց վրայ և Մուհամմէտ Բ. թաժմանակներէն սկսեալ Թիւրքերու հասցուցած հարուածներուն վրէժը լուծել անոնցմէ, սիրով ընդունեց փախստականները, որոնց մէջ էր նաև Մելիքսեդէկ կաթողիկոսը, և ամէն կարևոր տեղեկութիւններն առաւ անոնցմէ Հայոց երկրի հանգամանքներու մասին: Անիր զինուորական պատրաստութիւնները լրացնելէ յետոյ, ստուարութիւ բանակի մը գլուխ անցած, 1603 թուին, արշաւեց դէպի Ասորպատական, և Թաւրիզի ատիրելով՝ մտաւ Հայաստան, առաւ Նախիջևան քաղաքը և գնաց Երևան բերդաքաղաքին առջև բանակեցաւ: Վեցամսեայ պաշարումով քաղաքն անձնատուր ըլլալու ստիպելէ ետք, Ալիքզուևա խանը կուսակալ կարգեց Այրարատեան նահանգին վրայ, և ինք գլխաւոր բանակով քայեց դէպի Կարս: Մօսը հասած էր արդէն քաղաքին, երբ լուր առաւ, թէ օսմանեան հօրադոյն բանակ մը Սիւնալի փաշայի առաջնորդութեամբ իր վրայ կու գայ: Շահը Օսմանցիներու դէմ ճակատելու իր անկարողութիւնը զգալով՝ վճռեց իր վաղուց յղացած դիւալին ծրագիրն իրագործել, այսինքն արեւելեան Հայաստանի բնակիչներն իր երկիրը գաղթեցնելով՝ մարդաթափ ընել Հայոց աշխարհը, և ա՛յս՝ կրկին նպատակով, նախ՝ որպէս զի Պարսից սամա նակից երկիրներն անչէն աւամայի դարձնելով՝ Ատրբայատականը — Պարսկաստանի այս հարուստ ու բարեբեր նահանգը — Օսմանցոց ձեռքէն ազատէ, և երկրորդ՝ որպէս զի իր երկրին վաճառականութիւնն աւարկեսաները Հայոց ձեռքով ծաղկեցնէ:

Հայոց սեղանաճուրխներ.— Դաժան բռնապետին այս դիւալին ծրագիրն անողոք խառութեամբ գործադրուեցու Ամիրգոռնոյ կուսակալին ձեռքով: Կարսէ սկսեալ մինչև Երասխ գետ հայ բնակչութիւնը մըտրակի ու սուրի հարուածներով տեղահան եղաւ: Բնակիչներէն անոնք որ մերժեցին հեռանալ իրենց հօրենական տուներէն՝ զանակոծուեցան և շատեր մինչև իսկ սպաննուեցան զազանաբարոյ պարսիկ հրոսակներէ: Այսպէս իրենց հայրենի հողէն բռնի խլուած հայ ժողովուրդի ծովածաւալ բազմութիւնը Արարատեան դաշտը կեդրոնացնելէ յետոյ, անագորոյն բռնաւորին խիստ հրամանին, վրայ՝ վայրագօրէն յառաջ քշուեցաւ Երասխի եզերքէն դէպի Ջուղայ Այսաեղ գետը լայնատարած էր ու երազահոս, Կամուրջ չկար, իսկ լաստ ու նաւակ անբաւական այսքան բազմութեան ու բանակի անցքին համար: Քսամնելի էր հոս այստեղ պարզուած սրտածմլիկ տեսարանը, զոր, անհնար է, մարդկային բառերով նկարագրել: Օսմանեան բանակը մօտեցած ըլլալով Նախիջևեանի՝ շահը աւելի ևս խըստացուց հրամանները և անցքը փութացնելու համար հրամայեց ժողովուրդին գետը նետուիլ և լողալով Երասխի հանդիպակաց եզերքն անցնիլ: Տարաբախտ ժողովուրդն անել կացութեան ձեռք մատնուած՝ ո՛չ փախչելու հնարք ունէր ո՛չ ալ ազատելու յոյս. ետեւէն անողորմ սուրը, իսկ առջեւէն սրընթաց ջուրը կը սպառնային թշուառներու կեանքը խլել: Մտրակներու հարուածներուն տակ թափեցան ինկան գետը այրեր ու կիներ, անհամար երախաներ, տկար ու լողալ չգիտցող մարդիկ, և Երասխի յորձանքներուն մէջ հազարաւորներ գետամոյն եղան ու իրենց դիակներով ծածկեցին գետին երեսը:— Կը համարուի, թէ

ԿԼ
731



չուրջ 25,000 երգումարդ անցած ըլլան Երասխը-
իսկ մեռածներու և խեղդուածներու թիւը կը մնաց
անյայտ:

Տեղահան եղած ժողովուրդի մնացորդները Ատըր-
պատականի ու Քիւրդիստանի միջով ուղղուեցան դէ-
պի Իսրահան: Շահ Աբրաս քաղաքնի ժողովուրդը
բնակեցուց իր մայրաքաղաքին մէջ, իսկ գիւղա-
ցիներու արտեր տուաւ քաղաքին մօտերը: Գալով
Ջուղացիներուն, անոնք Իսրահանի մօտ հիմնեցին Նոր
Ջուղա անունով քաղաք մը (1605), որ մինչև այսօր
բնակուած է միայն Հայերէ:

Ամիդի դաշինքը (1639).— Սինան փաշայի ան-
յաջող արշաւանքէն յետոյ Օսմանցւոց ու Պարսից մի-
ջև, այլևայլ ժամանակներ, փոփոխ բախտով ընդ-
հարումներ դարձեալ տեղի ունեցան հիւսիսային նա-
հանգներու տիրանալու համար: Ի վերջոյ, սակայն,
համաձայնութեան եկան և Ամիդի (Իրարբեքիր) մէջ
կնքուած դաշնագրութեամբ (1639) Պարսից մնացին
Երասխ և Կուր գետերու միջև գտնուած երկիրները
Երեւանով ու Էջմիածինով միասին: Այս դաշինքով
հայ ժողովուրդը գրեթէ դար մը խաղաղ սպրեցաւ:

5. ԱՆԿԱՍՈՒԹԵԱՆ ՓՈՐՁԵՐ ԺԸ. ԴՄԲՈՒՆ

Խաւսայի մեղիւրքիւնները.— Շահ Աբբաս իբր պետութեան կցուած հայկական նահանգներու վարչութեան մէջ իմաստուն ու հեռատես քաղաքականութեան հետեւելով՝ անոնց տեղական կառավարութիւնը յանձնեց բնիկ հայ իշխաններու, որոնք Մեղիք ախտազուրկ կը կրէին: Այդ նահանգներն էին Ուշի, Արցախ և Սիւնիք՝ ծանօթ Ղարաբաղ անունով, և բաժնուած հինգ մելիքութեանց:

Մելիքներու իշխանութիւնը ժառանգական էր: Իւրաքանչիւր մելիք տէրն էր իր դուռտանին, և ունէր իր սեպհական բերդն ու ամրոցները, ուր, ի հարկին, կը պաշտպանուէր զինուած մարդոց կողմէ: Ան կը կառավարէր իր հպատակները վազեմի սովորութեանց համաձայն, կը ծառայէր իբրեւ միջնորդ պարսիկ կուսակալին և ժողովուրդին միջև, որուն հարկերը կը հաւաքէր ու կը յանձնէր կուսակալին:

Չնայելով այս կացութեան, որ, Հայաստանի ուրիշ մարզերու հետ քաղաքատմամբ՝ տանելի էր, պարսկական լուծը սակայն ծանր կը թուէր այս կողմերու հայ ազատատէր ժողովուրդին, և արդէն ժԸ. դարու առաջին կիսուն, Արցախի մելիքները սկսած էին բանակցութեան մէջ մտնել Ռուսաց արքունիքին հետ, ձգտելով՝ ազատիլ այլազգիներու իշխանութենէն և հայկական անկախ իշխանութիւն մը հիմնել քրիստոնէայ պետութեան մը հովանաւորութեան ներքեւ: Նոյն ձգտումներն սկսան երեւիլ այժմ նաև Սիւնիաց նահանգին մէջ, ուր քանի մը հայրենատէր անձեր տեսնելով Պարսկաստանի քայքայած վիճակը՝ յարմար առիթ սեպեցին իրենց երկիրն ազատելու այլազգիներէ:

Իսրայէլ Օրի եւ անոր առաքելութիւնը.— Յա-
կոբ Դ. կաթողիկոսը, 1678ին, աստուերկու անձերէ
բաղկացած գաղտնի ժողով մը կը գումարէ Էջմիա-
ձին, մասնակցութեամբ հինգ մելիքներու և կրօնա-
կաններու, ուր կ'առաջարկէ անոնց՝ ընդունիլ գերա-
կայտութիւնը Հոռոմի քահանայապետին և պատուիրա-
կութիւն մը ղրկել Եւրոպայի պետութեանց՝ անոնց
օժանդակութիւնը խնդրելու Հայաստանի ազատագրու-
թեան: Պատուիրակ կ'ընտրուին կաթողիկոսը և Իս-
րայէլ Օրին: Վերջինս՝ ծագումով Ղարաբաղցի էր և
ճշմարիտ հայրենասիրական ոգւով օժտուած հնդկահայ
մեծահարուստ վաճառական մը:

Ժողովը վերջանալէ յետոյ, պատգամաւորները կը
մեկնին դէպի Հոռոմ: Կաթողիկոսը Պոլիս վախճանե-
լով՝ Օրի առանձինն ճամբան կը շարունակէ, և Վենե-
տիկի վրայով կ'անցնի Ֆրանսա, ուր կը զինուորա-
գրուի Լուզովիկոս ԺԴ.ի բանակին մէջ և գերի կ'իյ-
նայ Անգլիացւոց ձեռքը: Ազատելէ ետք, կ'անցնի
Գերմանիա, ուր իր գատին կը շահի Պալատինայի
կայսրրնաիր Եռնան Վիլհելմ իշխանը, խոստանալով
անոր Հայաստանի թագը:

Օրի, 1699ին, կը վերադառնայ Ղարաբաղ, հոն յե-
ղաշրջում առաջ բերելու և այս կերպով անոր ան-
կախութիւնն ապահովելու նպատակով: Ան կը ներ-
կայանայ մելիքներու գաղտնի ժողովի մը, յայտարա-
րելով թէ եւրոպական արքունիքները նպաստաւոր
արամադրութիւն ցոյց կու տան Հայաստանի ազատա-
գրումին, եթէ հայ եկեղեցին միանայ հոռոմեականին
հետ: Նորընտիր կաթողիկոսը՝ Նահապետ Եղեսիացի,
կ'ընդդիմանայ եկեղեցական միութեան՝ հակառակ մե-
ծիքներու պնդումին: Ասոր վրայ, այս վերջինները,
որոնք մէտ էին կրօնական միութեան, կ'ընտրեն Մի-

նաս Վրդ. Տիգրանեանը, որ Օրիի հետ կը մեկնի Հռոմ, Ինկովկնէսիոս Ժ.Ֆ. քահանայապետին ուղղուած գրուած թեամբ մը:

Երկու սրտագամաւորները՝ քահանայապետին ներկայանալէ ու անոր միջնորդութիւնը խնդրելէ յետոյ, կ'ացնին Գերմանիա, կայսրընաիր Եոհան Վիլհելմ Իշխանին ուղղուած յանձնարարականով մը: Իշխանն իրազեկ ըլլալով ձեռնակին բազմապատիկ դժուարութեանց և քաջ իսկ գիտնալով՝ որ անհարէր իրագործել Հայաստանի ազատագրումը, առանց Ռուսիոյ աջակցութեան, խորհուրդ կու տայ Օրիի՝ դիմել Պետրոս Մեծի, որ լիահնծան կ'իշխէր Ռուսիոյ վրայ:

Չարը, որ արդէն նպատակ ունէր իր երկրին սահմաններն ընդարձակել դէպի հարաւ, բարեկատեհ առիթ կը համարի Օրիի կողմէ իրեն եղած առաջարկը և իր կողմէ Օրին իբր դեսպան կը զրկէ Պարսից Հիւսէյին-Շահին մօտ, լրտեսելու Պարսկաստանի ներքին հանգամանքն ու Հայերը պատրաստելու ազդեցութեան: Պարսիկները սակայն տեղեակ ըլլալով Հայաստանի մէջ տեղի ունեցող իրադարձութեանց, կը մերժեն ընդունիլ զայն: Այսուհանդերձ, Օրի մեծ շուքով կ'ընդունուի Շահէն: Ռուսիա վերադարձին սակայն կը վախճանի Ասդրախանի մէջ (1711):

Ղարաբաղի ապստամբութիւնը.— ԺԸ. դարուն, Պարսկաստան կը ներկայացնէր խառնակ վիճակ մը: Գահակալութեան անվերջանալի կռիւները քառսի վերածած էին այդ հսկայ երկիրը: Այս հանգամանքէն օգտուեցան Ռուսներն ու Օսմանցիները: Պետրոս Մեծի ուսուսական բանակը իսկց Պարսից ձեռքէն Դերեքնդն ու Բաղուն, իսկ Օսմանցիք իրենց կայսրութեան կցեցին Վրաստանը (1723): Ղարաբաղի մելիքներն եւս

օգտուելով այս բարեպատեհ առիթէն, ապստամբեցան և Վրաց հեա համագունդ 40,000նոց բանակով, Կուր գետի ափերուն վրայ, ողջունեցին քրիստոնեայ Չարբ:

Ռուսերը սակայն, 1724ին, համաձայնութիւն գոյացնելով Օսմանցւոց հեա, անրոցան Կաւկասնակն լեռնագաւառներու մինչեւ Կուր գետը, իսկ Օսմանցւոց թողուցին Կուրէն հարաւ տարածուող երկիրները, այսինքն՝ Գանձակ, Երեւան, Ղարաբաղ և Ատրպատական:

Ղարաբաղցիք, որոնք իրենց յոյսը Ռուսերու վերայ դնելով՝ ապստամբութեան դրօշը պարզած էին Պարսից դէմ, մերժեցին զինաթափ ըլլալ Օսմանցւոց առջեւ: Անոնք թէեւ յուսախար ուսուական օժանդակութենէ, սակայն իրենց բարոյական ուժին վրայ վստահացած՝ քաջուեցան իրենց անմատչելի լեռներու կատարները և հերոսութեան նոր թուական մը բացին մեր ազգին աղաաագրման պատմութեան մէջ:

Դաւիթ-Բէկ.— Ղարաբաղցիք իրենց ապստամբական շարժման ղեկը յանձնեցին իրենց հայրենակից Դաւիթ Բէկի, որ Վրաստանի մէջ մեծ համբաւի տիրացած էր իբրեւ փորձառու զօրավար: Դաւիթ Բէկ եկաւ Վրաստանէ խումբ մը կտրիճ Հայերով և իսկոյն գործի լծուեցաւ: Շրջակայ գաւառներու կիսավայրենի թուրք ցեղերը, որոնք, իրենց սպաատակութիւններովը, սարսափն եղած էին Սիսական գաւառի բընակիչներուն, բնաջինջ րբաւ: Այս առաջին յաջողութեան վրայ, անոր դրօշին տակ խմբուեցան չորս հարիւր հայ ռազմիկներ, որոնց վրայ Միւրաւ անունով մէկը սպարապետ կարգեց և անոր օգնական արւաւ Տէր Աւետիս քահանայն:

Դաւիթ իր սակաւաթիւ գումարտակովը քալեց Ճիլվանշիր կոչուած ցեղին վրայ, որ 16,000 հոգւով իր վրայ կու գար: Երկու օր տեւող արիւնասեղ կռուով

Վատարեալ պարտութեան մասնեց զանոնք, և վայրա-
վատին ցրուելով զանոնք՝ տիրացաւ անոնց զէնքե-
րուն ու ձիերուն:

Այս փառապանծ յաղթութիւններուն համբաւը
Սիւնեաց երկրին մէջ տարածուելով՝ ամէն կողմէ
Հայեր գունդագունդ զիմեցին Դաւիթ Բէկի մօտ,
որով իր ընդհանուր հրամանատարութեան տակ զա-
նուող բանակին զօրաթիւը բարձրացաւ 7,000 ի: Դա-
ւիթ Բէկ միայն Նախիջիւսանի Պարսիկ խանին դէմ
ըրամ անհաւասար կռուին մէջ յաջողութիւն չունե-
ցու: Հայերը թշնամի ստուար բանակին յարձակում-
ներէն զգալապէս տկարացած՝ քաշուեցան Հալիձոր
ուսանը, զոր Դաւիթ ամրացնելով՝ հոն հաստատեց իր
ճամբարը: Շրջաբնակ Պարսիկ խաներու և թուրք-
մէն լեռնաբնակ ցեղերու ըրած բազմաթիւ յարձա-
կումներն ետ վանելէ ու անոնցմէ բիւրաւոր մարդիկ
սպաննելէ ետք, Դաւիթ ի սպառ մաքրեց Սիւն-
եաց երկիրն այլազգի սապատակներէ: Դաւիթ Բէկ
այլևս հաստատած էր իր բացարձակ իշխանութիւնը
Ղարաբաղի վրայ: Այժմ կը մնար իրեն՝ Հայուն ազա-
տապենչ ոգւոյն անընկճելի ըլլալը ցոյց տալ նաև
Օսմանցւոյն Առիթը շուտով ներկայացաւ:

Սուլթան Ահմէտ Գ. երկու զօրաբաժին զրկեց Հա-
յաստան, դաշինքով իրեն ինկած բաժինը գրաւելու:
Աստուցմէ առաջինը Ապսուրջան փաշայի առաջնորդու-
թեամբ գրաւեց Երեւան, Նախիջիւսան, Թաւրիզ և Հա-
մասան քաղաքները: Իսկ երկրորդ զօրաբաժինը
Մուսրաֆա փաշայի հրամանատարութեամբ զրկուեցաւ
Սիւնիք՝ Դաւիթ Բէկի վրայ: Անվեհեր զօրավարն իր
տրամադրութեան տակ գտնուող 450 քաջամարտիկ
զինուորներով վճռեց մինչեւ վերջին շունչը պաշա-
պանել Ղարաբաղի անկախութիւնն Օսմանցւոց դէմ:

որոնք եկած պաշարած էին Հալիձորը և սկսած էին ամէն կողմէ ուժակոծել զայն: Պաշարումը տեւեց մի քանի օր: Օսմանցւոց բոլոր ջանքերն ի դերեւելան. անկարող եղան տիրանալ բերդին: Կռուի տաք միջոցին, Մխիթար և Տէր Աւետիք գումարտակի մը գլուխ անցած՝ բերդի ծածուկ մէկ դռունէն յանկարծ դուրս խոյանալով՝ թշնամիներէ մեծ բազմութիւն մը դիմառաւ գետինը փռեցին: Նախճիրն այնքան սաստիկ էր, որ ամբողջին շուրջը ծածկուած էր դիակնորով: Օսմանցիները սարսափահար խուճապական փախուստի դիմեցին, թողլով յաղթականներու ձեռքը 148 դրօշ և մեծաքանակ աւար:

Մուսթաֆա փաշա իր զօրաբաժնին բեկորները թարմ ուժերով ստուարացուցած կրկին դիմեց Հալիձորի վրայ: Հանճարեղ ու հնարագէտն Դաւիթ այս անգամ եւս գտաւ կելուրք մը թշնամին պարտութեան մատնելու: Մուսթ գիշեր մը, մատակ ձիերու խումբ մը արձակեց դէպի թշնամի բանակի ձիերը: Անոնց վրնջելէն բանակի ձիանը խլրտելով՝ շփոթութիւն ձգեցին բանակին մէջ: Դաւիթ օգտուելով այս խառնակութենէն, կայծակի արագութեամբ վրայ հասաւ իր մարդոցմով ու շուարած թշնամիներն սնխընայ կոտորելով՝ վանեց զանոնք իր սահմաններէն դուրս:

Օսմանցւոց վրայ Դաւիթ Բէկի տարած փառահեղ այս յաղթանակները հրճուանք պատճառեցին Պարսից շահին, որ իր համակրանքը յայտնելու համար անոր կայսերական հրովարտակով «Իշխանաց Իշխան» տիտղոսը քուտու անոր: Ղարաբաղ տիրացած էր իր անկախութեան (1726):

Դաւիթ Բէկ երկու տարի յետոյ, իր իշխանութեան վեցերորդ տարին, վախճանեցաւ (1728), պաշ-

տելի զէմք մը մնալով յաւէտ մեզ Հայերուս, և անարկու՝ մեր ցեղի թշնամիներուն: Անոր անզուգական քաջութեան ու անոր անձնուէր հայրենասիրութեան յիշատակը պէտք է յաւերժ անջինջ մնայ անոր. ազգակիցներու մէջ, նմանելով անոր:

Ղարաբաղի ապստամբութեան վախճանը.— Դաւրթ Բէկի յաջորդ կարգուեցաւ անոր գլխաւոր գործակիցը Մխիթար, որուն իշխանութիւնը սակայն հազիւ թէ միայն տարի մը կեանք ունեցաւ: Մխիթարի ընդհանուր հրամանատար ընտրութեան հակառակելով Տէր Աւետիք քահանան՝ պառակտում առաջ եկաւ բերդականներուն մէջ: Օսմանցիք, որոնք իրենց կրած երկու ծանր պարտութեանց նախատինքը չէին կրցած մարսել, Հայոց այս երկպառակութենէն օգտուելով՝ երրորդ անգամ եկան մեծ պատրաստութեամբ և պաշարեցին Հալիձորը: Բերդականները այս գերազոյն վայրկեանին իսկ իրարու համաձայնիլ չուզելով՝ վճռեցին անձնատուր ըլլալ, պայմանով որ խնայուի իրենց կեանքին: Թուրքերը սակայն բերդին տիրելէ ետք, հակառակ իրենց խոստումին, սուրէ անցուցին բերդին բնակիչները: Մխիթար, որ յաջողած էր փախչիլ բերդէն և ամրացած Խնձորէ բերդը, դաւով սպաննուեցաւ մի քանի ապիրատ ազգայիններէ, որոնք, անոր գլուխը տարին Թաւրիզի թուրք փաշային, անկէ վարձատրուելու յուսով: Փաշան սակայն այսպիսի քաջարի անձի մը սպանման վրայ սաստիկ յուզուած՝ իսկոյն հրամայեց գլխատել դաւաճանները:

Այսպէս անփառունակ կերպով վերջացաւ, հայտնուն ժամա դաւադիրներու ձեռքով, Ղարաբաղի հերոսական ապստամբութիւնը (1730):

Օսմանցոց եւ Պարսից վերջին պարեռագւմները. Նասիր Շահ.— Օսմանցոց և Պարսից միջեւ դեռ ան-

զի ունեցան, փոփոխ ըսխտով, մի քանի ընդհարումներ Հայաստանի հիւսիսային նահանգներուն տիրապետման համար: Թահմազ Բ. շահը, Համասուևի քով, 1732ին, յաղթուելով Օսմանցիներէ, ստիպուեցաւ Երոսխ գետի հիւսիսակողմը գտնուող նահանգները Օսմանցւոց թողուլ: Նասիր Ալի զորավարը, տագոն այս դաշնադրութենէն, գահընկէց ըրաւ Թահմազը, և անոր տեղը գահը նստեցուց անոր անչափաճառ որդին Արքաւ Գ.ը, և անոր խնամակալութիւնն իր ձեռքն առնելով՝ պատերազմ հրատարակեց Օսմանցւոց դէմ: Ախուրեան գետի տիներուն վրայ մղուած արիւնհանկ ճակատամարտին մէջ Նատիր յաղթելով անոնց՝ ետ առաւ Փոքր Կովկասի նահանգները, զորոնք Թահմազ լքած էր անոնց: Այս յաղթութեան վրայ, Նատիր ինքզինքը շահ անուանեց Պարսկաստանի:

Նասիր-Շահ վերջ տուաւ Պարսից և Օսմանցւոց դարաւոր պատերազմներուն և հաշտութիւն կնքեց սուլթան Մահմուտ Ա.ի հետ (1746), Հայաստանի տրեւելեան մասը մինչեւ Երեւան մնաց Պարսից իշխանութեան տակ, իսկ Մեծ Հայքի մեծագոյն մասը մնաց Օսմանցւոց:

Նատիր-Շահ լաւ վերաբերուեցաւ Հայոց հանդէպ, որոնք նպաստած էին իրեն՝ պարսկական գահին տիրանալու: Ան թեթեւցուց անոնց հարկերը և վերահաստատեց մելիքներն իրենց իշխանութեան մէջ:

Այս դարաւոր պատերազմները, սակայն, անուար աղէտներու և թշուառութեանց պատճառ խզան հայ ժողովուրդին: Հայաստան աշխարհը քարուքանդ եղաւ, գաշտերն ամոյացան, ժողովուրդը ստրկութեան մատնուեցաւ և շատեր նահատակուեցան կրօնքի համար:

6. ՈՒՍԵՐՈՒ ՄՈՒՏՔԸ ՀԱՅՍՏԱՆ

Ռուսերը, առաջին անգամ, Պետրոս Մեծի օրով, յառաջացան մինչեւ Կովկաս։ Ան, առանձին հրավար-տակով մը, հրամայած էր պաշտպանել Պարսկաստանի Հայերը, և իր երկիրը հրաւիրած էր հայ վաճառ-կաններ, արհեստաւորներ ու երկրագործեր, որոնք իրենց վաճառականութեամբը, արհեստներովն ու երկ-րագործութեամբը ծաղկեցուցին դեռ ասիական կաղժ-աւնեցող իր երկիրը։ Հայերն եղան, որ Ռուսիոյ մէջ հիմնեցին մետաքսի առաջին գործատուններն և Ռու-սերու սորվեցուցին կերպասեղէն շինելու արուեստը։

Պետրոս Մեծի յաջորդներէն Կատարինե Բ. հայա-սէր մեծ կայսրուհին լայն բացաւ Ռուսիոյ դուռները Հայերու առջեւ. ան քաջալերեց զանոնք և արտօնու-թիւններ չնորհեց անոնց իր երկրին մէջ։ Բազմա-թիւ Հայ գաղթականներ հաստատուեցան Բեսարաբիոյ գաւառը, ուր անոնք հիմնեցին Գրիգորիապոլ և Դոն գետի վրայ՝ Նոր Նախիջևան քաղաքները։ Կատարինէ կայսրուհին խոստացաւ Յոյսեի Արղուբեան արքեպիս-կոպոսին, որ իր մտերիմ բարեկամն էր, զէնքով օգ-նել հայազգի մելիքներուն։ Դժբախտաբար սակայն Արղութեանի մահն արգելք եղաւ և կայսրուհւոյն խոստումը չկատարուեցաւ։

Ռուս-պարսկական պատերազմներ. Կիւլիսանի դա-ժիցը. — Երբ վրաց վերջին թագաւորը՝ Հերակլ՝ չկա-րենալով պաշտպանել իր երկիրը Պարսից ասպատա-կութեանց դէմ՝ Ռուսերու տիրապետութեան յանձնեց զայն, այս վերջիններն իրենց պետութեան կցեցին վրաստանը (1801), և սկսան հեռզնեռէ իջնել զէպի հարաւ։ Յիսխանով զօրավարը գրաւեց Գանձալը (Եզի-

ստրեթուսը), իսկ Լիւիսնեկից զօրավարը նուաճեց Ղարաբաղը և առաւ էջմիածինը:

Պարսից շահի որդին Աքբաս Միրզա փորձեց կորսուած երկիրները վերագրուել. սակայն Անգլիոյ միջամտութեամբ հաշտութիւն կնքելով Կիւլիստանի մէջ (1813), շահը վերջնականապէս հրաժարեցաւ Վրաստանէ, Դաղստանէ (Իէրբէնդ), Շիրուանէ (Բաքու) և Ղարաբաղէ:

Թուրքահեցայի դաշնադրութիւնը.— Կարճատեւ կեանք ունեցաւ Կիւլիստանի համաձայնութիւնը: Պարսիկները սկսան հապստէպ աւազակային արշաւներ ընել դէպի հայկական երկիրները: Աքբաս Միրզա 80,000նոց բանակով, 1826ին, յանկարծ մտաւ Հայաստան: Մասսրեան հայազգի զօրավարը, Շաւհրդեան քով զարկաւ ցրուեց պարսկական կարեւոր ոյժ մը և Գանձակի մէջ միացաւ Պաւսեյիցի՝ ընդհ. հրամանատարի բանակին: Աքբաս Միրզա չկարենալով առնել Շուշի քաղաքը՝ քալեց Գանձակի վրայ: Հոս, Պասքեւիչ և Մատաթեան փայլուն յաղթանակ մը տարին պարսկական բանակին վրայ: Սուճապակոն փախուստի դիմող վատ թշնամին՝ հայ զիւղերէ լուծեց իր պարտութեան վրէժը:

Հետեւեալ տարին, 1827ի գարնան, ուսական բանակին, որու միացաւ նաեւ 10,000 հաշուող հայ կամաւորական գումարտակը՝ գլխաւորութեամբ Թիֆլիսի առաջնորդ Ներսէս արք. Աշսարակեցիի, մտան Արարատեան դաշտը. Սարդարապատ, Երեւան և քիչ յետոյ Թաւրիզ կարգ ըստ կարգէ գրաւուելով՝ Պարսիկները հաշտութիւն խնդրեցին: Թուրքահեցայի մէջ, 1828ին, կնքուեցաւ երկրորդ և վերջնական դաշնադրութիւն մը, որ կը տեւէ մինչեւ այսօր: Այս դաշինքով Պարսից և Ռուսաց սահմանը պիտի գծէր Երասխ գետը:

այսինքն՝ Երեւանի և Նախիջևեանի գոււառները պի-
տի անցնէին Ռուսերու և Ատրպատականի Հայերը
ազատ պիտի ըլլային ուսական հող անցնելու: Այս
դաշինքով նախ Էջմիածին և Հայոց հայրապետական
աթոռը մասն ուսական հովանիին տակ:

Մերձաւորապէս 40,000 Հայեր թողուցին իրենց
տուներն ու արտերը և անցան Ռուսաստան: Ղազարու
Ղազարեան ազնուազարմ հազարապետը, որու յանձ-
նուած էր Հայ գաղթականները տեղաւորելու գործը,
մեծ դժուարութիւններու յաղթելով՝ փոխադրեց ու
տեղաւորեց զանոնք Երեւանի, ու Նախիջևեանի նա-
հանգներուն մէջ:

Ռուս-Օսմանեան առաջին պատերազմը.— Այն ինչ
վերջացեր էր պարսկական պատերազմը, երբ, 1828ին,
հրատարակուեցաւ ուս-օսմանեան առաջին պատե-
րազմը: Ռուսերը Բալքանեան թերակղզիէն յաղթա-
կան գնացքով յառաջացան մինչեւ Ադրիանուպոլիս (Է-
դիրնէ) և Յունաց անկախութիւն պարգեւեցին: Իսկ
Հոյաստանի կողմէ Պասքելիչ զօրովարը 12,000նոց
բանակով Գիւնըլէ (Ալեքսադրապոլ) ճամբայ ելլելով՝
անցաւ Ախուրեան գետը և գրաւեց Կորս, Ախալքա-
լաք, Ախալցխա, Արղանան, Տիտաին և Ալաշկերտ: Այս
կռիւններու միջոցին քուրդ և թուրք խուժանը անոե-
լի խժդժութիւններ գործեց անդէն Հայերու վրայ:

Զմեռը վրայ հասնելով՝ գաղբեցան պատերազմա-
կան գործողութիւններն, և երկու կողմերն ալ սկսան
պատրաստութիւններ տեսնել յաջորդ տարուան հա-
մար: Օսմանցիք գիտնալով, որ Ռուսերն իրենց բո-
լոր ուժովը Կարնոյ վրայ պիտի քալեն, 50,000 զօր-
քով զիրք բռնեցին քաղաքին առջեւ: Պասքելիչ, կը-
կու ճակատ տալով՝ ջախջախեց օսմանեան բանակը և
հասաւ Կարնոյ առջեւ: Կարին, որուն ամբողջութիւնն-

րուն վրայ Թուրքերը ամբողջ ձմեռ տարապարհակ աշխատեցան էին Հայերը, կրնար սպառնվաբար երկար ժամանակ գիմադրել, սակայն Օսմանցիք իրենց կրած այնքան ձախորդութիւններէն վհատած՝ գրեթէ առանց արիւնահեղութեան, յանձնեցին զայն Պասքեւիչի (1829)։

Ադրիանուպոլսոյ դաւեադրութիւնը.— Ադրիանուպոլսոյ գրաւումը բացած էր Կ. Պոլսոյ ճամբան Ռուսերու անջեւ. իսկ Պասքեւիչի բանակը սկսած էր արդէն յառաջանալ դէպի Տրապիզոն, Արեւմտեան պետութիւնները, որոնք հակառակ էին մինչև Միջերկրականի ափերը Ռուսիոյ տարածուելուն, խորհուրդ տուին սուլթան Մանսուր Բ.ի՝ հաշտուիլ Ռուսիոյ հետ։ Հաշտութեան դաշնագիրը կնքուեցաւ Ադրիանուպոլսոյ մէջ (1829)։ Այս դաշնագրութեամբ Ռուսիա իրեն պահեց Ախալքալաքի և Ախալցխայի գաւառները, Թուրքիոյ վերագործնելով՝ այս արշաւանքի ընթացքին անկէ դրաւած հողերու մեծագոյն մասը։

Դրան յուսախարութիւն մը եղաւ դարձեալ Հայոց համար այս դաշնագրութիւնը։ Թուրքերը, անտարակոյս, պիտի չներէին՝ ի նպաստ Ռուսիոյ յաղթանակին անոնց ըրած անձնուէր ծառայութիւնները։ Իննսուն հազար թրքահպատակ Հայեր, ահարեկ թըրքական վրէժինդրութենէ, թողուցին Կարնոյ, Բայազիդի, Ալաշկերտի և Կարսի գաւառները և հաստատուեցան Ախալցխայի և Ախալքալաքի կողմերը (1830)։

7. ՌՈՒՍ ՊԱՄԱՆԵԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԸ

(1877—1878)

Այս պատերազմին Եւրժառիքը.— Բալքաններու մէջ թուրքերու կողմէ գործուած զարհուրելի ջարդերը պատճառ եղան, որ Ռուսերն իրենց հաւատակիցն եղող ժողովուրդներու ազատագրման համար, գէնքի ուժով միջաման և ընդունիչ տան թուրքին՝ Եւրոպական պետութեանց պահանջած բարենորոգումներն ու քրիստոնեայ ժողովուրդներու կեանքի ապահովութիւնը:

Պատերազմական գործողութիւնք.— Երբ Բ. Դուռը մերժեց Եւրոպական պետութեանց թուրքիոյ ներքին գործերու միջամտութիւնը, Ռուսիոյ Աղիքսանդր Բ. ձարը պատերազմ յայտարարեց թուրքիոյ դէմ, և իսկոյն գործողութեանց սկսու Եւրոպիոյ ու Ասիոյ կողմէ միանգամայն: Եւրոպիոյ կողմէ յարձակած ուստական բանակը, սկզբան, մեծ զիմադրութեան բախեցու Պրիվլաչի քով, ի վերջոյ, սակայն, խորտակելով թշնամիին ուժը՝ գրոհ տուաւ մինչեւ Կ. Պոլսոյ արուարձանն եղող Սան Սեփանոյ գիւղը:

Ասիական ճակատին ևս բախաք, սկզբան, երկու կողմերու համար ևս փոփոխական եղաւ: Օսմանեան բանակին հրամանատարն էր Անիկես Մուխրաթ փոշա, իսկ Ռուսերու անուանական հրամանատարն էր Մեծ Դուխա Միխայիլ, սակայն իրական հրամանատարութիւնը Կը վարէր հայազգի Լորիս Մելիքով սկանաւոր զօրավարը: Ռուսերը պաշարեցին Կարսը: Թուրք պահակազօրք ներսէն կորովի զիմադրութիւն ցոյց տուաւ. իսկ փաշան, դուրսէն, չարժուէն բանակով մը, այնպիսի ուժգին յարձակում մը գործեց Արշակ Տեր-Ղուկասեանի զօրաբաժնին վրայ, որ այս վերջինս օտարակեցաւ նա-

հանջել, միասին տանելով 3.000ի մօտ հայ ընտանիք, որպէսզի զո՛ն չերթան թրքական խո՛ղժուժեան: Ասոր վրոյ, Լորիս Մելիքով հրամայեց վերցնել Կորսի պաշտրու՛մը՝ աղէտալի պարտութեան մը առաջքն՝ աննշու համար: Ռուսերը վերակազմելով իրենց բանակը՝ կրկին դարձան, և Լորիս Մելիքովի առաջնորդութեամբ առին Կորսը:

Ասիական ճակատին մէջ մեծ անուն շահեցան հետեւեալ Հայազգի զօրավարները. Լորիս Մելիքով, Արշակ Տէր-Ղուկասեան, Լազարեան և Բենբուզեան Շէլկովնիկով:

Օսմանեան բանակներն երկու ճակատներու մէջ ևս չարաչար պարտուելով՝ Սան Սաֆանոյի մէջ կընքուեցաւ զինադադար մը:

Սան Սահմանոյի դաշինքն ևս 16րդ յօդուածը.— Կ. Պոլսոյ մերձակայ Սան Սահմանոյ (այժմ՝ Եշիլքէօյ) գիւղին մէջ, Տառեան գերդաստանի առննը, կնքուեցաւ Սան Սահմանոյի դաշինքը Ռուսերու և Թուրքերու միջեւ (2 Մարտ 1878): Կ. Պոլսոյ պատրիարք Ներսէս Կարժապետեան օգտուելով առիթէն, դիմումներ կատարեց ուս հրամանատարութեան մօտ, որպէս զի յիշատակութիւն մը գոնէ մտցնել տայ դաշնագրին մէջ՝ Հայ ժողովուրդի կացութեան բարւոքման համար: Պատրիարքի ջանքերու արդիւնքն եղաւ Սան Սահմանոյի դաշնագրին 16րդ յօդուածը, որու համաձայն Հայաստան դրոււաւ պիտի մար ուսական բանակէն, մինչեւ որ Թուրքերը բարենորոգումներ մտցնէին հոն և Հայերն ապահով ըլլային Բիւրդերու և Չէրքէսներու կեդրումներէն. Այս դաշնագրութեամբ ծագում առաւ Հայկական Հարցը:

Բերլինի վեհաժողովը ևս 61րդ յօդուածը.— Սան Սահմանոյի դաշնագրութեան պայմանները չափազանց

Նուստացողցիչ համարուելով օսմ. կայսրութեան համար, եւրոպական պետութիւնները, և առաւելագէտ Անգլիացիք, որոնք մեծամեծ շահեր ունէին Արեւելքի մէջ, պահանջեցին որ վերաքննուի Սան Ստեֆանոյի զաշնագրութիւնը: Յետ երկար բանակցութեանց, Բերլինի մէջ գումարուեցաւ վեհաժողով մը, ուր արեւմտեան մեծ պետութիւններու նախարարացեաները փոխադարձ համաձայնութեամբ նոր զաշնագրութիւն մը խմբագրեցին և երկու պատերազմող կողմերուն ընդունիլ տուին զայն:

Բերլինի վեհաժողովի 61րդ յօդուածը հետեւեալն է. «Բ. Դուռը յանձն կ'առնէ անյսպաղ իրականացնել այն բարեփոխումներն ու բարենորոգումները, զորոնք կը պահանջեն անգլիան պէտքերը Հայոց բնակած նահանգներուն մէջ, և երաշխաւորել անոնց սպառնվութիւնը Չէրքէսներու և Քուրդերու դէմ: Բ. Դուռն այս նպատակաւ ձեռք առած միջոցները պարբերաբար պիտի անդեկագրէ պետութեանց, որոնք պիտի հսկեն անոնց գործադրութեան վրայ» — Այսպէս անա Սան Ստեֆանոյի բարենպաստ 16րդ յօդուածը, Բերլինի վեհաժողովին մէջ, վերածուեցաւ 61րդ աղէտարեր յօդուածին:

Բերլինի վեհաժողովի որոշմամբ, Ռուսիա ստացաւ Կարսը, Արտահանն և Բաթումը իրենց շրջակայ հողամասերով:

Հայկական կոստումները. — Արդիւլ Համիդ սուլթանը օգտուելով եւրոպական մեծ պետութեանց հակամարտութենէն ու շահամոլութենէն, փոխանակ իրագործելու իր յանձն առած բարենորոգումները, սկսաւ կանոնաւորուցնել գործադրել իր դիւալին ծրագիրը — բնաջնջել Հայերը, համարելով զայն՝ լուազոյն միջո-

ցը Հայկական հարցը լուծելու: Ան, յատկապէս այս նպատակով աւագակարարոյ Քիւրդերէ իր կազմակերպած Համիդիէ հեծելազունդի միջոցաւ ի գործ դրած մասնակի ջարդերով ու թալաններով, և գլխաւորաբար, 1894-1895 թուականներուն, զանգուածային կոտորածներով յաջողեցաւ աւելի քան 300,000 Հայեր սպաննել:

Սուլթաններու յաջորդող վարչութիւնները՝ Իրքիսադը և Քեմալական նոր թուրքիան՝ Համիդի «քաղաքական այդ իմաստութիւնը» հասցուցին իր գաթաթնակէտին:

Ապրիլեան եղեռնը.— Ապրիլ 24ը տարեդարձն է մեր ազգային մեծ ողբերգութեան, որու նման ոճիր մը չէ՛ արձանագրած պատմութիւնը իր տարեգրութեանց մէջ:

Թուրքերը, որոնք ծանօթ են պատմութեան մէջ իրրեւ ջարդարարներ, օգտուելով 1914ի համաշխարհային առաջին պատերազմին իրենց ընձեռած բարեպատեհ առիթէն, վճռեցին ջնջել Հայկական հարցը, որ այդ օրերերուն մտած էր իր լուծման ճամբան, և սպաննել այդ արդար գտաին աէր՝ հայ ժողովուրդը: Յառաջ քան սակայն այդ գործին ձեւնարկելը, անոնք որոշեցին նախ հայ մատուորականութիւնը սպաննել, որպէս զի հայ ժողովուրդը մնայ անաէրունչ ու անգլուխ հօտ մը:

Նախապէս կազմուած ծրագրի մը համաձայն, 1915 տարուոյ Ապրիլ 24ին, նախ Կ. Պոլսոյ, և ապա գաւառներու մէջ, ձերբակալեցին մեր բոլոր աչքառու դէմքերը և տարագրեցին զանոնք այլեւայլ ուղղութեամբ: Պոլսոյ մատուորականութեան մէկ մասը տաքրուեցաւ Չանղըրը, իսկ միւս մասը Այալ: Անոնք յետոյ խուճը խուճը զանազան տեղեր փոխադրուելով՝ խողխողեցան անդթօրէն:

Հայ մատուցողականության անճիտությունը յետոյ, թուրքերը գործադրեցին հայ ժողովուրդի մասին եւս կազմած իրենց նոյնքան ճիւղաղային ծրագիրը, բունխտարագրելով՝ իր հայրենի հողին փարած մօտ մէկուկէս միլիոն հայութիւնը դէպի ամույի վայրեր, ուր, անոնք, կարճ ժամանակի ընթացքին, զո՞ գացին սուրբի, գնդակի, անօթութեան, հիւանդութեանց և աննախընթաց զրկանքներու թրքահայութիւնն իր հայրենի երկրին մէջ անճիտեցաւ բառին բովանդակ իմաստովը։ Սակայն և այնպէս, թուրք բարբարոս կառուվարութիւնը չհասաւ իր նպատակին, ան կոտորեց մէկուկէս միլիոն հայութիւն, բայց չկրցաւ սպաննել հայ հողին և չկրցաւ այդ հողին մէջէն ջնջել անոր արդար դատը։ Ան մնաց արի և փորձեց նախ և առաջ հայիւր մաքրել իր անաւոր ողբերգութիւնը դարբնող մեծ չարագործներուն։

Չարգարարներու վախճանը.— Դաշնակից պետութիւնները՝ Անգլիա, Ֆրանսա և Իտալիա, հրապարակաւ խոստացեր էին պատժել հայկական կոտորածներու պատասխանատուները։ Անոնք ձերբակալեցին մաս մը չարագործներ և արգելափակեցին զանոնք Մալքա կղզին, սակայն յետոյ իրենք՝ ձերբակալողները, մութին մէջ դիւրացուցին անոնց փախուստը Մալթայէն։ Եթէ սակայն Դաշնակիցներն իրենց գժուձ շահերէն թելադրուած չուզեցին պատժել ոճրագործները, հայ վրէժխնդիր բազուկը սակայն չմնաց անգործ, ան լախախ մը նման իջաւ Չարգարարներու գլխուն։ Հայկական Նեմեսիսի անաւոր բազուկն էր որ տուաւ արժանաւոր պատիժը մեր ժողովուրդի գազանարարոյ գերեզմանափորներուն։ Անոնց հետ ինկան նաեւ հայանուն ծանօթ մասնիչներ ու լրտեսներ, որոնք, 1915 թուին, դիւրացուցեր էին թուրք Չարգարարներու գործը։

Բ. ԱՄԵՐԻԿԱՅԻ ԳԻՒՏԷՆ
ՄԻՆՁԵՒ ՖՐԱՆՍԱԿԱՆ ՅԵՂԱՓՈԽՈՒՅԻՒՆ

8. ԱՄԵՐԻԿԱՅԻ ԳԻՒՏԸ ԿՈՂՈՄԲՈՍԻ ՁԵՌՔՈՎ

Արեւելեան Հնդկաց ծովային ճամբուն գիւտը.— Արդէն հին ժամանակներէ սկսեալ, Եւրոպա առեւտրական սերտ յարաբերութիւններ մշակած էր արեւմտեան ու հարաւային Ասիոյ քաղաքակրթեալ երկիրներու հետ։ Արարացիները ձենաստանի ու Հնդկաստանի գլխաւոր արտադրութիւնները— մետաքս, մարգարիտ և տեսակ տեսակ համեմանք— ցամաքի ու ծովու ճամբով Ազիքսանդրիա և Սուրիոյ ծովեզերեայ քաղաքները կը բերէին, ուրկէ զանոնք Վենետացիք ու Գենովացիք իրենց նաւերովն Եւրոպա կը փոխադէին։ Բայց երբ Թուրքերը տիրապետեցին առաջակողմեան Ասիոյ և խափանեցին Իտալացիներու առեւտուրը Արեւելքի մէջ, խորհեցան Եւրոպական պետութիւններն ուղղակի յարաբերութեան մէջ մտնել Հնդկաստանի հետ ծովային նոր ճամբով մը։ Հնդկաստանի այս նոր ճամբու գիւտին պատիւը պորտուգէզ ազգին մենք կը պարտինք։

Հենրիկոս «Ծովագնաց», մեծ ձիւղերով օժտուած ու գիտութեան ծարաւի պորտուգէզ իշխան մը, որ հոգին էր այս ձեռնարկին, անխոնջ եռանդով նուիրուած էր Ափրիկէի արեւմտեան ափունքներու խուզարկութեան գործին։ Ան իրեն համար զղեակ մը կառուցանել տուած էր ծովեզերքը, անոր մօտ հիմնած աստեղագիտարան մը և նաւաստիներու յատուկ վարժարան մը։ Իր կողմէ շրկուած բազմաթիւ ծովային

արշաւներու արդիւնքն եղաւ Մաղիշրա և Բանարնանկղզիներու գիւտը: Սակայն սոյն տարիներու ծիծաղաշարժ նախապաշարուժով տոգորուած իր նաւաստիներն, երկար տառն, չհամարձակեցան աւելի դէպի հարաւ նաւարկել, կարծելով թէ հասարակածային տապը հոն ամէն բուսական ու կենդանական կեանք կ'ոչընչացնէ, և թէ այդ կողմերու ովկիանոսի ջուրերն եւալու սատրճան տաք են: Ո՛րքան մեծ եղաւ սակայն անոնց զարմանքը, երբ Կանաչ հրուանդանը (Cap Vert) հասնելով՝ հոն, փոխանակ արեգակնակէզ հարթագետնի, առատ բուսականութիւն ունեցող անասնաշատ երկիր մը ու մարդկային հովիտու ցեղ մը իրենց առջեւ տեսան:

Բարբոլիմեոս Դիազ.— Հենրիկոսի մահէն ետք, Յովհաննէս Բ., Պորտուգալի թագաւորը, Բարթոլոմէոս Դիազ անուն յանդուգն նաւորդը՝ նոր երկիրներ գտնելու համար դուրս դրկեց լաւ սպառազինուած նաւատորմիղով մը: Դիազ յաջողեցաւ Ափրիկէի մինչեւ հարաւային ծայրը նաւել (1486), Հոն հասած օրը ծովը փոթորկալից ըլլալուն համար՝ Փոքորիկներու հրուանդան անունը տուաւ այդ տեղւոյն: Թագաւորը, սակայն, այս անակնալ գիւտին վրայ ուրախացած՝ փոխեց այդ անունը՝ ըսելով. «Ո՛չ, Բարեյուտոյ հրուանդան պիտի կոչուի այդ տեղը, վասն զի հիմա կրնանք յուսալ, թէ այդ ճամբով պիտի հասնինք Հնդկաստան»: Յովհաննէս Բ. իր կենդանութեան օրով չկըրցաւ իրականացած տեսնել իր նպատակը: Իր յաջորդին տառն:

Վասզոյ դէ Գամա Ափրիկէն շրջանաւելով, 1498 տարւոյ Մայիսի 20ին, խարսխեց առաջակողմեան Հնդկաստանի արեւմտեան եզերքը՝ Բալիբոս նաւահանգիստը: Գամայի ու անոր յաջորդներու քաջասարտու-

Թեանը չնորհիւ յաջողեցան Պորաուզէզները փոքրածուն գունդով հարիւր հազարաւոր տեղացի հնդիկներու հետ կռուիլ ու զանոնք փախուստի մտանել։ Այս կերպով, Հնդկաստանէ ու դրացի երկիրներէ մեծատարած հողեր գրաւուեցան Պորզուգալի թագաւորի անունով։ Այժմ Լիւքսն եղաւ հնդկական ապրանքներու վաճառակահնու-թեան կեդրոնավայրը, ուրկէ անոնք, գլխաւորաբար Հոլլանդացուոց ձեռքով, ուրիշ երկիրներ կը փոխա-դրուէին։

Ամերիկայի գիւտք Կոլումբոսի ձեռնով.— Շատ տա-րիներ առաջ արդէն Քրիստափոր Կոլումբոս աւելի յան-դուզն գաղափարն ունեցած էր ուղղակի արեւմտեան կողմէ Ատլանտեան ովկիանոսէ նաւելով՝ Հնդկաստան հասնիլ։ Քրիստափորի յղացած այս խորհուրդը սա-կայն առանց հիման չէր։ Ան հաջողաւ համոզուած էր երկրին գնդաձեւ ըլլալուն։ Միայն թէ, ըստ իր կազ-մած գաղափարին, Եւրոպայի արեւմտեան եզերքն, Ասիայի արեւելեան ափերէն շատ նուազ հեռաւորու-թիւն ունենալ կը կարծէր, իրականին մէջ եղածին հազիւ թէ կէսը։

Քրիստափոր Կոլումբոս, աղքատ մտուեգործի մը որ-դին, ծնած էր Գենովա շուրջ 1450ին։ Պատիկ տարի-քէն արդէն ան մեծ փափաք կը զգար իր մէջ՝ ծո-վային ճամբորդութիւններ ընելու։ Այն ինչ թեւա-կոխած իր առանուչորրորդ տարին, սկսած էր արդէն, այսպէս ըսելու համար, ծովերու վրայ ապրիլ, նաւար-կելով մինչև նոյն ստեն ծանօթ եղող բոլոր ծովերը։

Կոլումբոս իր յանդուզն ծրագիրը գործադրելու նպատակով զիմուժ ըրաւ նախ իր ծննդավայր՝ Գե-նովա քաղաքին, ուր սակայն, իբր խաբերայ մը, մեր-ժողական պատասխան ստացաւ։ Յաջողութիւն չգը-տաւ նմանապէս Յովիակնէս Բ. Պորաուզալի թագաւոր-

րին մօտ, որ նոյն միջոցին Ափրիկէն շրջանաւել տա-
լով՝ Հնդկաստանի ծովային ճամբու գիւտի գործով
զբաղած էր: Ի վերջոյ Կոլումբոս անցաւ Սպանիա, և
Իզաբելլա Թագուհւոյն գլխեց, Թագուհին անոր խնդը-
րանքին պատասխանը եօթը տարի ձգձգելէ յետոյ,
վերջ ի վերջոյ, յանձնառու եղաւ գոհացում տալ անոր
խնդրանքին՝ դոյզն նպաստ մը ընձեռելով անոր:

1492 տարւոյ Օգոստոսի 3ին, Կոլումբոս ճամբայ
ելաւ Անդալուսիոյ Պալոս փոքրիկ նաւահանգիստէն՝
երեք պղտիկ սառգաստանաւերով և 120 հոգով: Քա-
նի մը ժամէն, նաւերը կը սահէին անծայր ովկիանոսի
մկանանց վրայէն, ուրկէ, իրմէ առաջ, ոչ ոք համար-
ձակած էր նաւելլ: Իր նաւաստիներն «ընդ մէջ երկնի
և երկրի» եղած այս նաւագնացութեան երկար տե-
ւողութենէն վնասած՝ ուզեցին ետ դառնալ: Կոլումբոս
սակայն, համոզիւր խօսքերով յաջողեցաւ հանգար-
տեցնել զանոնք:

Վերջապէս, 1492 Հոկտ. 12ին, 70օրեայ նաւար-
կութենէ մը յետոյ, կէս գիշերն անցած էր, երբ Կո-
լումբոս հեռուէն նշմարեց Բահիան կղզեխումբի Գու-
անանանի կղզին, զոր ի պատիւ Փրկչին, Սան Սալվա-
դոր անուանեց: Երբ այս գեղանկար կղզին, տառօտ-
եան արեգակն շողին ներքեւ, հիացած նաւաստինե-
րու աչքերուն առջեւ պարզուիլ սկսաւ, բոլորը մէկէն
ծոնկի ինկած՝ արտասուտախառն խնդութեամբ սկսան
միտրերան երգել «ՁՔեզ Աստուած գովաբանեմք» գո-
հարանակն երգը: Կոլումբոս իր պաշտօնական զգեստը
հագած և ձեռքը բռնած իր մերկացած սուրը՝ ոտքը
դրաւ նոր Աշխարհ, զոր ինք գտած էր, և զայն գրա-
ւեց Սպանիոյ անունով:

Կոլումբոս կը կարծէր թէ իր ըրած այս գիւտը
Հնդկաստանի մասը կազմող կղզի մըն է: Անոր այս

սիալ ենթադրութեան վրայ հիմնուած է հիւսիսային և հարաւային Ամերիկաներու միջեւ աղեղնածեւ երկարող կղզեխումբին Արեւմտեան Հնդկական անուանակոչութիւնը, այսինքն՝ արեւմտեան նաւարկութեամբ գտնուած Հնդկաստան:

Երբ տեղացի Հնդիկները, որոնք բարեկամարար հիւրասիրած էին Սպանիացիները, տեսան անոնց անյոգ աննշանքն ոսկւոյ, ցոյց տուին անոնց հարաւային կողմերը՝ իբր հայրենիքը ոսկւոյ: Ստուգիւ ալ, կոչումբոս այդ ուղղութեամբ նաւելով՝ գտաւ Քուրաս և Հայթի կղզիները:

Սոյն միջոցին իր նաւերէն մին կորսնցուցած և նաւաստիները ճամբու տուայտանքէն պարտասած ըլլալով՝ կոչումբոս վտանգալից նաւարկութեամբ մը դարձաւ Սպանիա ու խորսխեց Պալոս նաւահանգիստը (15 Մարտ 1493), ուր մեծ պատիւով ընդունուեցաւ: Իր գտած երկիրներու հետաքրքրաշարժ նկարագրութիւնն և միասին բերած քանի մը Հնդիկները, ինչպէս նաեւ նորանշան կենդանիներն ու պտուղները մեծ զարմանք պատճառեցին ամէնուն առհասարակ:

Կոլումբոսի երկրորդ ու երրորդ նաւարկութիւնը. — Քրիստոստիոր Կոլումբոսի այս երկրորդ՝ դէպի Ամերիկա նաւարկութեան համար արամագրութեան տակ գրուեցան 17 նաւեր: Այս անգամ Փոֆր Անխիլանց խումբին պատկանող բազմաթիւ կղզիներու հետ՝ Պորտուգալ և Ճաւայնա կղզիները գտնուեցան:

Իր երրորդ նաւարկութեամբը գտաւ հարաւային Ամերիկայի հիւսիսային եզերքը՝ Օրինոքոյի գետաբերանին քով: Եւ սակայն ինք դեռ այն մտքին կառչած մնացած էր, թէ իր գտած այս նոր երկիրներն Ասիոյ արեւելեան եզերքին մասերն են, և մտքէն չէր

անցներ բնու, թէ ինք գտիչն էր եղած նոր աշխարհամասի մը:

Նոյն միջոցներուն շատեր սկսան անդրովկիանեան երկիրներ գաղթել, անաշխատ հարստութիւն զիգելու աննչէ մղուած: Ասոնք իրենց անյոգ ընչաքաղցութիւնը յագեցնելու համար՝ ամարդի միջոցներով սկսան նեղել խեղճ տեղացիներն ու չարչարել զանոնք, որոնց հետ այնչափ քաղցրութեամբ կը վարուէր Կոլումբոս: Գրգռուած հնդկ ժողովուրդը օտարի ծանր լուծը վերայէն թօթափել ուզելով՝ ապստամբեցաւ Սպանիացւոց դէմ: Երբ այս եղածներու լուրը հասաւ Սպանիա, Իզաբելլա թագուհին՝ քննութիւն մը բանալու համար, Բարսելոնա անունով գործակալ մը կրկեց հոն, որ Կոլումբոսի ախոյեանն ըլլալով՝ իսկոյն կալանաւորել առաւ զայն և շղթայակապ Սպանիա զրկեց: Կոլումբոսի եղած այս մեծ անարգանքը զայրացուց բոլանդակ Եւրոպան: Իզաբելլա թագուհին, սակայն, Կոլումբոսի անմեղութեան վրայ վստահ՝ հատուցում ընելու նպատակով այս մեծ մարդուն եղած անարգանքին, փառաւոր ընդունելութիւն մը սարքեց անոր ի պատիւ: Բայց ի զուր, Կոլումբոս չմոռցաւ մինչեւ իր մահը՝ իրեն եղած այդ մեծ անարգանքին աւթած վիշտը:

Կոլումբոսի վերջին ցաւարկութիւնը: Անոր վերջին օրերն ու մահը.— Կոլումբոս զեռ չորրորդ նաւարկութեան մը եւս ձեռնարկեց դէպի նորագիւտ աշխարհը, և այս անգամ գտաւ Հոնդուրասի ծովեզերքը:

Սպանիոյ արքունեաց մէջ սակայն Կոլումբոսի դէմ յարուցուած անվստահութիւնն անհետացած չէր. այնպէս որ, երբ Կոլումբոս վերադարձաւ Սպանիա, Իզաբելլայի ամուսին՝ Ֆերդինանդ թագաւորը լքեց զայն քօլորովին, և մերժեց կատարել այն մեծամեծ յանձ-

նառութիւնները, գործնք խոստացած էր անոր: Աւագանիէն ոմանք եւս սկսան մինչեւ իսկ արհամարհել զինք և իր արգիւնաչառ գործերը ոչինչ բաներ համարիլ, ըսելով թէ իր ըրած գործերն ուրիշներ ալ կրնային ընել: Այդպէս խօսողներն, օր մը, Կոլոմբոս իր մօտ հրաւիրելով՝ առաջարկեց անոնց հաւկիթ մը կանգուն կեցնել: Երբ ոչ ոք կրցաւ ընել, Կոլոմբոս առաւ հաւկիթն ու անոր մէկ ծայրը ճզմելով՝ կանգնեց զայն: Բազմակամները զայն որ պեսան՝ սկսան ըսել. «Այդպէս մե՛նք ալ կրնայինք ընել» — Հո՛ւ է անա խնդիրը, պատասխանեց անոնց Կոլոմբոս, գո՛ւք ալ, այո՛, կրնայիք ընել, և սակայն չըրիք, իսկ ես ըրի՞նք:

Կոլոմբոսի կրած այսքան ու այսպիսի թշնամանքն սե անարգանքը, բայց գլխաւորաբար իրեն հանդէպ ցոյց արուած սոսկալի սպերախառութիւնը մաշկոցին օրէ օր իր բազմարգիւն կեանքը: Ամէնքէն լըքուած մեռաւ այս մեծանձն ու ազնուական մարդը, 20 Մայիս 1506ին, ի Վաղարդիդ, և իր վերջին փափաքին համոծայն՝ հողի յանձնուեցաւ իր կրած շղթաներովը միասին:

Ամերիկա անուանակոչուերիւնը: Բրազիլիայի գիւսք.— Կոլոմբոս, այս դժբախտ մարդը, մինչեւ իսկ չարժանացաւ, իր գտած Նոր Աշխարհը՝ գոնէ իր անունով մկրտուած ըլլալու պատուոյն: Նորագիւտ օաշխարհին առաջին նկարագրութիւնն ընող Փլորենտաիացի Ամերիկոյ Վեսպուչի անուանովն կոչուեցաւ այս օաշխարհամասը:

Պորտուգէզները, Կաբրալի առաջնորդութեամբ, գտան սկիբեր ու աղամանագաշառ Բրազիլիան (1500):

9. ՄԵՔՍԻՔՈՅԻ ԳՐԱՒՈՒՄԸ ՖԵՐԴԻՆԱՆԴ ԿՈՐՏԷՉԻ ՁԵՌՔԻՎ

Ֆերդինանդ Կորսեզ.— Ամերիկեան ցամաքամասի աշխարհակալութեան սկզբնաւորութիւնն ըրաւ Ֆերդինանդ Կորսեզ, սպանիացի երիտասարդ զօրավարը: Այս յանդուգն ռախտախնդիրը յսած ըլլալով սպանիացի նաւավարներէ, թէ Կուբայի արեւմտակողմը հարուստ երկիր մը կը գտնուի մեծաշէն քաղաքներով, ճամբայ ելաւ 1519ին, եօթը հարիւր զինուորով, տասնեւութ ձիով ու տասը կտոր թնդանօթով՝ դէպի այդ մեծատարած երկիրը: Մեքսիքոյի ծովեզերքը ցամաք ելլելէ ետք, անհաւատալի յանդգնութեամբ այրեց իր բոլոր նաւերը, որպէս զի իր մարդիկն այլեւս յոյս չունենան ետ դառնալ կարենալու: Կորսեզ իր զինուորներէն 150ը թողուց ծովեզերքը, ամբողջ մը մէջջ— ուրկէ յառաջագայեց Վերա Քրուզ քաղաքը— իսկ ինք մնացած զօրաց զլուին անցած՝ ձեռնարկեց նոր աշխարհի հզօրագոյն պետութիւնն աշխարհակալելու: Սպանիացիներու գործածած այլազան զէնքերը, և մասնաւորաբար անոնց այրուծին զարմանք պատճառած էին Մեքսիքոցիներու, որոնք ձի տեսած չէին քնաւ, և ձին ու հեծեալը մէկ արտրած ըլլալ կը կործէին: Թնդանօթներու հարուածներու սաստկութիւնը զիրենք ա՛յն աստիճան տաքեկամ էր, որ Կորսեզը աստուածութիւն մը համարելով՝ անոնցմէ շատեր անցած էին անոր կողմ:

Մոնդեսուսա քաղաւորը.— Այդ միջոցին մեքսիքեան հսկայ պետութեան վրայ կ'իշխէր Մոնդեսուսան թագաւորը: Կորսեզ քաղեց ուղղակի արքայանիստ

Մեքսիքոյ մայրաքաղաքին վրայ ի զուր ջանաց թագաւորը մեծապարգեւ ու առատաձեռն նուէրներով իր մայրաքաղաքէն հեռացել յաղթական օտարները։ Այդ նուէրներն, ընդ հսկանակն, աւելի եւս գրգռեցին անոնց ընչաքաղցութիւնը։ Կորտէզ առանց հանդիպելու զիմադրութեան՝ մտաւ Մեքսիքոյ քաղաքը և իսկոյն կալանաւորեց Մոնդեսպոսեմա թագաւորը։ Տեղացի ժողովուրդը չկարենալով տոկալ Կորտէզի սուկայի անգթութիւններուն՝ ընդվզեցաւ և սախից զայն իր զօրքովը քաշուիլ քաղաքէն։

Կորտէզ, կարճ ժամանակամիջոցի մը մէջ, նոր ուժեր ստացած՝ վերստին քալեց քաղաքին վրայ։ Մեքսիքոցիք թէեւ զիւցազնարար զիմադրեցին, սակայն, ի վերջոյ, ընկճուած՝ անձնասուր ըլլալ սախուեցան։ Սարսափելի էր պարտուած քաղաքին մէջ տիրող արհաւիրքը։ Քաղաքին բոլոր տկանաւոր անձնաւորութիւնները գելարանի պրկուեցան, որպէս զի խոստովանին իրենց գանձերուն՝ ո՛ւր պահուած ըլլալը։ Չիւնայեցին Սպանիացիք մինչեւ իսկ Մոնդեսպոսեմայի յաջորդ Գուախիւնախն թագաւորին, զոր շղթայի զարկած՝ հրաշէկ խարոյկի վրայ այրեցին։

Կորտէզի մահը. — Մեքսիքոյ քաղաքին գրաւումէն յետոյ, Կորտէզ մի առ մի նուաճեց նաեւ շրջակայ քաղաքները։ Կարոյս Ե. թագաւորը, ի վարձանոր մատուցած ծառայութեանց, կուսակալ անուանեց զայն՝ Մեքսիքոյի Երկրորդ չտեւեց սակայն Կորտէզի վրայ թագաւորին ունեցած այս վատնութիւնը։ Կարոյս, քիչ յետոյ, սկսաւ տակաւ կործել անոր տուած իշխանութեան սահմանները, և Կորտէզ Քալիֆունիա թերակղզին ալ գտնելէ ու Սպանիոյ անունով զայն եւս գրաւելէ ետք՝ վշտաբեկ սրտով վերադարձաւ Սպանիա, ուր և մեռաւ սրտի թախիժէ, իր կեանքի 62րդ տարին (1547)։

10. ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳՆԱՅՈՒԹԻՒՆԸ ԵՐԿՐԱԳՈՒՆԴԻ ՇՈՒՐՉ

Ֆերդինանդ Մագելլան. — Երկրագունդին չուրջ առաջին անգամ նաւեց՝ սպանիական ծառայութեան մէջ գանուող պորտուգէզ նաւավար՝ Ֆերդինանդ Մագելլան (1519):

Ամերիկայի գիւտոյն արդէն իսկ շատեր կ'ենթադրէին, թէ երկիրը պէտք էր գնդածեւ եղած ըլլալ. այս ենթադրութիւնը սակայն, որուն ստուգութեան մասին կը գանուէին տակաւին կասկածողներ, այլ ևս անտարկելի կերպով հաստատուեցաւ, երկրագունդին չուրջ եղած առաջին նաւագնացութեամբ:

Մագելլան հինգ նաւով ու երկու հարիւր քսանուհինգ հոգով Սեյլիլա նաւահանգիստէն համրայ ելաւ դէպի Բրազիլիա, ուր հասնելէ ետք, ծովային անցք մը գտնելու նպատակով, սկսաւ դէպի հարաւ իր նաւարկութիւնը շարունակել, շարունակ ծովեզերքը քերելով: Այս վտանգալի նաւարկութեան միջոցին իր նաւերէն մին խրեցաւ, իսկ մէկալ չորս նաւերու նաւապետները ըմբոստացան: Մագելլան զսպելէ ետք գանոնք, Պաշարունիայի հարաւային ծայրէն դէպի արեւմուտք առաջնորդող և ներկայիս իր անունովը կոչուած նեղուցը գտաւ, ուրկէ նաւարկելով՝ հասաւ վերջապէս մինչեւ նոյն ատեն Եւրոպացուց անձանօթ հարաւային մեծ ծովը, որու, ինք, իտալացիսն անուանը առաւ, հոն, իր նաւարկութեան միջոցին, տիրող շարունակեալ հանգարտութեան համար:

Մագելլանի մահը. — Մեծ ովկիանոսին մէջէն երկայն ու տազնապալի նաւարկութենէ մը յետոյ, որ

միջոցին իր ուղեկիցներէն շատեր մեռան, հասան վերջապէս Փիլիպպեան կղզիները, ուր սեղացի վայրենիներու հետ Մագելլանն, անխոհեմութեամբ կռուի մըրանուելով՝ սպաննուեցաւ անոնցմէ: Իր ուղեկիցները որոնցմէ շատեր վախճանած էին արդէն, յաջողութեամբ շրջանաւելով Ափրիկէն՝ հասան հայրենիք (1522):

Երկրագունդի շուրջ կատարուած այս առաջին նաւարկութիւնը տեւեց երեք տարի:

11. ՊԵՐՈՒԻ ԳՐԱՒՈՒՄԸ

ՓՐ. ՊԻՉԱՐՈՅԻ ՉԵՌԻՈՎ (1529—1535)

Փրանկիսկոս Պիզարոյ եւ Ալմագրոյ.— Մեքսիքոյէ ետք, Սպանիացիք գրաւեցին Պերուն, որ իր զարգացած մշակոյթովն ու անբաւ հարստութեամբը նշանաւոր էր: Փրանկիսկոս Պիզարոյ եւ Արնագրոյ, երկու համբաւաւոր բոխտախնդիրներ, կորակցի օրինակէն խրախուսուած, 150ական հոգւով ու հարիւրեակ մը ձիով ճամբայ ելան Պանաւայէ, աշխարհակալելու նպատակով Պերուի կայսրութիւնը, որ սեղացիներու պատմածին համաձայն, բո՛ւն իսկ հայրենիքն էր ոսկւոյ: Պերուի բնակիչներն երկրագործութեան ու արուեստագործութեան մէջ վար չէին ֆնար Մեքսիքոցիներէ: Երկրի լեռներն ու ձորերը կապուած էին իրարու գեղեցկաձեւ պողոտաներով. իսկ Բուսիլոյի իրենց մայրաքաղաքին մեհեանները զեղուած էին ոսկւով ու արծաթով: Միայն թէ իրենց կրօնական պաշտամունքը Մեքսիքոցիներու պաշտամունքին պէտքարչելի չէր:

Նոյն միջոցներուն Պերոււի վրայ կ'չխէր Ինկա ցեղին հզօր հարստութիւնը, որուն վերջին թագաւորի մահովը, անոր երկու որդւոց միջեւ ծագած զահակալուծեան կռիւները դիւրացուցին Պիզարոյի՝ թերի միջոցներով ձեռնարկած բախտախնդրական գործը։ Պիզարոյ թեր ելլելով երկու եղբայրներէն միոյն՝ յաղթեց միւսին։ Ասոր վրայ սակայն, ինք, իրր բացարձակ տէրը երկրին, նենգութեամբ կալանաւորել տուաւ իր զինակիցը, զոր, յետոյ, մեծագումար փրկանքի մը փոխարէն ազատ արձակելու խոստման զըրժելով՝ մահուան դատապարտեց (1532)։ Այսպէս նուաճեց Պիզարոյ այդ գեղեցիկ ու ոսկերուղիս երկիրը, և հիմը դրաւ ծովեզերքի մօտ Լիմա նոր մայրաքաղաքին։

Պիզարոյի և Ալմագրոյի վախճանը. — Երկար չվաճելեց Պիզարոյ իր յաղթութեանց պտուղը։ Քիչ յետոյ իր պատերազմակցին՝ Ալմագրոյի հետ, որ Քիլիմ գտած ու տիրացած էր անոր, գտնելով, զէնքն անոր զէմ դարձուց, Ալմագրոյ պարտուելով՝ գլխատուեցաւ։ Անոր որդին սակայն իր հօրը սպանման վրէժը լուծելու համար, դուռդիրներու խումբի մը գլուխն անցած՝ յորձակեցաւ Պիզարոյի բնակած պալատին վրայ և խողթողեց զայն։

Գերեզմանաւորեան ծագումը։ — Կարելի չէր նկատուի ինչպէ՞ս այդքէնածիններու կրած տառապանքն անյագ Սպանիացիներէ։ Ասոնք բոնի կը ստիպէին բնիկները կատարել այնպիսի աշխատութիւններ, որոնք իրապէս վեր էին անոնց կարողութենէն. և երբ չկարենային ընել, կը խոշտանդէին զանոնք անորակելի խժգժութեամբ՝ մեռցնելու ստախճան։ Առաջին անգամ Լաս Կազաս մարդասէր հպիսկոպոսն էր, որ բողոքի ձայն բարձրացուց Հնդիկներու զէմ եղած այս անխիղճ արարքներու զէմ, որուն վրայ սկսան այնու-

հետեւ Ափրիկէէ հուժկու սեւամորթներ բերել տալ ծանր աշխատանքներու համար: Այսպէս ահա ծագում առաւ Գերեվաճառուքեան գարշելի ու բարբարոսական գործը:

Սպանիոյ գերակայութիւնը Նոր Աշխարհի վրայ.— Կարողոս Ե. ժողանդելով աշխարհակալուած բոլոր այս երկիրները, կուսակալ կարգեց անոնց վրայ Պետրոյ դէ շա կապա աղնուասիրտ ու հանդարտաբարոյ անձը, որ խաղաղեցուց երկիրն և իմաստութեամբ ու արդարութեամբ կառավարեց զայն: Այսպիսով տիրացաւ Սպանիա ընդարձակածաւալ երկիրներու, որոնք ոսկիի ու արծաթի անբաւ հարստութիւն կ'ապահովէին իրեն:

Բախտախնդիր Սպանիացիներու ուրիշ խումբ մըն ալ, 1535ին, հիմնեց Բուէնոս Այրէս քաղաքը՝ Լա Պլատա գետի լայնատարած գետախորշին արեւմտեան եզերքը, և գաղթականութիւններ հաստատեց Լա Պլատայի ու Պարագուայի եզերքները:

12. ՄԱՌՍԻՄԻԼԻԱՆ Ա. ԱՆՍՏՐԻԱՅԻՆ

(1493—1519)

Հարստութեան կը ժողանդեմ կայսերական բազը.— Ժ.Ե. դարուն վերջը, կայսերական տիագոսը կը կրէր Մախիլիլիան Ա. Աւստրիացին, որ կայսր ընտրուած էր 1493ին: Ան կը պատկանէր Աւստրիոյ վրայ իշխող Հարստութեան գերդաստանին, որ, ինչպէս տեսանք, առաջին անգամ, մեծ Անտէրնչութենէ ետք (1273)

13. ՄԱՐՏԻՆՈՍ ԼՈՒԹԷՐ ԵՒ ԲՈՂՈՒԲԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Մարտինոս Լութերի կեանքի ընդհանուր գիծերը.— Մաքսիմիլիան կայսեր վերջին տարիներն էր, երբ աեղի ուշեցաւ Եկեղեցւոյ մեծագոյն հերձուածին (նորագորութեան) սկզբնաւորութիւնը:

Մարտինոս Լութէր աղքատ բովագործի մը որդին, ծնաւ Այլտերկէ 1483ին: Ան իր ուսմանց շրջանին ստիպուած էր, իր օրագահիկը ճարելու համար, իր ժամանակի շատ մը ուսանողներու նման, փողոցները երգել ու տունէ տուն մուրալ: Ան իր նախնական ուսմանց շրջանն աւարտելէ յետոյ, բարեսիրտ անձ մը նպատաւ մը յատկացուց անոր, որպէս զի շարունակել կարենայ բարձրագոյն ուսմանքը Էրֆուրտի համալսարանը, ուր ուսաւ փիլիսոփայութիւն, իրաւագիտութիւն, գրականութիւն ու երաժշտութիւն:

Երբ Լութէր, օր մը, պտոյտ ըրած պահուն, փոթորիկի բռնուելով՝ կայծակն իր մօտը կը գարնէ, այնքան կը սարսափի, որ կեցած տեղը կ'ուխտէ, որ եթէ ողջամբ ազատի այդ տարերային վտանգէն՝ աշխարհէ հրաժարիլ ու վանք մը քաշուիլ: Իրօք ալ կը կատարէ իր այս ուխտը, և քանուերկու տարեկանին կը մտնէ Աւզոստինեանց վանքը, ուր, մեծ եռանդով կը նուիրուի աստուածաբանական ուսմանց: Քանա նայանալէ յետոյ, Վիսսենբերգի նորակառոյց համալսարանի աստուածաբանութեան ուսուցիչ կը կարգուի:

Լութերի հերետիկոսական ելոյթը կար. եկեղեցւոյ դէմ.— Ճիշդ այդ ժամանակներն էր, որ Լեռն ժ. քահանայապետը, Հոռմի Ս. Պետրոս հոյակապ եկեղեցւոյ շինութեան համար, բովանդակ քրիստոնեայ աշխարհի

մէջ ներողութիւն քարոզել կու տար, զոր վասակե-
լու համար՝ բացի ապաշխարութեան ծանօթ պայման-
ներէն, կը պահանջուէր նաեւ դրամակոտն նպաստ մը՝
սկսած սոյն հսկայ դործը շարունակել ու աւարտել
կարենալու համար: Գժբախտաբար, սակայն, քարոզիչ-
ներէ ոմանք զեղծանելով իրենց յանձնուած պաշտօ-
նով, մեծագումար դրամ ձեռք բերելու նպատակով,
դրամի վճարման փոխարէն՝ բոլոր մեղքերու թողու-
թիւն կը քարոզէին: Այս անհատական դէպքն անա-
ստիք ընծայեց Մարտինոս Լուծէրի, ներողութեան կա-
թողիկէ վարդապետութեան ղէմ ԾՅ յօգուածներէ բազ-
կացած գրութիւն մը հրատարակելու: Շտաբը անոր
թիւր ու մոլոր կարծիքին իսկոյն հետեւելով՝ կարճ
ժամանակուան մէջ, ապագրութեան միջոցով, Լուծէրի
վարդապետութիւններն ամէն կողմ հսկայաքայլ ծա-
ւալեցան:

Լեւոն Ժ. քահանայապետը կոնդակ մը հրատարա-
կեց, որով դատապարտեց Լուծէրի վարդապետութիւն-
ներն իբր հերետիկոսական, և նզովք սպառնաց անոր,
եթէ վախճան օրուան միջոցին յետս չկոչէր զանոնք:
Իսկ Լուծէր առաւ կոնդակը և այրեց զայն Վիտանա
բերդի հրապարակին վրայ ներկայ մեծ բազմութեան
առջեւ: Այսպիսով Լուծէր կերպապէս անջատուեցաւ
կաթողիկէ Եկեղեցւոյ ծոցէն:

Ուրիշ աղանդաւորներ Լուսիքի ժամանակակից.—
Գրեթէ նոյն միջոցներուն Ուշրիս Յիլիզրի անուն
անձ մը, Զուրիցերիոյ մէջ, Լուծէրի վարդապետութեան
նման մոլորութիւններ սկսած էր քարոզել, որոնց հե-
տեւողները Նորոզոյի կոչուեցան: Ժընէվ քաղաքն
եւս ունեցաւ իր աղանդապետը յանձին Կարլիկի, որուն
վարդապետութեան հետեւողները Հիւզննոս կոչուեցան
Պրանսայի մէջ:

Վորուսի աւագածողովը.— Կարօլոս Ե. կայսեր Վորուս գումարել տուած առաջին աւագածողովին Լութէր եւաներկայանալու հրաւիրուեցաւ (1521): Երբ, ժողովին մէջ, անկէ համար պահանջուեցաւ իր նորալուր վարդապետութեան մասին, Լութէր, յամառութեամբ, ջատագովեց իր տեսակէսը կայսեր, իշխաններու և եպիսկոպոսներու առջեւ, և իր ճառը վերջապէս հետեւեալ խօսքերով. «Եթէ մարդկային գիւտ մըն է այս՝ ինքնին կը փճանայ կ'անհետանայ, իսկ եթէ Աստուծոյ է՝ ո՛չ ոք կրնայ խանգարել զայն»: Արդ, Եկեղեցւոյ հետ զինքը հաշտեցնելու ամէն փորձ ի դերեւ ելլելով՝ Կարօլոս կայսերէ տարագրութեան վճիռն զուսնեցաւ: Սակայն իր բարեկամը, Յոլդրիխ՝ Սաքսոնիայի կայսրընտիրը գաղտագողի փախսուց զայն Վարդապետի անմտաչելի բերդը, ուր, ամէնքէն անյայտ, տարի մը ապրելով, Սուրբ Գրոց գերմաներէն թարգմանութիւնն աւարտեց: Սոյն միջոցին էր, որ Մեղանկրոն գիտունն ալ յարեցաւ անոր վարդապետութեան:

Կրօնական հալածանքներ Գերմանիոյ մէջ. Շպայերի աւագածողովը.— Այժմ, Գերմանիոյ գոնազան կողմերը, սկսան կրօնական անհաշտ կռիւներ ու հալածանքներ: Կրօնական պաշտամունքները խափանուելով՝ կոթողիկէ եկեղեցականներն աքսորուեցան, եկեղեցիներն ու վանքերը կողոպտուեցան: Դիւղագինբըն, որոնք Լութէրի «քրիստոնէական ազատութիւն» վարդապետութիւնը ծուռ հասկնալով՝ ապստամբութիւն իրենց հողատէրերու դէմ, Լութէրի՝ անոնց դէմ յայտարարած անողոք պատերազմին մէջ չարաչար պարտուելով՝ անոնցմէ 28,000 հոգի իբր «կառավարչուներ», անոր հրամանով անգթաբար փողոտեցան: Ասոր վրայ, Շպայեր գումարուած աւագածողովին:

մէջ որոշուեցաւ հանդուրժել այս նորահնար կրօնին՝
Լուսինախանութեան, ա՛յն վայրերու մէջ միայն, ուր
ան մուսաք գտած է արդէն, սակայն թոյլ չտալ, որ
կաթողիկէ միջավայրերու մէջ ալ տարածուի ան: Այս
որոշման դէմ Լուսինի կուսակից հինգ իշխաններ ու
տասնուչորս քաղաքներ բողոքեցին, որով Լուսինի
հետեւողներուն՝ այդ ժամանակէն սկսելով՝ Բողոքական
անունը արուեցաւ:

Ազգաբուրգեան դաւանանք.— Կարողոս Ե., որ միշտ
յոյս ունէր բողոքականները հաշտեցնել կաթողիկէ
եկեղեցւոյ հետ, 1530ին գումարեց Ազգաբուրգի աւագա-
փողովը: Հոն, բողոքականները, Մելանկթոնէ շարա-
դրուած, 28 յօդուածներէ կազմուած իրենց հուատոյ
դաւանութիւնը տուին գրաւոր, որ Հաւատարմն է բո-
ղոքականներու, և որ Ազգաբուրգեան դաւանանք կը
կոչուի: Երբ սակայն ժողովն այս դաւանանքը մեր-
ժելով՝ Վորմսի փողովին Լուսինի տուած դատապար-
տութեան վճիռը կրկնեց, բողոքականներն իրենց
պաշտպանութեան համար Եւնայֆադիէի դաշնակցութիւ-
նը կազմեցին, որու դէմ, կաթողիկէներն ալ, Նիւրն-
բերգի դաշնակցութիւնը հիմնեցին:

Տրիսենդեան փողով.— Կայսրն ամէն միջոց փոր-
ձեց, որպէս զի առաջին անէ գերմանական այս հեր-
ձուածին, Ինքն էր որ առաջարկեց քահանայապետին
տիեզերական փողով մը, որ գումարուեցաւ Տրիսենէի
մէջ (1545): Երբ բողոքականք յանձնառու չեղան
մասնակցիլ սոյն փողովին, կայսրը վճռեց զէնքի ու-
ժով հնազանդեցնել զանոնք ու վերջ մը տալ պետու-
թեան մէջ խռովութեանց: Սկսաւ պատերազմը, որ
Եւնայֆադիէան պատերազմ կը կոչուի, և Միլլբերգի
մօտ բողոքականներու պարտութեամբը վերջացաւ:
Պատերազմէն քիչ առաջ մեռաւ Լուսին, 1546ին, իր

ծննդավայրն եղող Այսլերքն քաղաքը՝ Մարմինը Վիտ-
աներբերգ փոխադրուելով՝ դղեակի մատարան մէջ թաղ-
ուեցաւ:

Այս պարտութեամբ սակայն բողոքականներու
ուժը խորտակուած չէր տակաւին: Անոնք Մաւրիկիոս
Սաքսոնիոյ կայսրընտրին առաջնորդութեամբ դարձեալ
գլուխ բարձրացուցին, և այնպիսի արագութեամբ
յարձակեցան, որ Ինսբրուգի մէջ, նոյն միջոցին, հի-
ւանդ պառկած կայսրը ստիպուեցաւ պաագարակի մը
մէջ ապաստանիլ այլուր:

Կարողոս Ե. այլեւս յուսահատած՝ քաշուեցաւ գեր-
ման պետութեան գործերէն, և իր եղբօր Ֆերդինան-
դի յանձնեց հակառակորդ կուսակցութեան հետ բա-
նակցելու գործը:

Ազգսբուրգի աւագածողովը եւ կրօնական խա-
ղաղութիւնը. — Ֆերդինանդ հաշտութիւն գոյացուց
բողոքականներու հետ Պաւստուի դաշինքով, որով առ-
ժամեայ կերպով կը թոյլտարուէր անոնց կրօնական
ազատութիւն: Երեք տարի յետոյ, Ֆերդինանդ կայ-
սեր, 1555ին, Աւգսբուրգ գումարած աւագածողովին
մէջ, երկար խորհրդակցութենէ մը ետք, վերջապէս
որոշուեցաւ այս խնդիրը խաղաղութեամբ կարգադրել,
որ, Կրօնական խաղաղութիւն անուանով, պետական օրէն-
քի կարգն անցաւ: Այս օրէնքով լութերական իշ-
խաններու ու ժողովուրդերու արուեցան կաթողիկէ-
ներու համահաւասար իրաւունքներ, կրօնական կա-
տարեալ ազատութիւն և լութերականներէ կանխա-
պէս գրաւուած եկեղեցապատկան ստացուածքներու
եկպստանակ անութեան արտօնութիւն:

14. ԿԱՐՈՒՈՍ Ե. ԿԱՅՍՐ (1519—1556)

Կարողու Ե ի ժառանգած երկիրները.— Կարողու Ե. Մաքսիմիլիան կայսեր թոռը, իր յօրմէն՝ Յովհաննու Կասիլիացիէ ժառանգեց Սպանիոյ, Նէապոլսոյ ու Սիկիլիոյ թագաւորութիւնները և ոսկերեր Ամերիկան, որ նոր գտնուած էր. իսկ իր հօրմէն՝ Փիլիպպոս Գեղեցիկէ՝ Աւստրիան և Բուրգունդիան: Այս հզօր վեհապետը կարող էր ամենայն իրաւամար պարծենալ թէ, արեգակը մար չէր մաներ բնաւ իր պետութեան մէջ:

Պատերազմներ Ֆրանսայի հետ.— Ֆրանսուա Ա. Ֆրանսայի թագաւորը, նախանձելով Կարողու Ե. ի մեծութեան վրայ պահանջեց անկէ Բուրգունդիայի ու Միլանի դքսութիւնները, որոնք ժառանգութեամբ անցած էին Կարողուսի Այս պահանջումն ահա սաբիթընծայեց երկու հզօր վեհապետներու միջև փոփոխ բախտով մղուած չորս արիւնհեղ պատերազմներու, որոնք ընդմիջարար 24 տարի տեւեցին (1520—1544), և ի վերջոյ, Ֆրանսացիները հրաժարիլ ստիպուեցան Իտալիայէ:

Առաջին պատերազմին արդէն Ֆրանսացիները կորսնցուցին Միլանը, զոր վերագրուելու փորձ բրած միջոցին, Ֆրանսական բանակի սպարապետ՝ Կարողու միջոցին, Ֆրանսական ըլլալով Ֆրանսուայէ՝ անցաւ Բուրբունցիին անարգուած ըլլալով Ֆրանսուայէ՝ անցաւ կայսեր կողմ: Այս դէպքին վրայ, Ֆրանսացիք Պալիս քաղաքը պաշարեցին, սակայն կայսերական բանակէն քաղաքը պաշարեցան, և Ֆրանսուա գերի իյնալով՝ չարաչար պարտուեցան, և Ֆրանսուա, վեցամեայ Մադրիդ տարուեցաւ: Հոս, Ֆրանսուա, վեցամեայ խիստ բանտարկութենէ մը յետոյ, Մադրիդի դաշնադրութեան մէջ երդմամբ խոստացաւ Բուրգունդիան կայսեր թողուլ և Միլանէ հրաժարիլ:

Կամբրէի դաւեանագրութիւնը.— Նենգամիտ թագաւորը սակայն ազատ արձակուելէ ետք, դրփեց իր տուած խոստումներուն, և զգալով իր անզօրութիւնը, Կարոլոսի դէմ յաջողութիւն ունենալու համար՝ թեր ելաւ բողոքականներու և չամչցաւ մինչեւ իսկ դաշնակցիլ քրիստոնէութեան սխերիմ թշնամի Թուրքերուն հետ, որոնք սուլթան Սելիմ Բ.ի առաջնորդութեամբ Դանուբն անցնելով՝ յառաջացան մինչեւ Վիեննա ու պաշարեցին զայն (1529)։ Կարոլոս նեղ մտած՝ ստիպուեցաւ Կամբրէի դաշնադրութեանը հրաժարիլ Թուրքունդիայէ ու միայն Միլանի դքսութիւնը իրին պահել։ Ֆրանսուս յետոյ թէեւ դարձեալ կրկին անգամ փորձեց իր զէնքի բախարը, սակայն արդիւնք մը չունեցաւ։ Այսպէս, այդ ատենէն սկսեալ, Աւստրիոյ տան գերիշխանութիւնը հաստատուն մնաց Իտալիոյ վրայ։

Կարոլոս Ե.ի արեւալը դեպի Թուրքիա և Ալգերիա.— Նոյն միջոցներուն, Սիւլէյման Բ.ի նաւատորմին հրամանատարը Խալքիդիկոս Բարբարոսս, Թուրքն ու Ալգերիան յափշտակելով՝ ծովահենութեամբ կ'ստպատակէր Միջերկրականի հիւսիսային եզերքները և քրիստոնեայ բնակիչները գերութեան կը վարէր։ Այս պատճառաւ, Միջերկրականի վրայ նաւարկութիւնը վտանգալի եղած էր քրիստոնեայ նաւորդներու։

Կարոլոս Ե., 1535ին, հզօր նաւատորմով մը, Անդրեաս Դորիա գեներալի հերոս ծովակալին հրամանատարութեամբ, Սարդինիայէ դէպի Թուրքիա նաւեց, և քաղաքը գրաւելով՝ հոն արգելափակուած 20,000 քրիստոնեայ գերիներն ազատեց։

Մեծ հերձուածը.— Կարոլոս Ե.ի կառավարութեան օրով ծագեցաւ եկեղեցական մեծ հերձուածը՝ բողոքականութիւնը, որուն, սուղ ժամանակի մը մէջ, այնքազ արագ տարածուելուն անուղղակի նպաստեցին

Յրահառու Ա. ի ու անոր զինակից Թուրքերուն՝
ընդդէմ Կարոլոսի մղած երկարամեայ պատերազմները,
որոնք ժամանակ չթողուցին դժբախդ Կայսեր, իր պե-
տութեան մէջ տիրող խառնակ վիճակին զարման-
ասնիլ:

Կարոլոս Ե. ի հրաժարոււմբ. — Չէ եղած իշխան մը,
որ այնքան խռովեալ ու ազմկեալ կեանք մը վարած
ըլլայ՝ որչափ Կարոլոս Ե. ի վերջին տարիներու ցա-
ւալի փորձառութիւնները, իր բարեկամներուն իրեն
հանդէպ ցոյց տուած ապիրատ ընթացքը, հաւատոյ
միութեան համար իր ըրած ջանքերուն ձախողիլը, և,
վերջապէս, կայսրութեան մէջ արմատացած քաղաքա-
կան պառակտումները սաստիկ վրդովեցին իր հոգին:
Քայց աստի, իր տարիքին հետ միասին աճող մարմնա-
կան ցուերն ու հիւանդութիւնները, որոնք խափան
կ'ըլլային իրեն վարելու պետական գործերը, հարկա-
դրեցին զինքը վերջնականապէս հրաժարիլ իր փայ-
լուն թագերէն և իր կեանքի մնացած օրերը անցնել
գիւղական առանձնութեան մէջ:

Ուստի, իր Փիլիպպոս որդւոյն տուաւ Սպանիան՝
նոյնին կցուած երկիրներով միասին, նոյնպէս, Սաո-
րին-Նահանգներն ու Նէպոլիտը. իսկ իր եղբօր՝
Ֆերդինանդ Ա. ի, որու կանխաւ, 1522ին, յանձնած էր
Գերմանիան ու Աւստրիան, և որ արդէն Հունգարիոյ
ու Բոհեմիոյ թագաւոր ընտրուած էր, յանձնեց Կայսե-
րական թագը:

Կարոլոս Ե. ի մահը. — Այսպէս մերկացած ամէն
երկրաւոր մեծութիւններէ, գնաց բնակելու՝ ամէն ազ-
մուկէ հեռու, անչուք տան մը մէջ, ուր, իր կեանքի
մնացած օրերն անցուց բարեպաշտութեամբ, հոգա-
մշակութեամբ ու մեքենագործութեամբ: Կարոլոս Ե.
մեռաւ 1558ին, իր 59երորդ տարիքին մէջ:

Հիւգընոտները թէպէտեւ բոլոր ճակատամարտներու մէջ յաղթուեցան, սակայն իւրաքանչիւր ճակատամարտէ ետք, հաշտութեան դաշինքով՝ կրօնական ազատութիւն չնորոշուեցաւ անոնց, ու յետոյ ետ առնուեցաւ: Ի վերջոյ թագուհի-մայրն երկու կուսակցութեանց միջեւ կտաարեալ հաշտութիւն մը գոյացնելու նպատակով, առաջարկեց իր Մարգարիտա դուստրը Հանրի Նաւարացոյն՝ հիւգընոտ իշխանին կնութեան տալ: Հիւգընոտեան կուսակցութեան պետերն ու բազմութիւն մը եկան Պարիս, հարսանեկան հանգիստութեանց ներկայ գտնուելու:

Երկու իրարու ռիսերիմ թշնամի կուսակցութիւններն հաշտեցնելու այս ծրագիրը սակայն անկեղծ չէր դժբախտարար, ու անոր այդ հանդիսական հանգագժբախտարար, ու անոր այդ հանդիսական հանգագժմանքը կարծես առաւել պիտի նպաստէր անուելի դաւաճանութեան մը յաջողութեամբ ի գլուխ ելլելուն: Բարրաշիւնեալի գիշերը (24 Օգ. 1572), երբ շտապի գոնգակները, կէս գիշերին, պայմանեալ նշանը տուին, զանգակները, կէս գիշերը, որու, Պարիս կստաւ Հիւգընոտներու անաւոր ջարդը, որու, Պարիս սի մէջ միայն, զոհ գացին գրեթէ 2,000 հիւգընոտ, որոնց մէջ կը գտնուէր նաեւ Կոլինբի, Նմանապէս որոնց մէջ կը գտնուէր նաեւ Կոլինբի, Նմանապէս գաւառապետներու գաղտնի հրամաններ ղրկուեցան, գլխաւորները գլխաւորները ձերբակալելու: Այս հիւգընոտներու գլխաւորները ձերբակալելու Այս անաւոր սպանող Հանրի Նաւարացոյն հարսանիքէն քանի մը օր առաջ տեղի ունեցած ըլլալով՝ Պարիսի արիւնսզակն հարսանիքը ըսուեցաւ:

Այս հարուածով սակայն Հիւգընոտներու կուսակցութիւնը բնաջինջ չեղաւ: Ընդհակառակն ան, այս դէպքին վրայ, աւելի կտաազուութեամբ սկսաւ պատերազմներ մղել բովանդակ Ֆրանսայի մէջ: Շարշ պատերազմներ մղել բովանդակ Ֆրանսայի մէջ: Շարշ Թ. այս դէպքէն երկու տարի յետոյ, խղճի խայթէն Թ. այս դէպքէն երկու տարի յետոյ, խղճի խայթէն Թ. այս դէպքէն մեռաւ, մինչ պատերազմը դե՛ռ իսկ տառապելով՝ մեռաւ, մինչ պատերազմը դե՛ռ իսկ

բունն թափով կը շարունակուէր իր եղբօրն ու յաջորդին՝ Հանրի Գ. ի օրով, որ, ի վերջոյ, նոյնին մէջ բընամահ մեռաւ Իրմով սպառեցաւ Վալբուայի տունը (1589), որով, Ֆրանսական գահին օրինաւոր ժառանգութիւնն անցաւ Բուրբոնեան տունէն Հանրի Նաւարացոյն, իբր Հանրի Գ. (1589—1610)։

Հանրի Գ. պատերազմներով քայքայած երկրին խողաղութիւն տալու և իր թագաւորութիւնը գերազանցօրէն կաթողիկէ եղող ժողովուրդէ մը ընդունիլ տալու համար, թողուց կալուինակոնտրութիւնն ու դարձաւ կաթողիկէ եկեղեցին, և, անմիջապէս, Նանսի հրովարտակով (1598) կրօնի ազատութիւն տուաւ իր նախկին համադաւաններուն, և միանգամայն հաւատար քաղաքային իրաւունք կաթողիկէից հետ։

Հանրի Գ. ի կառավարութիւնը. — Հանրի Գ. ի մաստաւթեամբ կառավարեց երկիրը, ան, մասնաւորաբար հոգ տարաւ երկրի մշակութեան, վաճառակառնութեան ու արուեստից զարգացման։ Պատեհազմներու երեսէն աղքատացած գեղացւոց տուրքերը թեթեւցուց։ Հանրի Գ. իր հոգածութեան մասնաւոր ստարկանքը տնէր գիւղացւոց բարօրութիւնը, և անոր համար ան ստէպ կ'ըսէր. «Ես կ'ուզեմ որ ամէն գիւղացի, կիսակի օրերը, հաւ մը ունենայ իր պուտուկին մէջ»։ Իր այս բոլոր ջանքերուն մէջ թագաւորն օգնական ու խորհրդական ունէր իրեն Սյուլլի կոմսը։

Հանրի Գ. ի անձնաւորութիւնը. — Հանրի Գ. անձնապէս ալ քաղցրաբարօյ ու մարդամօտիկ էր։ Ան չէր սիրո՞ժեր բնաւ արտաքին ձեւակերպութիւններէ։ Օտար պետութեանց դեսպանները զինք շատ անգամ կը փնտնէին իր զուակներուն հետ խողալու զբաղած։ Ինչպէս որ պատերազմներու միջոցին, իր զինուորներուն հետ նստած՝ անոնց հետ միասին սեւ հացէն

կ'ուտէր, նմանապէս խաղաղութեան ժամանակ ալ, ծպտուած՝ իր ժողովուրդին մէջ կը շրջէր, որպէս զի անձամբ ականատես ըլլայ անոնց ցուերուն:

Հանրի Գ.ի մահը.— Հանրի Գ. Ֆրանսան ներքուստ ըստ բուսականի զօրացնելէ յետոյ, ուղեց Հարբուրգեանց ուժը Գերմանիոյ ու Սպանիոյ մէջ խորտակելով՝ Ֆրանսան, Եւրոպիոյ մէջ, առաջին պետութեան աստիճանին բարձրացնել, ինչ որ կառավարութեան գլխաւոր նպատակակէտն էր եղած: Այս վախճանով, Հարբուրգեան տան հակառակորդ բոլոր տէրութիւններն իրարու հետ միացնելով՝ հզօր զինակցութիւն մը կազմեց: և արդէն իր զինուորական պատրաստութիւնները վերջացուցած և բանակ երթալու համար կառք նստած էր, Ռալֆլեյսի անունով մտիւքին անձ մը, Պարիսի փողոցներէն միոյն մէջ, անոր վրայ յարձակելով՝ դաշոյնի հարուածով սպաննեց զայն (1610):

16. ՆՈՐԱՂԱՆԳՈՒԹԻՒՆՆ ԱՆԳԼԻՈՑ ՄԷՉ

Հենրի Ը.— Անգլիոյ Տուրու արքայական տան հիմնադրին՝ Հենրի Է.ի յաջորդեց իր որդին Հենրի Ը. կրքոս ու բնաւոր իշխանը, որ իր անգութ քմահաճոյքին յազուրդ տալու համար՝ չխնայեց ո՛չ իր հոգատակներուն, ո՛չ ալ իր մերձաւոր ազգականներուն:

Ան, սկզբան, իրր եռանդուն կաթողիկէ, պաշտպանեց Լութերի դէմ, կաթողիկէ Եկեղեցւոյ վարդապետութիւնները, որու համար քաճանայապաւէն Հաւասթի պաշտպան տիտղոսը ստացաւ: Հենրի ստկայն այս մեծ պատիւը չկրցաւ երկար վայելել:

Իր արքունեաց շքադիր օրիորդ Աննա Բոլինի հետ, ամուսնանալ կարենալու համար, իր օրինաւոր ամուսնէն՝ Կասարինե Արսլոնացիէն, որու հետ քսանուչորս տարիէ ի վեր կենակցած էր, բաժնուելու թոյլատուութիւն խնդրեց քահանայապետէն: Երբ քահանայապետն այսպիսի ապօրէն գործի մը հրաման տալը բացէ ի բաց մերժեց, թագաւորը սաստիկ գրգռուած ինքն իր գլխուն լուծեց ամուսնութիւնը, և ինքզինքն անգլիական Եկեղեցւոյ գլուխ հրատարակեց: Ան որ չէր ուզեր ճանչնալ կրօնական իրաց մէջ իր գլխաւորութիւնը՝ իսկոյն կը գլխատուէր:

Եղիաբէթ Թագուհին.— Չէնրիի դուստրն ու յաջորդը Եղիաբէթ իր հօրը սկսած գործը կատարելագործեց ու հիմը դրաւ Անգլիական կամ Եպիսկոպոսական կոչուած Եկեղեցւոյն:

Եղիաբէթի (1558—1603) փայլուն կառավարութեան օրով, Անգլիա եւրոպական առաջնակարգ պետութեանց կարգն անցաւ, և անոր օրով հիմը դրուեցաւ Անգլիոյ այժմու ծովային հսկայ զօրութեան: Իրմով երկրագործութիւնն ու առեւտուրը զարգացան, նմանապէս արուեստներն ու գիտութիւնները ծաղկեցան: Ան հազուադիւս ձիրքերով օժտուած՝ բազմաճնուս կին մըն էր:

Մարիամ Սղուարս.— Այս մեծ դշխոյնն վայելած համբաւը սակայն ազարտեցաւ, իր ազգական՝ Մարիամ Սղուարսի՝ Սկոտլանդ թագուհւոյն հանդէպ ցոյց տուած անխիղճ վերաբերմունքովը:

Մարիամ հազիւ ութ տարեկան էր, երբ մեռաւ իր հայրը Յակոբ Ե. Սկոտլանդ թագաւորը: Մարիամ իր մօրը խնամակալութեան միջոցին, Յրանսայի արքունեաց մէջ դաստիարակուեցաւ ու աստուծոյնց տալեկան հասակին մէջ Յրանսայի Դուիեմին (Թագածա-

ուանգին) հետ ամուսնացաւ: Իր ամուսնոյն ապրժամ մահէն յետոյ վերադարձաւ Սկովաիա, ու ձեռք առաւ իշխանութիւնը: Նորոգողութեան յարած Սկովաիացիք, քիչ յետոյ, իրենց թագուհւոյն ղէմ, որ ետանդուն կաթողիկէ էր, սպասամբեցան ու զայն բռնելով՝ էղիկը քաւրցի մօտ ամայի կղզեակ մը բանտարկեցին: Մարիամ յաջողեցաւ բանաէն փախչելով՝ Անգլիա ապաստանիլ, ուր, կը յուսար, Եղիսաբէթի մօտ պաշտպանութիւն գտնել:

Եղիսաբէթ, սակայն, փոխանակ պաշտպանութիւն ընծայելու անոր, վախնալով, որ մի՛ գուցէ Անգլիոյ թագին հետամուտ ըլլայ, կարնուտորել տուաւ զայն ու խիստ բանտարկութեան մէջ պահել:

Երբ կարնուտորուած իշխանուհին ազատելու և Եղիսաբէթ թագուհին դաւաճանութեամբ սպաննելու բազմաթիւ փորձերը ձախողեցան, Մարիամ, իբր մեղսակից՝ դատարանի առջեւ հանուեցաւ, ուր թէեւ արժանավայել կերպով պաշտպանեց ինքզինքը, սակայն, ի վերջոյ, սուտ վկաները, թագուհւոյն կենաց ղէմ հղած դաւադրութեան զինքն ևս գործակից ամբաստանելով, իբր դաւաճան՝ դատապարտուեցաւ գլխատման: Երկար տատամսումէ յետոյ միայն կրցաւ Եղիսաբէթ ստորագրել այդ ապօրէն գատովճիւրը, զոր կարնուտոր թագուհին անվեհեր հողով ու իր բախտին համակերպելով ընդունեցաւ անխռով:

Այսպէս Մարիամ Սգուարտ ամանութամիայ բանտարկութենէ մը յետոյ, իր 45 տարեկան հասակին մէջ գլխատուեցաւ 1587ին, իր վերջին ժամերն աղօթելով անցնելով:

Աղուարտեանց Անգլիոյ զահին վրայ.— Եղիսաբէթ տասնուվեց տարի ևս ապրեցաւ ու իր 70 տարեկան հասակին մէջ մեռաւ՝ իր գործած անօրէնութիւններուն

համար խղճի խայթէն տառապելով: Իրմով սպառեցաւ Տուղար գերդաստանը, որու յաջորդեց Աղուարեանն սու- նը, այնու որ, դժբախտ Մարիամին Յակոբ որդին, իբր մերձաւոր արու ժառանգ, Եղիսարէթէ նշանակուեցաւ ժառանգորդ Անգլիոյ գահին: Յակոբ միացնելով Բրի- տանական կղզիներու կառավարութիւնները՝ կազմեց անոնցմէ Մեծին Բրիտանիոյ և Սկոտլանիոյ միացեալ թագաւորութիւնը:

17. ՓԻԼԻՊՊՈՍ Բ. ՍՊԱՆԻՈՅ ԹԱԳԱՒՈՐԸ

(1556—1598)

Փիլիպպոս Բ.ի անձնաւորութիւնը.— Փիլիպպոս Բ. ժառանգեց իր հօր՝ Կարոլոս Ե.ի բոլոր երկիրները: Այս իշխանը սակայն, իր կասկածոտ ու ամբարտա- լան բնաւորութեամբը չկրցաւ իր հպատակ ազգե- րու սէրն ու համակրանքը շահիլ: Ով որ սպանիացի- չէր՝ յարգ չունէր իր առջեւ: Եւս պատճառով ահա բու- լոր հարեւան ազգերը չէին վստահեր իրեն և կը խոր- չէին իրմէ: Ան, իբր խիստ կաթողիկէ մը, ջանաց նորազանդութեան ծաւարման առաջին աննել, գլխա- լորաբար Սաորին-հասանգաց մէջ (Հսլլլանաս):

Այս գեղեցիկ երկրին վրայ, որ վաղուց արդէն ամէն ազատութիւն և առանձնաշնորհութիւն կը վա- յելէր, կուսակալ կարգուեցաւ Փիլիպպոսի խորթ քոյ- րը՝ Մարգարիտա Պարմացիև: Այս ազնիւ ու հեզանամ- բոյր կինը շատ սիրուած ու յարգուած էր ժողովուր- դէն: Երբ սակայն Փիլիպպոս այդ երկրի բնակիչնե-

րուն վայելած իրաւունքները սեղմել և զանազան խիստ օրէնքներով՝ անոնց մէջ ծագած կրօնական պառակտումներուն վերջ դնել ուղեց, պատճառ տուաւ ժողովուրդի ահաճութեան, և զժգոհ ազնուականութիւնը թափօր կազմած՝ խնդրագիր մը ուղղեց կուսակալուն հոյն, խնդրելով անկէ բարձուլն այդ խիստ օրէնքներուն: Այս ատենէն փնացած է այս կուսակցութեան անդամներուն տրուած Մուրացիկ (gueux) անունը:

Ստորին Նահանգներու-ապսամբու քիւնը.— Երբ մտնուցուած խնդրագրի պատասխանն ուշացաւ, ժողովուրդին մէջ յանկարծ ծագեցաւ զարհուրելի ապրտամբութիւն մը, որ, օտար քարոզիչներու դրդումովն ու զրգուրեցումն, աւելի եւս ծաւալ գտաւ: Պատկերամարտները կաթողիկէ եկեղեցիներու և վանքերու վրայ յարձակելով՝ քարուքանդ ըրին զանոնք ամենավայրագ կերպով:

Փիլիպպոս այս բոլոր եղածներու լուրն առնելուն պէս՝ վճռեց բռնի ուժով զսպել այդ ապսամբութիւնը: Ուստի, Ալքա՝ անագորոյն զուքսը, բանակով մը զրկեց Ստորին-Նահանգները: Հողիւ թէ այսահարկու մարդուն ճամբայ ելած ըլլալուն լուրը լսուեցաւ, հազարաւոր բողոքականներ ու ազնուականներու մեծ մասը, որոնց հետ նաեւ Գուլիելմոս Օրանիացին, սարսափի մտնուած՝ թողուցին իրենց հայրենիքն և ապաստանեցան արտասահման: Ալքա՝ հազիւ հասած Ստորին-Նահանգները, ձեռք տուաւ երկրին կառավարութիւնը և անխնայ գլխատել հրամայեց Սպանիոյ յայտնի հակառակորդները. գլխատուածներու խոյ յայտնի հակառակորդները. գլխատուածներու կարգէն էին նաեւ արդիւնաշատ Եզմոնես կոմսը, որ

փառքով կուռած էր Սպանիոյ համար և իր բարեկամը Հոռն ծովակալը:

Նոյն միջոցին Օրանիոյ փախստական իշխանը, որ արտասահմաններն ապաստանած էր, իր հայրենակիցներէն զօրածողով ըրած՝ քալեց Ալբայի վրայ, սակայն, պարտուեցաւ: Ասոր վրայ Ալբա աւելի եւս սաստկացուց խստութիւնն և երկրին հարստութիւնը փճացնելու նպատակով՝ ծանր հարկերով սկսաւ հարբատահարել ժողովուրդը: Ժողովուրդն այս կամայական արարքի դէմ սաստիկ զայրացած՝ ըմբոստացաւ և իր կորսնցուցած քաղաքները մի առ մի ետ առաւ Սպանիացուց ձեռքէն: Հիւսիսի եօթը նահանգներն իրարու միանալով՝ հասատեցին Ռեսնիսի դաշնադրութիւնը (1579) և Գուլիելմոս Օրանիացին կուսակալ կարգեցին: Երկու տարի յետոյ Ստորին-Նահանգներն իրենք զիրենք անկախ հռչակեցին: Սպանիա երկարամեայ պատերազմներէ պարտուած՝ տեղի տալ ստիպուեցաւ և Վեստֆալեան խաղաղութեամբ (1648) ճանչցաւ անոնց անկախութիւնը:

Անպարտելի Արմադան.— Բայց որովհետեւ Անգլիոյ Եղիսաբէթ թագուհին օգնած էր ապստամբներու, Փիլիպպոս կազմեց անոր դէմ հսկայ նաւատորմիկ մը (armada) 130 մեծամեծ նաւերով, 3,000 թնդանօթներով, 10,000 նաւասափներով և 22,000 այրընտիր զօրքով, և Մեդիսա Սիսոնիս զուքսին հրամանատարութեամբ Անգլիոյ վրայ ղրկեց (1588):

Անգլիա նոյն միջոցներուն ո՛չ բանակ ո՛չ ալ նաւատորմիկ ունէր սպանիականին հետ չափուիլ կարենալու համար. այսուհանդերձ անգլիական ժողովուրդին եռանդն ու հայրենասիրութիւնը լրացուցին այդ պակասը: Բոլոր այր մարդիկ, առանց կրօնքի խրատութեան, զէնքի զիմեցին հայրենիքի պաշտպանու-

Թեան համար. սաեւարական փոքր նաւերը զինելով՝ պատերազմական նաւերու վերածեցին զանոնք, որոնք թէեւ փոքր՝ սակայն իրենց արագութեամբը կը գերազանցէին սպանիականները: Հազիւ թէ անպարտելի Արմադան նշարուեցաւ: Ջրանցքին մէջ, անգլիական փոքրիկ առաջատանաւերը յանդուգն յարձակում մը գործեցին, և սպանիական նաւատորմիղին կարգը խանգարելով՝ նաւերու վրայ կրակ նետեցին և անոնցմէ շատերը հրոյ ճարակ ըրին: Արմադան առանց որեւէ արդիւնք մը ձեռք բերելու, սախուեցաւ, թըշնամւոյն յարձակումներէն խուսափելու համար, հեռունալ Ջրանցքէն և դէպի հիւսիս նաւելով՝ Սկովաիոյ բազմախարակ ու ժայռալից ափունքը քերել, ուր սակայն աշնանային փոթորիկներու հանդիպելով՝ նաւատորմիղին մէկ մասն ալ հոն կորսնցուց: Այսպէս այդ անպարտելի համարուած նաւատորմիղին ջնջին մասը միայն մեծ դժուարութեամբ կրցաւ Սպանիա վերադարձնել:

Փիլիպպոս թագաւորը չյանդիմանեց Մեդինա Սիդոնիան իր կրած այս ծանր պարտութեան համար, այլ միայն սաչափն ըսաւ. «Ծաղքեզ զրկեր էի մարդոցդէմ՝ ո՛չ թէ խութերու և փոթորիկներու դէմ կըռուելու»:

Նոյն միջոցներուն Պորտուգալի թագաւորական տունն անժառանգ մնացած ըլլալով՝ Փիլիպպոս այդ հարուստ ու փարթամ երկիրն իր գահին միացուց, որու հետ կցուած մնաց սն վաթսուն տարի:

Փիլիպպոսի վերջին արիներն ու մահը.— Փիլիպպոս Բ. ի ընտանեկան կեանքն երջանիկ չեղաւ. իր որդին՝ Դոն Բարդու, շատ մեծ վիշտ պատճառեց իրեն՝ իր կրքոտ բնութեամբը: Երբ Ստորին-Նահանգներու դէմ մղուած պատերազմին՝ հայրը զինքը — հա-

կառակ իր ակնկալութեան— ընդհանուր հրոմանա-
տար չկարգեց, զայս անարգանք համարելով իրեն՝ հօ-
րը դէմ սկսաւ դաւադրել: Ասոր վրայ հայրը հրա-
մայեց կալանաւորել զայն ու բանտարկել: Ասով սա-
կայն իր բարոյական հիւանդութիւններն աւելի եւս
ստատկացան, և իր վարած անկարգ կեանքին պատ-
ճառած մարմնաւոր հիւանդութիւններէն ըստրովին
ուժասպառ՝ մեռաւ 23 տարեկան ծաղիկ հասակին մէջ:

Փիլիպպոս Բ. ի յաջորդեց իր որդին Փիլիպպոս Գ.
որ, ի վնաս երկրին, Մարխիսսները կամ Մուրիտա-
նացւոց սերունդը, որոնք զործունեայ մարդիկ էին,
դուրս վճռեց տէրութեան սահմաններէն: Անոր ալ
յաջորդեց Փիլիպպոս Դ., որուն իշխանութեան ատեն
Պորտուգալ դարձեալ Սպանիայէ բաժնուելով՝ Բրա-
զանցա թագաւորական գերգաստանի մականին ներքեւ
դարձեալ անկախ թագաւորութիւն մը եղաւ (1640):

18. ՆԻԿԼՍՇ ՉՐԻՆԵԻ ԿՈՄՄՈՆ ՀԵՐՈՍԱԿՈՆ ՄԱՀԸ

Կարոլոս Ե. ի յաջորդեց, Գերմանիոյ մէջ, Ֆերդի-
նանդ Ա., որ մեղմով ու զգօնութեամբ հանդարտեցնել
ջանաց կրօնական հակառակութիւններով զրգուած
միտքերը: Նմանապէս իր որդին ու յաջորդը Մաք-
սիմիլիան Բ. սիրեց խաղաղութիւնը, սակայն չկրցաւ
զայն վայելել:

Իր գահակալութեան սկիզբները, քրիստոնէու-
թեան և Գերմանիոյ սխերիմ թշնամի թուրքերը
սկսան յարձակիլ կայսրութեան սահմաններուն վրայ:

Սուլթան Սիւլէյման, որ հակառակ իր յառաջացեալ տարիքին, դե՛ռ իսկ կ'այրէր ու կը տոչորէր պատերազմատէր ոգւով, Վիեննայի տիրելու իր երիտասարդակոն երազն իրականացնել ուզելով, 1566ին, բազմաձեռն բանակի մը գլուխ անցած՝ քալեց Հունգարիոյ վրայ, ուր սակայն իր յառաջխաղացութիւնը կասեցաւ Սիկիք բերդաքաղաքին հերոսական դիմադրութեան առջեւ: Բերդաքաղաքին հրամանատարն էր Նիկիւշ Չրինեկի կոմսը:

Երբ Թուրք անաւոր բանակի հասնօքը հասաւ քաղաքի պարիսպներուն առջեւ, Չրինեկի կոմսին հրամանին ներքեւ գանուող սակաւաձեռն՝ բայց կարիճ պահակազունը երգամօր խոստացաւ իր պետին հետ մինչեւ վերջը թշնամիին դիմադրել, և իր հրամանատարի բախտին վիճակակից ըլլալ: Քաղաքին վրայ Թուրքերու ըրած քսան կատաղի յարձակումները թէև ամէն անգամ խորտակեցան պաշարուածներուն դիմադրութեան առջեւ, սակայն քաղաք ապահովութիւն թիւն ալ կ'իսով չափ նուազեցաւ, որմէ հազիւ թէ քանի մը հարիւր հոգի մ'իայն մնացած էր: Նոր քաղաքն ու հին քաղաքը ենիչէրիներու յարձակումներովն աւերուած էին. միայն քաղաքամիջի զգեակը՝ Չրինեկի և իր գունդին վերջին ապաստանարանը, դեռ կանգուն կը մնային: Երբ, ի վերջոյ, նարանը, դեռ կանգուն կը մնային, սկսած էր վտուիլ բոցատայտ եւս հրոյ ճարակ եղած՝ սկսած էր վտուիլ բոցատայտ, Չրինեկի՝ իբր երկրորդ Լեւոնիդաս մը, իր փոքրաթիւ գունդին առջեւ անցած, «Յիսուս» աղաղակեալով՝ նետուեցաւ թշնամուոյն վրայ, և Թուրքերէ շատերը սրահար գետին տապալելէ հաք, ինքն ու իր ռազմիկները դիւցազնական մահով մեռան կայսեր ու հայրենիքի փրկութեան համար:

Ասոր վրայ, երբ Թուրքերը գրուելու ելան լքեալ

գրեակի աւերակները, վառողի աշտարակը յանկարծ պայթելով՝ 3,000 թուրքեր տեղն ի տեղ թաղուեցան աւերակներու տակ: Սիկէթի առջեւ թուրք բանակին ահաւոր կորուստի ենթարկուեցաւ: Սիւլէյման, որ մահրիկի Վիեննայի պորիսպներուն վրայ ծածանիլը տեսնելու ամբարտաւան յուսով ճամբայ ելած էր, ո՛չ իսկ կրցաւ տեսնել փոքրիկ Սիկէթի անկումը, վասն զի անոր անկումէն երկու օր առաջ՝ բանակին մէջ մեռած, և անոր մահը գողտնի էր պահուած՝ զօրքը չվհատեցնելու համար:

Ձրինեի կոմսին ու իր հերոսական գրեւորին անձնուելու թիւնն անօգուտ չեղաւ: Թուրքերն ա՛լ չհահամարձակեցան յառաջանալ մինչեւ Վիեննայ Ուստի, Սիւլէյմանի յաջորդը՝ Սելիմ Բ. զարձեալ առաջին գաշինքի համաձայն հաշտութիւն կնքելով՝ բանակեալ քաջեց Հունգարիայէ:

19. ԵՐԵՄՆԱՄԵԱՅ ՊԱՏԵՐԱԶՄԸ (1618—1648)

Ռուդոլֆ Բ. (1576—1612).— Մաքսիմիլիան Բ. յաջորդեց, Գերմանիոյ մէջ, Ռուդոլֆ Բ., որ աւելի գիտական ծանօթութիւններով ամբարտաւած միաբ մըն էր, քան այնպիսի խառնակ ժամանակի մը մէջ յաջողութեամբ կառավարելու ձեռնհաս անուարութիւն մը:

Դե՛ռ իսկ կը շարունակուէին, Գերմանիոյ մէջ, կաթողիկէներու ու բողոքականներու միջեւ կրօնական անվերջանալի կռիւները. և որովհետեւ Ռուդոլֆ կայսրն երկրի ներքին խաղաղութեան բնաւ հոգ չէր

տաներ, ստիպեցին զինք իր ազգակիանները, որ
Հոռնգարիայէ ու Աւսարիայէ հրամարի, և յանձնէ զա-
նոնք իր Մարիսա եղբոր:

Ռուդոլֆ վասնալով, որ մի՛ գուցէ օր մըն ալ Բո-
հեմիան իր ձեռքէն ստնելով՝ ուրիշի յաճնեն, վեհա-
փառաբանս հրովարտակով կրօնի ազատութիւն շնորհեց
Բոհեմիոյ բողոքականներուն (1609), և թոյլ տուաւ
անոնց բողոքական ժողովարաններ ու դպրոցներ կա-
ռուցանել իրենց կալուածներուն վրայ: Այսուհան-
դերձ ստիպուեցաւ Բոհեմիան եւս թողուլ իր եղբոր:

Այսպէս Ռուդոլֆ Բ. իր բոլոր երկիրներէն զեր-
կուած, երբ կոյսրընտիրները զինք իշխանութենէ վար-
աւնուած պիտի հռչակէին՝ մեռաւ: Իրեն յաջորդեց

Մարիսա (1612—1619), որուն օրով ծագեցաւ այն
զարհուրելի պատերազմը, որ երեսուն տարի անընդ-
հատ աւերեց բովանդակ Գերմանիան և արիւնով ներ-
կեց զայն:

Բոհեմիոյ ապստամբութիւնը. — Բոհեմիոյ բողոքա-
կանները վեհափառութեան հրովարտակով իրենց թոյ-
լատրուած իրաւունքի սահմանին մէջ չմնացին:

Պրագի արքեպիսկոպոսութեան ու Բրաունաուելի
Աբբայութեան հպատակ բողոքականները, օրէնքի
հակառակ, Քլոստէրգրոսը ու Բրաունաու ո՛չ-բողոքա-
կան գիւղաբաղաքներու մէջ երկու ժողովարան կա-
լան գիւղաբաղաքները քանդեցին անոնցմէ մին և
նուցին: Կաթողիկէները քանդեցին անոնցմէ մին և
միւսը փակեցին: Ասոր վրայ բողոքականները կայ-
սեր դիմեցին բողոքագրով մը, որ սակայն ո՛չ միայն
օգուտ մը չտուեցաւ, այլ նաեւ կայսրէն յանդիմանա-
կան խիստ պատասխան մըն ալ ստացան: Այս միջա-
կան խիստ պատասխան մըն ալ ստացան:

Ապստամբապետները զինեալ խուճերով յարձա-

կեցան Պրագի արքայական դղեակը, ուր կայսերական երկու խորհրդականներն ու ներքին քարտուղարը պատահանէն վարձ դղեակի փոսը նետեցին, որ 20 մետր խորութիւն ունէր: Բարեբախտաբար անոնք փափուկ հողակոյտերու վրայ ինչալով՝ չլնասուեցան և հազիւ հազ կրցան իրենց կեանքն ազատել: Այս դէպքին վրայ անմիջապէս բանակ մը կազմուեցաւ ապրտամբներէ՝ Թռչուն կոմսին հրամանատարութեան տակ:

Ֆերդինանդ Բ. (1619—1637).— Այս միջոցներուն ձեր ու հիւանդոտ Մաթիաս կայսրը մեռնելով՝ անոր յաջորդեց Ֆերդինանդ Բ., զօրեղ կայսրը: Բոհեմիացիները սակայն Ֆրեդերիխ Ե.ը՝ Յալցի կայսրընտիր իշխանն իրենց վրայ թագաւոր ընտրելով՝ Պրագի մէջ թագաւորութեան հանդէսը կատարեցին: Ասի ձմեռ մը միայն իշխեց, ասոր համար ալ ծաղրանքով ձմրան թագաւոր անուանուեցաւ Ֆրեդերիխ, Վասիկներդիքով մղուած ճակատամարտին մէջ, կայսերականներէ, — որոնց եկած միացած էին նաեւ զերման կաթողիկէներու նիզակակցութիւնը Մախիլիլիան Բաւերացի դուքսին ու անոր քաջարի զօրավար Տիրլիի հրամանատարութեան տակ — չարաչար պարտուելով՝ մազնուկուր կրցաւ Հոլլանդա ապաստանիլ: Այս պարտութեամբ Բոհեմիան հպատակեցաւ կայսեր:

Վալէնթայն.— Ա՛յն ինչ պատերազմը վերջացած կը նկատուէր, Դանիոյ Քրիստիան Դ. թագաւորը թերեւիլով բողոքականներու՝ ինքնամուխ միջամտեց Գերմանիոյ ներքին գործերուն: Բայց որովհետեւ կայսերական բանակն ի վիճակի չէր զգար ինքզինքը բողոքականներու բանակին հետ չափուիլ կարենալու, Ալբրեխտ ֆոն Վալլշայն (սովորաբար Վալէնշտայն) անուն բոհեմիացի մեծահարուստ ազնուականը, որ քնդապետ էր կայսերական բանակին մէջ, առաջար-

կեց կայսեր, զօրաժողով ընել իր ծախքօջն և զօրաց
ամէն պիտոյքն իր քսակէն հոգալ, պայմանով որ
կայսրն իրեն յանձնէ այդ բանակի ընդհանուր հրա-
մանատարութիւնը:

Կայսրն հաւանելով անոր այս առաջարկին, Վալ-
էնշտայն, սուղ ժամանակի մը մէջ, կազմեց լաւ մար-
զուած 50,000նոց բանակ մը և անով զարկաւ Քրիս-
տիան Գ.ի դաշնակիցները: Իսկ Քրիստիան, Լադդեր
քաղաքին քով, յազթուեցաւ Տիլլի զօրավարէ:

Պատերազմը, ըստ երեւոյթին, դարձեալ վերջա-
ցած կը կարծուէր: Վալէնշտայն, որ իր բռնակալու-
թեամբն ատելի ու անատնելի եղած էր ամէնուն, հը-
րաման ստացաւ կայսրէ՝ արձակել բանակին մէկ մասը:
Գոռոզ զօրավարին փառասիրութիւնը վիրաւորուելով
կայսեր այս հրամանէն, թողուց ամէն բան և քաջուե-
ցաւ Պրագ, ուր, իր գեղեցիկ պալատին մէջ, արքայա-
վայել շքեղութեամբ սկսաւ կեանք վարել, սպասելով
այն օրուան, երբ դարձեալ զինք պիտի հրաւիրէին
մեծամեծ գործեր վարելու: Վալէնշտայն խաբուած
չէր իր այս ակնկալութեան մէջ:

Գոռոզը Ադոլֆ Շուէտի թագաւորը, լաւ մար-
զուած բանակի մը գլուխ անցած՝ զամաք ելաւ Բալ-
գեան ծովուն եզերքը, և գերման բողոքականներու
օգնելու պատրուակով՝ պատերազմ հրատարակեց կայ-
սեր դէմ:

Մինչ շուէտական բանակը յազթութեամբ կը յա-
ռաջանար, անդիէն Տիլլի զօրավարը յարձակեցաւ
Մադլեբուրգ քաղաքին վրայ, որ թշնամիներու կողմն
էր անցած, և հրոյ ճարակ ըրաւ քաղաքին մեծ մասը:

Լայպցիգի մօտ՝ Քրայսկենֆելդի քով, Տիլլիի ու
Գոռոզաւի բանակներն իրարու բախեցան. այս արիւ-
նահեղ ճակատամարտին մէջ Տիլլի պարտուեցաւ: Ասոր

վրայ Լէիս գետին եզերքը երկրորդ ճակատամարտ մը եւս մղեց ընդդէմ Շուէդացիներու. սակայն գետինանցքը պաշտպանած միջոցին, կտրեվէր Վերաուորուելով՝ քիչ յետոյ մեռաւ: Շուէդական բանակն այս երկրորդ յաղթութեամբ մտաւ Բաւիերա և աւերեց երկիրը:

Այս տագնապալի կացութեան միջոցին Ֆերդինանդ Բ. կայսրը Վալէնշտայնէ զատ չունէր ուրիշ մէկը, որ իրերու այս վիճակին դարման տանիլ կարենար: Ուստի, երբ կայսրը դարձեալ առաջարկեց անոր վերին հրամանատարութիւնը բանակին, Վալէնշտայն բացարձակ ու լիազօր իշխանութեան մը փոխարէն յանձնառու եղաւ վերստին ստանձնել զայն:

Վալէնշտայնի կոչին վրայ, սուղ ժամանակի մը մէջ, ռազմիկներու նոր բանակ մը կազմուեցաւ, որով Վալէնշտայն իսկոյն գրաւեց Պրագն ու բովանդակ Բոհեմիան: Վալէնշտայնի և Գուստաւ Աղոլֆի միջեւ Լիլզեկի քով մղուած ճակատին մէջ (1632) Շուէդացիներու քաջարի թագաւորը Գուստաւ ինկաւ թէեւ, սակայն Վալմարի դուքս Բեռնարդի հրամանատարութեան ներքեւ պատերամող Շուէդացիներուն մնաց վերջնական յաղթութիւնը:

Այնուհետեւ Վալէնշտայն սկսաւ երկզիմի քաղաքականութեան հետեւիլ: Ան թոյլ տուաւ, որ Շուէդացիներն ռանակոխ ընեն բովանդակ Գերմանիան, մինչ ինք Բոհեմիոյ մէջ հանգիստ նստած կը գրօնուէր: Նոյն իսկ սկսեր էր Շուէդացիներու և Ֆրանսացիներու հետ գաղտնի կերպով բանակցիլ:

Արդ, երբ բանակի հրամանատարութիւնը ձեռքէն առնուեցաւ, Վալէնշտայն իրեն հաւատարիմ մնացած երեք ջոկատներով քաշուեցաւ Էզլեր ամրոցը, որ շուէդական բանակին աւելի մօտ գտնուելով՝ դիւրաւ կրնար յարմար տանին անոնց կողմն անցնիլ:

Շուեդական բանակն սկսաւ յառաջ խողար: Թշնամիներու կողմն անցնելու Վալէնշտայնի ծրագիրն անարգել պիտի իրականանար, եթէ կոյսեր կողմնակից եղող Բուսիք, և Էգերի հրամանատար Գորդոն գնդապետները զօրավարին նիւթած դաւը ժամանակին խմանալով՝ ամենախիտա միջոցներով անոր առաջքն առած չըլլային:

Վալկնեսայնի մահը.— 1634 տարւոյն Փետրուար 25ի գիշերը, նախ Վալէնշտայնի բոլոր կուսակից բարեկամները, ինջոքի մը միջոցին, զոր սարքել տուած էր Գորդոն, բերգի մը մէջ, սպաննուեցան: Յետոյ Բուտլէրի սպաները գոցին Վալէնշտայնի բնակարանը: Զօրավարը զիմուռրեց զանոնք գիշերնոցով: «Դո՛ւն ես, հարցուց սպաներէն մին, այն անօրէնը, որ կ'ողէիր կոյսեր ձեռքէն առնել իր երկիրն ու թագը: Մեռի՛ր այժմ»:» Զօրավարը առանց զիմադարձութեան տարածեց իր բազուկները, և մահացու հարուածն ընդունելով՝ զիսթաւալ գետին փռուեցաւ անշուկ:

Վալէնշտայնի մահէն յետոյ, զօրաց վերին հրամանատարութիւնը յանձնուեցաւ կոյսեր որդւոյն՝ Ֆերդինանդի: Այս վերջինը դեռ տասնուչորս տարի չարունակեց պատերազմը:

Ֆերդինանդ Գ. գերման գահին վրայ յաջորդելով իր հօր (1637), ստիպուեցաւ բացի Շուեդացիներէ և Գերմանիոյ մէջ անոնց կողմնակիցներէ՝ Ֆրանսացիներու դէմ ևս պատերազմիլ: Ֆրանսացիք, Ռիշլիլիեօի դրդումով, կանխապէս դրամով կոյսեր թշնամիներուն օգնելէ ետք՝ ստուարաթիւ բանակ մը զրկեցին Գերմանիա՝ կոյսերական տան զօրութիւնը ակարացնելու համար: Շնորհիւ այս անակնկալ օգնութեան՝ կարող եղան շուեդացի զօրավարները նորանոր յաջողութիւններ ձեռք բերել:

Մինչ այս, մինչ այն, պատերազմը դեռ իսկ կը շարունակուէր փոփոխ բախտով, առանց վերջնական արդիւնքի մը: Զինուորներն այս շարունակական պատերազմներու երեսէն վայրենացած էին և բովանդակ Գերմանիան աւերակոյտի մը վերածուած էր: Ա՛յ ամէն մարդ խաղաղութեան հաստատուելուն կը սպասէր անձկութեամբ:

Վեստֆալեան խաղաղութիւնը.— Նոյն միջոցին Շուեդացիները՝ Բհոնիզուստրֆ զօրավարին առաջնորդութեամբ, դարձեալ մտան Բոհեմիա: Հազիւ թէ գրաւած էին Պրագի մէկ մասը, մէկէն ամէն կողմ տարածուեցաւ ուրախալի լուրը թէ կնքուած է խաղաղութիւնը (1648):

Այս խաղաղութիւնը Միւնստը՝ Յրանսացիներու հետ և Օսնարյիւսֆ՝ Շուեդացիներու հետ— Վեստֆալեան կրկին քաղաքներու մէջ կնքուած ըլլալուն պատճառով— Վեստֆալեան խաղաղութիւն կոչուեցաւ:

Սոյն դաշնագրութեամբ, Աւգսբուրգեան կրօնի սզատութիւնը վերահաստատուեցաւ և նոյնը նորոգողներու վրայ եւս տարածուեցաւ: Իսկ եկեղեցիներու և եկեղեցական կալուածներու ստացուածքին համար սահմանուեցաւ, որ մինչեւ 1624 տարին կաթողիկէներու և քողոքականներու ստացուածքն եղող եկեղեցիներն ու եկեղեցական կալուածներն ետ դարձուն անոնց:

Յրանսա տէր եղաւ Վեստֆալեան խաղաղութեամբ՝ քացի կոնխաւ գրաւուած Մէց, Թուր և Վէրդէօն քաղաքներէն, Հաբսբուրգեան տան Էլլսախի մէջ ունեցած երկիրներուն ու իրաւունքներուն: Շուեդ ընդունեցաւ յառաջակողմեան Պոմերանիան, Ռիւզէն կղզին, Վիզմար քաղաքը, Բրեմէնի ու Վէրդէնի եպիսկոպոսութիւնները: Հոլլանդա և Զուիցերիա, որոնք վաղուց արդէն ան-

Երբ այս հանճարեղ քաղաքագէտը՝ 1642ին, և, հետեւեալ տարին, Լուղովիկոս ժ.Գ. մեռան, Ֆրանսայի ապագայի զօրութեան հիմերը դրուած էին արդէն:

Լուղովիկոս ժ.Գ. եւ Մագարէն:— Լուղովիկոս ժ.Գ. հինգ տարեկան էր, երբ հայրը մեռաւ: Իր անչափանասութեան միջոցին, Մագարէն կարդինալը կը վարէր պետութեան գործերը, յառաջ տանելով իր մեծ նախորդին՝ Ռիշըլիէօյի սկսած քաղաքականութիւնը: Մագարէնի մտնով երբ Լուղովիկոս ձեռք առաւ տէրութեան ստնձը, նպատակ դրաւ իրեն՝ իր դարուն հզօրագոյն իշխանն ըլլալ: Այս նպատակին նոսնիլ կարենալու համար բազմաթիւ պատերազմներ մղեց, որոնք բացարձակապէս անիրաւ էին, և մինչեւ իսկ, իր զօրութեան վրայ վատանացած՝ յանդգնեցաւ Ֆրանսայի կցել, այնպիսի երկիրներ, որոնց վրայ ամենադոյզն իրաւունք անգամ չունէր: Ան ջանաց մասնաւորաբար Սպանիոյ ու Աւստրիոյ ոյժը տկարացնել:

Առաջին ու երկրորդ յափօսակութեան պատերազմները.— Լուղովիկոս սպանիական Ստորին-Նահանգները յափշտակել ուզելով Սպանիացիներէ, անոնց դէմ հրատարակեց իր առաջին պատերազմը (1667), իր զօրավարները Թիւրէն և Կոնդէ թէեւ յաղթութեամբ մտած էին Ֆլանդրիա, սակայն Անգլիոյ, Հոլլանդայի ու Շուէդի միջեւ կայացած երրեակ զինակցութիւնը ստիպեց Լուղովիկոսը Աախէնի խաղաղութեան դաշնադրութեամբ (1668) քաշուիլ Ֆլանդրիայէ, գոհանալով սահմանազլխոյ քանի մը քաղաքներով միայն: Բայց որովհետեւ ֆրանսական յաղթական այս արշաւին տգեղք եղողն էր գլխաւորաբար հոլլանդական հանրապետութիւնը, Լուղովիկոս միտքը դրաւ վրէժ չունել Հոլլանդացիներէ:

Արդ, կելուրքով ու կաշտքով Անգլիան ու Շուէ-

Պէրն իր կողմ չաճելէ յետոյ, 100,000 զօրքով անցաւ
Հոլլանդական սահմանագլուխը (1672)։ Շատ դիւրին
պիտի ըլլար Քրանսական բանակին համար գրաւել
ամբողջ Հոլլանդան, եթէ բնակիչները գերմարդկային
դիւցաղնութեամբ պաշտպանած չըլլային իրենց ան-
կախութիւնը։

Հոլլանդայի մեծ մասը ցած ըլլալով ծովու մա-
կերեսէն՝ երկիրը սահանքներով (écluse) ու թուճ-
բերով պաշտպանուած է մակընթացութեան դէմ։ Հոլ-
լանդացիք կասեցնելու համար Ծրանասցւոց յառաջ-
խաղացութիւնը՝ բացին թուճերն ու սահանքները,
որպէս զի դարձեալ ովկիանոսի ջուրերուն յանձնեն
այն հողերը, զորոնք դարերու ընթացքին կրցեր էր
Հոլլանդայի ժրաջան ժողովուրդը կորզել քայլ առ քայլ
ովկիանոսի ատիրապետութենէն։ Չորս օրուան մէջ
ողջուտեցան ջուրով բովանդակ Ստորին-Նահանգները,
մէկ մէկ կղզիներու վերածելով երկրին բոլոր քա-
ղաքները, որոնց կարելի էր մերձենալ նաւակներով
միայն։ Ծրանսական բանակն ութօրեայ յարձակողա-
կանէ մը յետոյ, ստիպուեցաւ կանգ առնել նստիլ
Ջրասոյզ եղած երկիրներու եզերքը։

Ասոր վրայ Սպանիա, լէոպոլդ կայսրը և Բրանդեն-
բուրգի կայսրը նախին օգնութեան փութացին Հոլլան-
դայի Հաննօսի եզերքը կայսերական բանակին զօ-
րավարը Մակսեմիլիան փոփօխ բախտով Ծրանասցւոց
դէմ պատերազմած միջոցին, Բրանդենբուրգի կայսրը-
ընտիր Յրիդրիխ վիլհելմ պարտութեան մասնեց չուե-
դական բանակը։ Խաղաղութեան դաշնագրութեան
միջոցին սակայն Քրանսական ճարտար դիւանագիտու-
թիւնը խորամանկութեամբ դարձեալ յաջողեցաւ դաշ-
նակիցներն իրարմէ անջատել, որով և Նիւվեգի խա-
ղաղութեամբ, Հոլլանդացիք, որոնք կանխապէս խա-

դազութիւն կնքած էին արդէն, ստացան իրենց կոր-
ւընցուցած երկիրները, մինչ Սպանիացիները ստիպուե-
ցան Բուրգունիոյ ազատ կոմսութիւնն, իսկ Գերմա-
նիները՝ Ֆրայպուրգ քաղաքը թողուլ Ֆրանսայի:

Réunion. Երեւոյ յափճակութեան պատեալով.—
Նիմփեգի խաղաղութեամբ Լուզովիկոս ԺՊ. հասած էր-
իր բարձրութեան գագաթնակէտը: Ֆրանսայի սու-
տակասպատաներ վեր կը դասէին զայն Աղեքսանդրէ ու
Կեսարէ. իսկ բանաստեղծները, իրենց երգերուն մէջ,
կը բարձրացնէին զայն մինչեւ երկինք. «Երբ Լու-
զովիկոս խօսէր, կ'ըսէին, անդի կու աային լեռները»:

Լուզովիկոսի փառասիրութիւնը սակայն այսքա-
նով զե՛ն իսկ յագեցած չըլլալով՝ ուզեց — մինչեւ
իսկ խաղաղութեան միջոցին — զեռ նորանոր երկիր-
ներ գրաւելով՝ ընդարձակել Ֆրանսայի սահմանները:
Այս նպատակով ան հաստատեց Միլաւորութեան սենեակ-
ներ (Chambres de réunion) կոչուած պաշտօնարաննե-
րը, որոնց պաշտօնն էր քննել թէ վեստֆալեան ու
Նիմփեգեան դաշնագրութիւններով Ֆրանսայի թող-
ուած երկիրներէն զեռ ուրիշ ո՛ր երկիրները կը մնա-
յին, որոնք տակաւին կցուած չէին Ֆրանսայի: Միա-
ւորութեան սենեակներէն նշանակուած վայրերը, ո-
րոնք հարիւրաւոր քաղաքներ, գիւղեր ու բերդեր կը
բովանդակէին իրենց մէջ, մէկիկ մէկմէկ գրաւուե-
ցան Լուզովիկոսէ առանց վարանելու: Այս կերպ
գրաւուած քաղաքներէն մէկն էր նաեւ Ստրասբուրգ
ազատ քաղաքը, զոր, խաղաղութեան միջոցին, առանց
որեւէ պատճառի, յանկարծ յարձակմամբ գրաւեց,
Գերմանիոյ ձեռքէն զայն յափշտակելով (1681):

Լէոպոլդ կայսրը, որ նոյն միջոցներուն պատե-
րազմներով զբաղած էր Թուրքերու դէմ, չկարողացաւ
զէնքի ուժով դարմանել իրեն եղած այս ծանր սնի-
րաւութիւնը: Սակայն երբ կայսրը յաջողութեամբ

վերջացուց թրքական պատերազմները, Լուդովիկոս
իր անիրաւ կերպով գրաւած երկիրներու ապագային
մասին կասկածելով՝ պատրուակ մը կը փնտռէր պա-
տերազմ հրատարակելու կայսեր դէմ:

Ռիզուիֆի խաղաղութեան դաւիմբը.— Լուդովի-
կոս յանուն իր քենիին (հարսին քրոջը) Եղիսաֆէր-
Շարրֆի, որ Պալատինիոյ (Pfalz) նոր մեռած կայսր-
ընտիրի քոյրն էր, անոր ժառանգութիւն ինկած եր-
կիրներէն մաս մը պահանջեց: Ասոր վրայ Ֆրանսայի
հակառակորդները իրարու մէջ զինակցութիւն մը
կազմեցին, որուն հոգին էր Անգլիոյ Ուիլիըմ Գ. թա-
գաւորը: Լուդովիկոսի բանակը, 1688ին մտաւ Պա-
լատինիա, և ամէն կողմ անաւոր աւերներ գործեց, որ-
պէս զի, ինչպէս Լուդովիկոս կ'ըսէր, անապատով մը
պաշտպանել կարենայ իր տէրութեան արեւելեան սահ-
մանները: Թէև Լուդովիկոսի դէմ միաբանած էր
Ներոպիոյ կէսը, այսու հանգերձ Ֆրանսացիներն ամէն
կողմ յաղթող եղան: Ի վերջոյ երկու կողմերն ալ
պատերազմիկէ յոգնած՝ Ռիզուիֆի հաշտութեան դա-
շինքը կնքեցին: Այս դաշնադրութեամբ Էլլսաի մէջ
Ֆրանսացիք իրենց գրաւած վայրերը պահեցին, իսկ
Հոլլանդայէ և Սպանիայէ գրաւած հողերն ետ դար-
ձուցին:

Այսպիսի զիջողութեան մը Լուդովիկոսի գիւրաւ
իր հաւանութիւնը տալուն զլիաւոր շարժառիթն
եղած էր Սպանիոյ գահին նոյն միջոցին թափուր մնա-
ցած Ըլլալը, որմէ Լուդովիկոս մեծամեծ շահեր կ'ա-
կընկալէր:

Սպանիական ժառանգութեան պատերազմ.— Ռի-
զուիքի խաղաղութենէն երեք տարի յետոյ կարողու-

Ք. Սպանիոյ թագաւորն անժառանգ մեռնելով՝ իր կտակին մէջ իրեն յաջորդ նշանակած էր Լուդովիկոս ԺԴ. ի թոռը Փիլիպպոս Անժուի դուքսը, որ Սպանիոյ գահն ելաւ Փիլիպպոս Ե. անունով։ Սակայն հակառակ Ռիզուլքի դաշնագրութեան, Լուդովիկոս ԺԴ. Անժուի դուքսը Ֆրանսայի թագին ժառանգութեան իրաւունքին մէջ պահել ուզելով՝ Անգլիա, Հոլլանդա և Գերմանիոյ կայսրն իրեն դէմ ահաւոր նիգոկակցութիւն մը կազմեցին։ Լուդովիկոս ստիպուեցաւ երկարամեայ ու ձախողութիւններով խառն պատերազմներ մղել անոնց դէմ (1701—1714)։ Սկզբան, Ֆրանսական բանակը յաղթական կը յառաջանար. սակայն, յետոյ, Բըշնէնայլի պարտութեամբ ստիպուեցաւ քաշուիլ Գերմանիայէ. նմանապէս Ռալիլիի (1706) և Ուղենարդի (1708) պարտութիւններով Ֆրանսացիք կորսնցուցին Ստորին-Նահանգները։ Դաշնակից բանակները Ֆրանսա մտնելով՝ Լիլ քաղաքը, հերոսական դիմադրութեան մը ետք, գրաւեցին։

Ուրբեխսի դաւնադրութիւնը (1713).— Փիլիպպոս Ե., իրաց այս վիճակին մէջ կարողացաւ մնալ գահին վրայ, հակառակ ներկայութեան անգլիական բանակներու, որոնք ամէն կարելի օգնութիւն կ'ընձեռէին Փիլիպպոսի մրցակից Կարոլոս արհիդուքսին։ Արևանդայի և Վիլլալիսիոզայի յաղթանակներն ամրացուցած էին Փիլիպպոս Ե. ի գահը։

Ֆրանսացի Վիլլար զօրավարին, Դընկեր քով, 1712-ին, կայսերական բանակին վրայ տարած յաղթութիւնը փրկեց հիւսիսային Ֆրանսան։ Անգլիա այլեւս պարտասած՝ քաշուեցաւ կռիւէն. իսկ Ֆրանսա, թէև ո՛չ պարտուած, սակայն ուժասպառ դուրս ելաւ այս երկարամեայ պատերազմէն։ Խաղաղութեան դաշինքը կնքուեցաւ Անգլիոյ և Հոլլանդայի հետ Ուրբեխսի մէջ,

Ա տարիէ մը ետք՝ կայսեր հետ, Ռաշաքի մէջ (1714)։ Այս դաշնագրութիւններով Փիլիպպոս ի սպառ հրա-
ժարեցաւ Ֆրանսայի թագին վրայ իր ունեցած իրա-
ւունքէն, որու փոխարէն իրեն մնաց Սպանիա իր
գաղթավայրերովը։ Իսկ սպանիական Ստորին-Նա-
հանգները, Միլանը և Նէապոլսոյ թագաւորութիւնն
իրմէ աւնուելով՝ տրուեցան Աւստրիոյ տան։

Գիլքրաշարի ժայռը, այսինքն Միջերկրական ջա-
նալին, յանձնուեցաւ Անգլիոյ, որու տրուեցան նաեւ
բազմաթիւ առեւտրական առանձնաշորհութիւններ
սպանիական գաղթավայրերու մէջ։

Միկիլիա կղզին տրուեցաւ Սափոյայի դուքսին,
որ այնուհետեւ Թագաւոր Սիկիլիոյ տիտղոսն ստացաւ
Բրանդենբուրգի կայսրընտիրը ճանչցուեցաւ Պրուսիոյ
քագաւոր։

Ֆրանսա ստիպուեցաւ իր ամենագեղեցիկ գաղթա-
վայրերէն մի քանին, ինչպէս՝ Թեր-Նեովը, Արկաշիան
և Բանարան թողուլ Անգլիոյ։

Ութրեխտի դաշնագրութիւնն եղծեծ ու ջնջեց
Վեստֆալիան խաղաղութեան որոշումները։

Ֆրանսա իր գերակայութիւնը կորսնցնելով՝ անոր
տեղ անցաւ այժմ Անգլիա, որ ծովային ամենահզօր
պետութիւնն եղաւ։

Լուդովիկոս ԺԴ-ի մահը.— Ութրեխտի դաշնա-
գրութենէն տարի մը յետոյ մեռաւ Լուդովիկոս ԺԴ.
(1715), Ֆրանսայի թագաւորներուն հզօրագոյնը, որ
ս'րչափ Ֆրանսայի փառքն աւելցուց իր մեծ յաջողու-
թիւններովը, նո'յնչափ ալ անոր վնասակար եղաւ իր
ձախողութիւններովը։

Ֆրանսական գրականութեան ոսկեդարը.— Լու-
դովիկոս ԺԴ. մեծապէս նպաստեց գիտութեանց ու
արուեստից զարգացման։ Ան իր արքունիքը ժողկեց

Ֆրանսայի առաջին կարգի գիտունները և յատկապէս անոնց առաա եկամուտներ: Անոր կառավարութեան ժամանակամիջոցն եղաւ ոսկեդարը Ֆրանսական մաստենագրութեան: Դեկարտ, Մոլիէր, Կորնէյլ, Ռասին, Լաֆոնտէն, Բուալոյ, Բոսիւէ, Ֆենըլոն եւն. աստղերն եղան Ֆրանսական մատենագրութեան:

Լուդովիկոսի հնարած արքունի սովորութիւններն օրինակ եղան գրեթէ բոլոր եւրոպական պետութիւններու: Ֆրանսական արքունիքի շքեղութեան ու նըրբութեան հետ մուտք գործեց նաեւ անոր բարոյից սպակմանութիւնն եւրոպական միւս արքունիքներու մէջ: Ֆրանսերէն լեզուին հետ, Եւրոպոյ մեծ մասին մէջ, տարածուեցան նաեւ Ֆրանսական նորերուկ սովորութիւններ:

21. ԹՈՒՐԿԵՐԸ ՎԻԵՆՆԱՅԻ ԱՌՋԵՒ

Վիեննայի երկրորդ պալատուր.— Ֆերդինանդ Գ. օրդուոյն՝ Լեոպոլդ Ա.ի կառավարութեան օրով, Թուրքերը՝ զրդուած Լուդովիկոս Ժ.Է., 1683ի գարնան, յարձակեցան Աւստրիոյ վրայ: Թուրք բանակի հրամանատարը Կարա Մուսաֆա, սր 200,000նոց բանակի մը կը հրամայէր, կը յուսար Վիեննայի տիրելով՝ բովանդակ քրիստոնէութիւնը Թուրքիոյ լուծին ենթարկել: Կոյսըրը մեծ դժուարութեամբ փախչելով Վիեննայէ՝ սպառտանեցաւ Պանսու քաղաքը, յանձնելով մայրաքաղաքին պաշտպանութիւնը Շտարհեմբերգ կոմսին:

Լեհաստանէ ու գերման իշխաններէ գալիք օգնա-

կան ուժերը տակաւին չհասած՝ Կարա Մուսթաֆայի զօրքը բանակեցու Վիեննայի պարիսպներուն առջեւ։ Ծարրհեմքերգ կոմսն իր արամազրութեան տակ ունէր 12,000 զինուոր, 8,000 զէնք կրել կրցող քաղաքացի և 700 համալսարանական ուսնանող։ Այս սակաւածնն զունդով Ծարրհեմքերգ դիւցազնաբար պաշտպանեց մայրաքաղաքը իրմէ անհամեմատ հզօրագոյն ու անաւոր թշնամիի մը դէմ, որուն շարունակական յարձակումներէն սկսած էր ան օրէ օր նօսրանալ և մայրաքաղաքին մէջ տիրող սոյն երթալով սաստկանալ։

Այս էր վիճակը Վիեննայի, երբ, Սեպտ. 11ին, նըշմարուեցան քաղաքին քով բարձրացող Կալենքերգ լեռան վրայ բարեկամ աէրութեանց առաջին օգնական ուժերը, որոնք Կարոլոս Լոքրիկցիսցւոյն և Յովհաննէս Մոքիկակիի՝ Լեհաց թագաւորին առաջնորդութեան ներքեւ Վիեննայի օգնութեան փութացեր էին։ Լեհ բանակն իր մէջ կը հաշուէր 600 հոգիէ բաղկացած հայ այրուձի ջոկատ մը։

Թուրք բանակին խուճապահար փախուսք.— Սեպտ. 12ի առաւօտուն սկսու բուռն յարձակումը Թուրքերու վրայ՝ Կալենքերգ լեռան բարձունքէն։ Յառաջամարտ կռիւը կը մղէր Մոքիկակիի անվեհեր զունդը։ Այս կատաղի ու արիւնհեղ սգորումը քանի մը ժամէն վերջացու չարաչար պարտութեամբը Թուրքերու, որոնք խուճապի մատուած՝ սկսան փախչիլ, յաղթականներու ձեռք թողլով անբու հարստութիւն, Կարոլոս Լոթրինգիացին, առանց ժամանակ կորսնցնելու, հետապնդեց զանոնք անխնայ, մինչեւ Հունդարիոյ սահմանները։

Թուրքերը այս ծանր պարտութեան վրայ դեռ վեց տարի իրենց իշխանութեան տակ պահեցին Հուն-

գարիան. այնուհետեւ իրենց աշխարհակալած բոլոր երկիրներն ու քաղաքները— որոնց մէջ կը գտնուէր Բաւրյա— մի առ մի կորսնցնելով՝ ամփոփուեցան Դա- նուբի հարաւակողմը:

22. ԹՈՒՐԻՆԻՈՒ ԱՐՏԱՒՍՈՒՄԸ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԷ

Եւզինիոս իբխան.— Լէոպոլդ Ա. կայսրը Թուր- քիոյ դէմ մղած երկարատեւ պատերազմներուն հրա- մանատարութիւնը յանձնած էր Եւզինիոս Սաւոյացի: Իշխանին, որ ժէ. դարուն ամենանշանաւոր զօրավարն էր:

Եւզինոս սերած էր Սաւոյայի իշխող տան կողմ- նակի գծէն, և ծնած՝ Պարիս 1663ին. Ան ըլլալով ան- կարակազմ Ֆիզիքսպէս՝ որոշուած էր եկեղեցական վիճակի, և Լուդովիկոս ԺԴ., կատակաբար, փոքրիկ երէց (abbé) անունը տուած էր անոր: Սակայն երբ երիտասարդ իշխանի սրտին մէջ արթնցաւ զինուո- րական ասպարէզը մտնելու փափաք, և այս նպատա- կով դիմեց թագաւորին, վերջինս բացէ ի բաց մեր- ժեց գոհացում տալ անոր խնդրանքին: Եւզինիոս սաստիկ վշտացած մերժողական այս պատասխանէն՝ դիմեց Աւստրիոյ Լէոպոլդ Ա. կայսեր, խնդրելով անկէ, որ իր բանակին մէջ ծառայութեան ընդունել- զինք: Կայսրը սիրայօժար ընդունեց անոր առաջար- կը, և գնդապետի աստիճան տուաւ անոր Կարոլոս Լոթ- րինգիացւոյն հրամանին տակ Վիեննայի քով բանա- կած կայսերական ճամբարին մէջ:

Զենքայի նակասամարք. Քարլովիցի դաւեադրու-

քիւնք. — Եւգինիոս մեծ համրաւ շահեցաւ գլխաւորաբար Թուրքերու վրայ տարած փայլուն յաղթանակներով: Չենթայի քով մղուած արիւնահեղ ճակատամարտով մահացու հարուածը տուաւ անոնց, և անոնցմէ 30,000 մարդ կոտորելով՝ Դանուբէ անդին վանեց զանոնք: Այս փառահեղ յաղթութեան վրայ, իսկոյն անցաւ Բոսնիա և գրաւեց Սարայեվոյ քաղաքը: Թուրքերը տեսնելով դիմադրութեան այլեւս անօգուտ ըլլալը, Կարլովիցի դաշնադրութեամբ խաղաղութիւն կնքեցին (1699), և վերջնականապէս հետացան Հունգարիայէ, յանձնելով զայն կայսեր: Թրանսիլուանիոյ իշխան Միքայէլ Ապաֆի Բ. հրաժարեցաւ իր երկիրներէն ի նպաստ կայսեր, իսկ հունգար աւագանին, Պրեսպուրգի մէջ, 1687ին գումարուած աւագամտողովին մէջ միաձայնութեամբ ճանչցան Լէոպոլտը իբր իրենց ժառանգական թագաւոր:

Սպանիոյ յաջորդութեան պատերազմը. — Թրքական պատերազմները յաջողութեամբ գլուխ հանելէ յետոյ, Եւգինոս փորձեց իր զէնքի յաջողութիւնը նսեւ Սպանիոյ յաջորդութեան պատերազմին մէջ:

Կարոլոս Բ.ի մահով (1700) Սպանիոյ Հարսբուրգեան տունն անժառանգ սպառած էր: Կարոլոս Բ. երկու դուստր ունէր, որոնցմէ երիցագոյնը՝ Լուզովիկոս Ժ.ի, իսկ կրտսերը՝ Լէոպոլդ Ա.ի հետ ամուսնացած էր: Լուզովիկոս Ժ.ի կինն ամուսնութեան ատեն երզումով հրաժարած էր Սպանիոյ ժառանգութենէն, իսկ կրտսերագոյնը՝ առանց իր ժառանգութենէն հրաժարելու, մեռած և դուստր մը միայն թողած էր, որ ամուսնացած էր Բաւիերիայի կայսրընտիրին հետ:

Արդ, Լէոպոլդ Ա. ժառանգ կարգեց սպանիական թագին իր երկրորդ որդին Կարոլոսը, իսկ Լուզովիկոս

ԺԴ: Իր երկրորդ թուր Փլիխպարս Անժուցին: Այս սն-
համաձայնութիւնն ահա պատճառ տուաւ Աւստրիոյ և
Ֆրանսոյի միջեւ ծագած պատերազմին, որ Սպանիոյ
յաջորդութեան պատերազմ կոչուեցաւ, և տեւեց տասնութ-
երկու տարի (1701—1713):

Ֆրանսոցիք վրայէ վրայ պարտութիւն կրեցին
Հոնչտէթի, Տուրինի, Ռամեչի, Մալպլազէի, Ուզն-
արդի ևն. ճակատամարտերուն մէջ, սակայն և այնպէս
Ուսրէլսի (1713) և Ռաշաթի (1714) խաղաղութեան
դաշնագրութեամբ Լուզովիկոս ԺԴ. ի թուան ինպատ
որոշուեցաւ, որ Սպանիան իր գաղթաւայրերով միա-
սին իրեն պահէ. իսկ Աւստրիա, ուր Յոլխի Ա. ի կար-
ճառեւ կառավարութեան յաջորդած էր Կարոլոս Զ.,
ստացաւ սպանիական Ստորին-Նահանգները, Նէպո-
լիսը, Սարդինիա կղզին և Միլանի ու Մանտուայի
գքսութիւնները:

Պասարովիցի խաղաղութիւնը եւ Եզինոսի մա-
հը.— Սպանիական յաջորդութեան պատերազմին վեր-
ջանալէն յետոյ, Եզինոս իշխանը նոր թափնիներ
ժողովեց Թուրքիոյ դէմ մղուած նոր պատերազմի մը
մէջ: Այս պատերազմին ամենափառաւոր, բայց միան-
գամայն նաեւ Եզինոսի կեանքին դժնդակագոյն օրն
եղաւ 1717 տարւոյն Օգոստոսի 16ը: Սոյն օրն Ե-
զինոս իր ամբողջ բանակովն մէկ կողմէ Բելգրադի
ամրութիւններէն, և մէկալ կողմէ հնգապատիկ աւելի
գորաւոր թշնամիի մը զօրքէն շրջապատուած էր:
Այսու հանդերձ թուրք բանակը չարաչար կերպով պար-
տուեցաւ, որուն վրայ Բելգրադ գրաւուելով Եզինո-
սի զօրքէն Պասարովիցի խաղաղութեան դաշինքը կըն-
քուեցաւ (1718) ի նպատակ Աւստրիոյ,

Եզինոս իշխանը մեռաւ Վիեննա 1736ին, իր 70
տարեկան հասակին մէջ: Կարոլոս Զ. կայսրն արհի-

դուքսի վայել յուզարկաւորութեամբ թաղել տուաւ զայն Վիեննայի Ս. Ստեփանոս մայր եկեղեցւոյն մէջ, Ան իր մատուցած անգնահատելի ծառայութիւններուն ու քաջագործութիւններուն համար «ազնուակոն սասկես» մակդիրն ստացաւ:

23. ՊԵՏՐՈՍ ՄԵՆ՝ (1689—1725)

Ռուսիա, որ ժէ. դարուն կը կոչուէր Մոսկովիա՝ իր Մոսկուա մայրաքաղաքին անունով, հին դարերու մէջ և նոր դարերու սկիզբները արեւմտեան Եւրոպայի մէջ տեղի ունեցած քաղաքական դէպքերու մէջ ունեցած չէր կամ թէ քիչ չափով ունեցած էր իր բաժինը:

Մոսկովիա իրեն սահման ունէր արեւմուտքէն Շուէդը, որ կ'իջիւէր Բալթեան ծովու եզերքներուն վրայ, և Լեհաստանը, որուն սահմանները յայնկոյս Դընիբքի և Դունայի կը տարածուէին. իսկ հարաւէն սահմանակից էր Թուրքիոյ, որ Սեւ ծովու եզերքներուն վրայ կ'իջիւէր: Հիւսիսէն իր սահմանները կը հասնէին մինչեւ Սառուցեալ ովկիանոս և Սպիտակ ծով, որուն ջուրերը տարին ութ ամիս սառած կը մնան: Հետեւաբար այս կողմէ միայն կրնար Մոսկովիա սզատ հաղորդակցիլ արեւմտեան Եւրոպայի հետ, որմէ կ'անջատէին զայն Շուէդ, Լեհաստան և Թուրքիա:

Մոսկովիա առաւելապէս ասիական երկիր էր քան Եւրոպական, վասն զի ան, դարերու ընթացքին, ուղղակի շփման մէջ էր Ասիոյ դեզին ժողովուրդներու և,

զլխաւորաբար, թաթար-մոնղոլեան ցեղախումբերու հետ, որոնց հարկատու եղած էր երկար ատեն, Մոսկովիոն Եւրոպայի հետ միաւորող միակ կապն եղած էր իր բնակիչներուն սրաւ՝ հետեւաբար Լեներու, Չեխերու և Սերբերու ցեղակցութիւնը:

Ռուսերը կրօնքով յոյն-օրթոքսիս, էին, զոր, Ժ. դարուն, Կ. Պոլսէ զրկուած յոյն արեղաներ քարոզած և տարրական քաղաքակրթութեան առաջին սերմերը ցանած էին հոն:

Միւսայիլ Ռումանոս.— Առաջին ուսւ տէրութիւնը սկսած էր Թ. դարուն: Նորմաններն ու Վարեգները Ռուրիկի (ուսւ ցեղէ) առաջնորդութեամբ Նովգորոդի (նոր քաղաք) փոքրիկ հասարակապետութիւնը նուաճեցին: Ռուսերը՝ Դնիբրի երկայնութեանը, տարածուեցան դէպի հարաւ և Ռուրիկի ցեղէն իշխաններ հիմնեցին Քիւիվի, Վլադիմիրի, Սմոլենսկի և Մոսկուայի տէրութիւնները:

Փէ. դարու սկիզբները, 1613ին, Մոսկովիայի թագը արուեցաւ Միւսայիլ Ռումանովի Այս եղաւ հիմնադիրը ուսւ հարստութեան, որ իշխեց Ռուսիոյ վերայ մինչեւ առաջին համաշխարհային պատերազմը (1917): Իր որդին ու թոռը սկսան յարաբերութիւններ մշակել մեծ պետութեանց հետ ու դեսպաններ զրկել անոնց:

Պետրոս Մեծ.— Ռումանով գերդաստանի ամենակարկառուն դէմքն եղաւ Պետրոս Ա., Միւսայիլ Ռումանովի տասնամեայ թոռնիկը, որ, 1682ին, ժառանգեց ուսւական թագը: Ան թէեւ անուանուեցաւ Ռուսիոյ ձոր, սակայն իր անչափահասութեան համար իր Սովբոքոյրը կը կառավարէր երկիրը: Պետրոս իր պատանեկութեան միջոցին սկսած էր արդէն ցոյց տալ իր հարուստ ձիրքերն ու սորվելու անզուսպ փափոքը, և

միանգամայն անյողգողդ կամք մը, որ ո՛չ մէկ դըժ-
ուարութեանց առջեւ ընկրկիլ գիտէր: Պետրոսի վը-
րայ մեծ ճօխութիւն ունեցած էր յընկելի Լըֆոր
անուն անձը, որուն— արեւմտեան Եւրոպայի մեծ
ազգերու վարչութեանց, անոնց ծաղկեալ քաղաքնե-
րու, անոնց արուեստներու ու գիտութեանց և անոնց
կազմակերպեալ բանակներու և նաւատորմերու մասին
պատմածներուն — մեծ ուշադրութեամբ կը հետեւէր:

Երբ Պետրոս զինուորական շարունակական հրաւ-
հանքներու միջոցով ֆիզիքապէս զօրացաւ և հերակ-
լեան հասակով երիտամարդ մը եղաւ, ուղեց կառա-
վարութեան սանձն իր ձեռքն առնել: Սակայն հարկ
եղաւ իրեն նախ զսպել ըմբոստութիւն մը, զոր իրեն
դէմ յարուցած էր իր քոյրը: Սոֆի արգելափակուե-
ցաւ մենաստանի մը մէջ, և այնուհետեւ Պետրոս միա-
հեծան ու բացարձակ իշանութեան գլուխն անցաւ
(1689):

Պետրոս լաւ ըմբռնած էր, որ Ռուսիա ա՛յն ատեն
միայն պիտի կարենար քաղաքակրթուիլ, երբ անգամ
մը սկսէր սերտ յարաբերութիւններ մշակել եւրոպա-
կան մէկալ տէրութեանց հետ: Այս նպատակով ան
իր մտադրութիւնն ամէն բանէ առաջ դարձուց ծովա-
յին հաղորդակցութեանց միջոցներուն վրայ: Հոլլան-
դայէ ու Գերմանիայէ բերել տուաւ ատաղձագործներ
ու արուեստագէտներ, և քիչ ատենուան մէջ նաւա-
շինարաններ հիմնուեցան գետաշատ երկրին ամէն կող-
մը: Սակայն որովհետեւ Ռուսիոյ մինչեւ նոյն ատեն
ունեցած ծովային միմիակ նաւահանգիստն՝ Արխան-
գելայ, իր ծայրագոյն հիւսիսային դիրքին պատճառով
չէր կրնար նպաստել Ռուսիոյ ծովային ուժի զարգա-
նալուն, ջանաց Պետրոս ճամբայ մը բանալ իրեն դէ-
պի Սեւ ծով: Ուստի, մասնակցելով Լէոպոլդ Ա. ի

Թուրքերու զէմ մղած պատերազմին, գրաւեց թուրքերէ Ազով նաւահանգիստը :

Արեւմտեան ազգերու կազմակերպութիւններուն եւս խելամուտ ըլլալու և անոնց ճարտարարուեստն անձամբ ուսումնասիրելու նպատակով, 1697ին, մեկնեցաւ զէպի արսասահման քաղմաթիւ հետեւորդն ըլլալ, որոնց գլխաւորն էր Լըֆորս Ռիգայի, Բէժնիգըսքերգի, Բերլինի ու Հանովէրի վրայով անցաւ նախ Հոլլանդա, որ իր մեծապէս զարգացած նաւային գիտութեամբը հրապուրած էր զինք: Այստեղ Սաակդաւի մէջ (Ամսդերամի մօտ) հռչակուոր նաւաչէն ճարտարապետի մը քով աշակերտութեան մտաւ: Հետեւեալ տարին անցաւ Անգլիոյ Երբ Անգլիոյ թագաւորն ի պատիւ անոր նաւային մեծ հանդէս մը տարքեց, Պետրոս հիացած գոչեց. «Մտուգիւ, եթէ եղած ըլլալի Ռուսիոյ ձորը, պիտի ուզէի ըլլալ անգլիացի ծովակալ մը»: Անգլիացի նշանաւոր նաւաստիներ, արուեստաւորներ, ակամաւոր բժիշկներ ու սպաններ իր ծառայութեան առնելով՝ Ռուսիա զրկեց զանոնք: Յաջորդ տարին Դրեզդէնի վրայով անցաւ Վիեննա, ուր իր մտադրութեան մասնաւոր սուտրկան եղաւ Աւստրիոյ զինուորական կազմակերպութիւնը: Պետրոսի մոռած այս նորութիւններէն զժգոհ Սենդիլցներու թիկնապահներու գունդին յարուցած ապստամբութիւնը սակայն ստիպեց զինք փութով վերադառնալ Մոսկուա, կիսատ թողլով իր ուսումնասիրական ուղեւորութիւնները:

Բոլոր ապստամբներն ամենախիստ պատիժներու ենթարկելէ յետոյ, անյողգողք հաստատակամութեամբ սկսաւ ձեռնարկել բարենորոգման գործին: Մինչեւ իսկ իրենց արտաքինովը հարկադրուեցան Ռուսերը հետեւել արեւմտեան ժողովուրդներու կենցաղին: Պետրոս

ստիպեց ուսւ ժողովուրդը լքել իր ազգային սարազը
և զգեստաւորուիլ Գերմաններու նման. ան արգելեց
նմանապէս երկայնաձորուս ըլլալը:

Հիւսիսային պատերազմը (1700-1721).— Յոր-
քան Ռուսիա հաղորդակցութիւն չունէր Բալտեան ծով-
ութե հետ՝ կը մնար աւելի ստիական քան եւրոպական
պետութիւն մը: Բալտեան ծովը լիճ մըն էր շուե-
դական: Երեսնամեայ պատերազմէ առդին Շուէդ հիւ-
սիսային եւրոպայի հզօրագոյն պետութիւնն էր, որուն
իշխանութեան սահմանները կը տարածուէին հիւսի-
սային Գերմանիոյ ինչ ինչ գաւառներու և Ֆիննեան
ժովածոցին սահմանակից երկիրներու (Ֆինլանդի, Ին-
գերմանլանդի, Էսթոնիայի, Լիվլանդի և Կարելիայի)
վրայ: Շուեդական բանակը մեծ համբուի տիրացած
էր, և յանձին Կարոլոս Ժ.Բ.ի՝ նոր Գուստա Ազուլֆ մը
բազմած էր Շուէդի գահին վրայ:

Շուէդ, որ Մոսկովիայէ, Լեհաստանէ, Գերմանիա-
յէ ու Դանիայէ յափշտակած երկիրներովը ընդարձակ-
ուած էր, բնական թշնամին էր անոնց, որոնք յար-
մար՝ տարիթին կը սպասէին վրէժ լուծելու անկէ: Հա-
տուցման ժամը հասած համարուեցաւ տասնութնեորդ
գարուն վերջը: Կարոլոս Ժ.Բ. այն միջոցին դեռ պա-
տանի մըն էր, և գահը բարձրացած պահուն, 1697ին,
հազիւ 17 տարեկան:

Դանիա, Լեհաստան, որուն վրայ նոյն միջոցին
կ'իշխէր Սախսոնիոյ կայսրընաիրը և Ռուսիա օգտուիլ
ուզելով Կարոլոս Ժ.Բ.ի անփորձ տարիքէն, նիզակակ-
ցեցան իրարու հետ Շուէդի դէմ: Կարոլոս տեսնելով
վտանգի մեծութիւնը, կայծակի արագութեամբ իջաւ
Չէէլանդ կղզին և Կոպենհագեն աջլե բանակած՝ պիտի
ուճարկոծէր քաղաքը, երբ Դանիացիք սարսափահար
այս անակնկալ յարձակումէն՝ առանց դիմադրութեան

անձնատուր եղան: Տասը չարաթ տեւող անօգուտ կռիւէ մը յետոյ, Դանիայի թագաւորը հարկադրուեցաւ խաղաղութեան դաշինք կնքել Կարոլոս ԺԲ.ի հետ:

Այս հաշտութեան վրայ, Կարոլոս, առանց ժամանակ կորսնցնելու, զէնքերը դարձուց Ռուսիոյ վրայ, և 9.000 զօրքով չարաչար զարկաւ, Նարիա քաղաքին քով, Պետրոսի 60.000նոց բանակը (1700): Պետրոսի գլխուն մեծ վտանգ կը սպառնար, եթէ Կարոլոս այս փառաւոր յաղթութենէն ետք, ձեռնարկած ըլլար աշխարհակալել Ռուսիան: Ան սակայն ասոր փոխան, դարձուց իր զէնքերը Լեհաց դէմ և մնաց վեց տարի (1701-1706) Լեհաստանի մէջ, մինչեւ որ Լեհաց թագաւորը Աւգուստոս Բ. Սախունացին գահէ վար առնելու հրաժարեցնել տալով՝ նոյնին տեղ Սախիսլաուս Լեզիսկին թագաւորեցնել տուաւ: Աւգոստոս թէպէտեւ ստիպուեցաւ հրաժարիլ թագէն, սակայն քիչ ետք Ստանիսլաւոսը վռնաց Լեհաստանէ (1709):

Պետրոս օգտուելով Կարոլոսի այս երկարամեայ բացակայութենէն, գրոհ տուաւ շուեղական երկիրներու վրայ և Բալտեան երկիրներէ մաս մը դրաւեց, և հոն, Նեիլա գետին վրայ հիմը դրաւ իր անբութեան նոր մայրաքաղաքին Պետրսբուրգի (1703), որ կարճ ժամանակի մը մէջ բազմամարդ եղաւ, այնու որ, Պետրոս, ուրիշ քաղաքներէ 100.000ի մօտ բնակչութիւն մը հոն գաղթելու ստիպեց:

Այս միջոցին Կարոլոս կը վճռէ արշաւել Ռուսիոյ խորերը և գրաւել Մոսկուան: Ան հակառակ իր փորձառու զօրավարներու խորհուրդին, հրապուրուելով Քոզաքներու Մագիպպա գնդապետին խոստումներէն, զէպի հորաւ՝ Ուքրանիոյ ձամբան կը բռնէ, վըստահանալով Քոզաքներու զինուորական օժանդակութեան: Աշնանային անձրեւներու տեղաաարափին տակ

ցառաջ կը շարժէր բանակը մեծ դժուարութեամբ, ճախ-
ճախաւու ու անծայրածիր գետնի մը վրայէն, ուր կառ-
քերն ու թնդանօթները կը մխրճուէին ցիխերու մէջ,
և զօրքն ու ձիերը մնացեր էին առանց սնունդի: Բա-
նակի վիճակն երթալով կը վատթարանար, զինուոր-
ները պատերազմելէ, ցուրտէ, քաղցէ ու հիւանդու-
թիւններէ սաստիկ տկարացած՝ հազարաւորներ կ'իյ-
նային կը մեռնէին: Ապարդիւն մնացին այս ձախորդ-
չուին արժամ բոլոր զոհերը, վասն զի՝ Բողաքներու
զինուորական օժանդակութիւնը, զոր խոստացեր էր
Մազեպպա, չգործադրուեցաւ:

Պոլսաւայի նախասամարք. — Պետրոս տօրթ առ-
նելով 1709 տարւոյ սաստիկ ձմեւը, հակամէտ էր հաշ-
տութեան. սակայն անողոք կարոլոսի պոտասխանը
միշտ սա էր. «Մոսկուայի մէջ միայն կ'ուզեմ ստո-
րագրել խաղաղութեան՝ դաշնագիրը»: Այս խօսքին
Պետրոս պատասխանեց. «Իմ կարոլոս եղբայրս Աղեք-
սանդր կ'ուզէ ձեւացնել ինքզինքը, սակայն զիս Դա-
րեհ մը պիտի չկարենայ գտնել»:

Կարոլոսի բանակը, որ 19,000 ի իջած էր, ուժաս-
պառ վիճակի մէջ գնաց պաշարել Պոլսաւա բերդաքա-
ղաքը: Պետրոս 54,000 հոգեով ու 72 թնդանօթով
օգնութեան փութաց պաշարուած քաղաքին, 1709
տարւոյ 8 Յուլիան տեղի ունեցաւ կատաղի ճակու-
տամորտ մը քաղաքի պարիսպներուն առջեւ: Շուէ-
ղական բանակը չարաչար պարտուելով՝ գերի ինկաւ
Ռուսերու ձեռք: Կարոլոս մազապուրծ կրցաւ ազա-
տիլ գերութենէ՝ ապաստանելով Թուրքիոյ Բենդեր
սահմանագլխոյ քաղաքը:

Շուէդ իր այս մէկ պարտութեամբն ընդ միշտ
ինկաւ իր նախկին զօրութենէն: Ռուսիա եղաւ այնու-
հետեւ հիւսիսի պետութիւններուն առաջինը, ահար-

կու տէրութիւն մը եւրոպայի համար: Չափազանցութիւն մը չէր, երբ կ'ըսէին. «Պոլտաւա բացաւ նոր դարագլուխ մը տիեզերական պատմութեան մէջ»:

Կարոլոս հինգ տարի մնաց Թուրքիա և այս միջոցին Չանսոց դրդել Սուլթանը պատերազմ յայտարարել Ռուսիոյ դէմ: Սուլթան Ահմեդ Գ., 1710 Նոյ. 30ին, պատերազմ հրատարակեց Ռուսիոյ դէմ: Մեծ կայսրքոս Մուհամմեդ Բալլաղի հրամանատարութեան տակ 200,000նոց ստուար բանակ մը մտաւ Ռուսիա (1711): Պետրոս իր բանակովը միասին պաշարուեցաւ Թուրքերէ, և անխուսափելի էր իր կորուստը, եթէ չյաջողէր կաշտել մեծ կայսրքոսն և Ազովը ետ տալով՝ խաղաղութիւն կնքել Թուրքերու հետ: Կարոլոսի՝ Թուրքիան դարձեալ պատերազմի մղելու փորձերն ապարդիւն մնացին: Ասոր վրայ Սուլթանը ստիպեց զինք հեռանալ Թուրքիայէ. սակայն Կարոլոս յամառութեամբ ընդդիմացաւ, այն տափեան, որ Թուրքերը ուզեցին զայն բռնի արտաքսել: Կարոլոս, ի դարմացումն ամէնուն, սկսաւ աներկիւղ դիմադրել իրեն դէմ զրկուած Թրքական զունդի մը, և միայն այն ատեն տեղի տալ ստիպուեցաւ, երբ լսեց թէ իր թշնամիներուն թիւին վրայ աւելցած է Պրուսիա եւս, որ յարձակած է յայսկոյս Բալդեան ծովու գտնուող շուէդական երկիրներու վրայ և գրաւած զանոնք: Կարոլոս, զարմանալի արագութեամբ, երկու սպաներու ընկերակցութեամբ, ծպտուած, կրարեց անցաւ, 14 օրուան մէջ, Թուրքիայէ մինչև Սդրալտունդ երկարող ճամբան:

Կարոլոս մ.թ.ի մահը.— Կարոլոս զեռ չորս տարի մաքառեցաւ իր թշնամիներուն հետ, սակայն ապարդիւն: 1718ին յարձակեցաւ զանիական Նորուեգիոյ վրայ, ուր, Ֆրեդրիխսնալ ամրոցը պաշարած միջոցին,

Թշնամիի կողմէ արձակուած զնդակէ մը զարնուելով մեռաւ, իր 37 տարեկան հասակին մէջ:

Նիստերի դաւեմադրութիւնը.— Շուէդ, ուժաթափ եղած դրամի և մարդու նուազութենէ, ստիպուեցաւ այնուհետեւ ամէն գնով հաշտութիւն կնքել: Կարուս արդէն Պրուսիոյ թողած էր Պոմերանիոյ մէկ մասը. այժմ, Նիստերի դաշնագրութեամբ (1721), Բալտեան ծովու նահանգները՝ էստլանդը, Լիվլանդը և Ինգերմանլանդը թողուց Ռուսիոյ: Այսպէս կորսընցուց Շուէդ հիւսիսային մեծ պետութեան իր դիրքը, որու այնուհետեւ յաջորդեց Ռուսիա:

Պետրոս Մեծի մահը.— Պատերազմէ ետք ալ Պետրոս Մեծ, որ այժմ Կայսր անկենայն Ռուսիոյ անուանել ատուած էր ինքզինքը, շարունակեց նոյն եռանդով գործել Ռուսիոյ զօրութիւնն ու ճոխութիւնն աւելցնելու: Ան իր իշխանութիւնն աւելի եւս զօրացնելու նպատակով ջնջեց պատրիարքութիւնը (1721ին) և անոր անդ հաստատեց Սուրբ Սիլնոյը— եկեղեցական բարձրագոյն իշխանութիւնը, զոր ինք կը գլխաւորէր: Այս ամէն նորոգութիւնները սակայն զգուշելի ըրին զինք շատերուն, որոնց միմիակ յոյսը Պետրոսի որդին ու ժառանգն Ալեքսեյ էր:

Ալեքսեյ շատ գէշ դաստիարակուած և իրեն հանդէպ ցոյց տրուած բիրտ վարմունքին պատճառով, պատանեկութենէն ի վեր, ուժացած ու պաղած էր հօրմէն: Ան իր քաղցրաբարոյ ու մարդամօտի բնուորութեամբը յանկուցած էր իրեն ժողովուրդէ շատերուն սիրտը, ինչ որ կասկածով դիտած էր Պետրոս: Այս անբարեգուշակ վիճակը սակայն աղիատրեր սկսաւ ըլլալ, երբ Ալեքսեյ իր հօր ներմուծած նորանոր կարգ ու կանոն-

ներու դէմ սկսուեալ արձակ համարձակ խօսիլ և խժրժել եւս զանոնք: Ան ինքզինքն ազատելու համար այս անասնելի վիճակէն, սրոշեց փոխչիլ արատասահման: Յետոյ սակայն, իր հօր երգմնակուռ խօսքին անստով՝ երբ վերադարձաւ Ռուսիա, հօրը հրամանով ձերբակալուելով՝ զաժան ու անողորմ դատավարութեամբ մահուան դատապարտուեցաւ և խոշտանգուից մեռաւ բանախ մէջ:

Վիշա ու տառապանք, գրգռութիւնք ու անկարգ կեանք խանգարեցին նաեւ Պետրոսի առողջութիւնը: Երբ ան, օր մը, ջուրը նետուեցաւ ազատելու համար նաւակ մը, որ ընկզմելու վրայ էր, ստատիկ մտեցուց ինքզինքը, որուն հետեւութեամբ մեռաւ 1725-ին, իրեն յաջորդ թողլով իր կիներ՝ Կասարիսնե Ս.ը, որ ճանչցուեցաւ իբրեւ կայսրուհի:

24. ՊՐՈՒՍԻԱ ԵՒ ԲՐԱՆԴԵՆԲՈՒՐԳ

Պրուսիա անունը ծագած է Բորուս ցեղէն, որ Բալթեան ծովու եզերքը կը բնակէր, և նոր դարերու պատմութեան մէջ ծանօթ էր Պրուսիոյ դիւտիսն անուանումով: Այս նորահաստատ աէրութիւնը սակայն յառաջագոյած է Բրանդենբուրգի սահմանակիտմութենէն:

Հոնեցողերեան գերդաստանը.— Բրանդենբուրգի սահմանակիտմեքը, միջին դարու մէջ, Գերմանիոյ իշխաններու շարքին նշանաւորագոյններն եղած էին: Անոնց արուած էր, 1356ին, կայսրընարութեան պատիւը: Բրանդենբուրգի սահմանակիտմեքու արուած

այս ընտրական պատիւը փայլեցաւ գլխաւորաբար ժե. դարուն, երբ Հոհնէկոյիւրնեան գերդաստանն իշխանութեան գլուխ անցաւ: Այս տան իշխաններէն մին սահմանեց, որ Բրանդենբուրգեան սահմանակոմսութեան այժմեան ու սպառաշի մէջ անոր կցուելիք հողամասերէն ոչ մէկ կտոր կրնայ անջատուիլ անկէ: Այս տէրութիւնը, հետեւաբար, կարող էր ածիլ, սուկայն նուազիլ՝ ո՛չ երբեք, Հոհնէկոյերն տունը յետոյ ճիւղաւորուելով՝ երկուքի բաժնուեցաւ, Բրանդենբուրգի սահմանակոմսերէն մէկը՝ Ալքերոյ, զինուորակրօնական կարգի մը—Տեւտոնեան կարգին մեծ կարգապետն եղաւ. որով և տէր եղաւ այս կարգին պատկանող բոլոր երկիրներուն:

Պրուսիոյ դիսուքիւնը.— Այս միջոցներուն էր որ Հուլիէր սկսեր էր քարոզել նորոգողութիւնը: Ալքերոգիսկոյն յարեցաւ Հուլիէրի վարդապետութեան, շատ նպաստաւոր գտնելով զայն իր անձնական շահերուն, առանց սակայն հրամարիլ ուզելու Տեւտոնեան կարգին մէջ իր ունեցած իշխանութենէն, հապա աշխարհականացնելով զայն՝ կազմեց անկէ Պրուսիոյ դիսուքիւնը: Յովհաննէս Սիգիսմունդ Բրանդենբուրգի կայսրընտիրը, 1618ին, Պրուսիան միացնելով Բրանդենբուրգի՝ այնուհետեւ Բրանդենբուրգի կայսրընտիրներն աւելցուցին իրենց տիրադասներուն վրայ նաև Պրուսիոյ դիսուքիւնը:

ժե. դարուն, Բրանդենբուրգեան տունը, երեսնամեայ պատերազմին մէջ մեծ դեր խաղացած ըլլալով՝ վեստֆալեան դաշնադրութեամբ, Հոհնոսի, Վեզերի և Էլբայի հովիտներուն մէջ երկիրներ շահեցաւ: Բրանդենբուրգի կայսրընտիրն այս ատենէն սկսելով՝ տէր եղաւ երեք խումբ տէրութեանց, որոնք իրարմէ անջատ՝ գերմանական, պետութեան զանազան

կողմերը սփռուած էին: Բրանդենբուրգի մայրաքաղաքը Բերլին սկսաւ այնուհետեւ հսկայաքաղլ յառաջգիմել:

Պրուսիա քաղաւորութիւն.— Յրկորիլս Գ. կայսրը՝ Լուդովիկոս Ժ՛.ի զէմ դաշնակիցներուն մատուցած ծառայութեանց փոխարէն ուզեց կրել թագաւորի տիտղոսն: Պրուսիոյ դքսութիւնը վերածուեցաւ թագաւորութեան, և Բրանդենբուրգի կայսրընտիրը, մնալով հանդերձ գերման իշխան ու կայսրընտիր, կոչուեցաւ թագաւոր Պրուսիոյ: Յրիգրիխ Գ. կայսրընտիրն եղաւ Յրկորիլս Ա. թագաւոր Պրուսիոյ: Այս տիտղոսը ճանչցուեցաւ նաեւ եւրոպական մէկտայ տէրութիւններէն Աւսրիլսի դաշնադրութեամբ (1713)

Յրիգրիլս Վիլիելմ.— Յրիգրիխ Ա.ի որդին ու պալալազաւոր Յրկորիլս Վիլիելմ իր աէրութեան սահմաններն ընդարձակեց Շուէդացիներէ գրաւած երկիրնեբրով: Ան հոգածու եղաւ գլխաւորաբար լուսագոյնակազմակերպելու իր բանակները, որոնց համար նուիրեց իր բոլոր եկամուտներն ու հարստութիւնները: Վերջին սասիճանի խնայողութեամբ գոյացած դրամով պահեց միշտ զէնքի սակ մարտընտիր բանակ մը, որուն զօրութիւը խաղաղութեան ատեն 60,000իկը հասնէր: Իր զինուորներէն բոլորն ալ ընտրանօք առնուած վոյելչաղէմ մարզիկ, մէկ մէկ հսկաներ էին: Յրիգրիխ Վիլիէլմ եղաւ սակզծիչը պրուսիական հզօր ու քաջակիրթ բանակներու:

Յրկորիլս Բ. Մեծ (1740—1786) վերնոյն որդին, խորաթափանց ու առոյգ մաքով և անյողողօղ ու հաստատամիտ նկարագրով օժտուած համար մըն էր: Ան իր երիտասարդութեան միջոցին համակրանք չէր վայելած իր հօր, որ իր որդւոյն զինուորական արուեստէ աւելի երամշտութեան ու Քրանսական զրահանութեան ատճած հսկումն ու սէրը մեծ տհաճու-

Թեամբ կը դիտէր, և այս պատճառով տմարդի վերաբերում ցոյց կու տար անոր հանդէպ: Յրիդրիխ ազատեցու համար հօրը ձեռքէն՝ միտքը դրաւ փախչիլու սակայն ծրագիրը յայտնուելով՝ բռնուեցաւ և մահուամբ պիտի պատժուէր, և թէ օտար պետութեանց իշխաններու միջնորդութիւնն ազատած չըլլար զինք հօրը բարկութեան ձեռքէն: Յրիդրիխ ջանաց այնուհետեւ իր հօր համակրանքը շահիլ, որուն վրայ Կիւստրիկի ամբողջն հանուելով — ուր արգելափակուած էր — փոխադրուեցաւ Ռայնքերգի հոյակապ դղեակը, ուր սպրեցաւ երջանիկ տարիներ իր մտերիմ բարեկամներու շրջանակին մէջ, մշակելով երաժշտութիւն ու գրականութիւն, մինչեւ որ հայրը յանկարծ մեռնելով՝ 28ամեայ կորովի ու վառվառն երիտասարդը Պրուսիոյ գահը բարձրացաւ (1740):

25. ՇԼԵՉԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ .

ԱՒՍՏՐԻՈՅ ՅԱԶՈՐԴՈՒԹԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Մարիա Թերեզիա. — (1740—1780). — Կարօլոս 2. արու գաւազ չունեցաւ: Եւ որպէս զի Յերդիանդ Ա. է ի վեր գոյութիւն ունեցող պետութիւն մը քայքայումէ ազատէ, Իրախան վաւերագրութեան (Pragmatische Sanktion) հրովարտակը հրատարակեց, որու համաձայն, իգական սեռի ալ իրաւունք կը տրուէր գահակալելու:

Կարօլոս 2. մեռաւ 1740ին, յուսալով որ իր զուսարը՝ Մարիա Թերեզիա, անարգել պիտի կարենայ

իշխել իր ժառանգական երկիրներուն վրայ: Անտասնուելնը տարեկանին ամուսնացաւ Լոթրինգիոյ Փրանկիսկոս Ստեփան դուքսին հետ, և քսանուերեք տարեկանին, Իրական վաւերագրութեան օրէնքի արամագրութեան համաձայն, հօրը ժառանգ ճանչցուեցաւ Աւստրիոյ տան բոլոր ժառանգական երկիրներուն վրայ:

Աւստրիոյ ժառանգութեան, եւ առանջին ու երկրորդ շլեզական պատերազմները. — Թէպէտեւ Իրական վաւերագրութիւնը ճանչցուած էր օտար պետութիւններու կողմէ, սակայն և այնպէս Մ. Թերեզիայի գահ բարձրանալէն անմիջապէս ետք, աւստրիական սան երկիրները մանկամարդ իշխանուոյ ձեռքէն յափշտակելու և կայսերական գահը Բաւիերայի կայսրընտրին տալու համար, Բաւիերայի ու Սակսոնիայի կայսրընտիրները՝ Ֆրանսայի, Սպանիոյ և Պրուսիոյ թագաւորներուն հետ միացած՝ յարձակեցան Աւստրիոյ վրայ: Նախ, Ֆրիդրիխ Բ. Մեծ թագաւորը, լաւ մարզուած բանակի մը գլուխ անցած՝ յանկարծ յարձակեցաւ Շլեզիոյ վրայ և յաղթեց Աւստրիոյ Բաւիերայի կայսրընտիրը, Ֆրանսայի օգնութեամբ, յարձակեցաւ Վերին Աւստրիա և Լինց քաղաքը գրաւելով՝ հոն ինքզինքն Աւստրիոյ արհիզուքս հռչակել տուաւ. յետոյ քայեց Բոհեմիոյ վրայ և յաղթութեամբ մտաւ Պրագ: Հետեւեալ տարին կայսրընտիրը, իբր Աարդուս Է. կայսր ճանչցուեցաւ:

Այսպիսի տագնապալի կացութեան մէջ, Մ. Թերեզիա չկորսնցուց բնաւ հոգւոյն հանդարտութիւնը: Անոր միմիակ յոյսն էր Աստուած և իր հպատակ ազգերու անձնուէր հաւատարմութիւնը: Ուստի իրեն հաւատարիմ Հունգարացիներու և Տիրոլի բնակիչներու օգնութեամբը յաջողեցաւ մաքրել թշնամիներէն իր աէրութեան սահմանները, և մինչեւ իսկ գրաւել

ամբողջ Բաւիբրան. այնպէս որ Կարօլոս Է.ի թագա-
 ւորութեան հանդէսը, Ֆրանքֆուրթի մէջ տեղի ունե-
 ցած միջոցին, Մ. Թերեզիայի յաղթական բանակները
 կը մտնէին Միւնխէն: Միմիայն Շլէզիա գաւառը
 կորսուած մնաց Աւստրիոյ համար, վասն զի, Կայսրու-
 հին, Բրեղլաուի դաշնագրութեամբ, Պրուսիոյ թողուց-
 զայն: Կարօլոս Է.ի որդին, իր հօր մահէն ետք, հաշ-
 տուելով Մարիա Թերեզիայի հետ, դարձեալ եւ ստա-
 ցաւ իր երկիրը:

1745ին, Փրանկիսկոս Ա.՝ Մարիա Թերեզիայի
 ամուսինը, կայսրընաիրներէ միաձայնութեամբ Գեր-
 մանիոյ կայսր ընտրուեցաւ: Ասոր յաջորդող խա-
 զաղութեան երկար տարիներու ընթացքին մեծ կայս-
 րուհւոյն գլխաւոր հոգածութեան ապարկան եղաւ պե-
 տութեան բարենորոգումը, որուն մէջ իրեն մեծապէս
 օգնեց իր նշանաւոր նախարարը Կառլնից:

Խօրհմտեայ պատերազմը (1756—1763).— Մ. Թե-
 րեզիայի սկսած բարենորոգումներու ձեռնարկը ընդհա-
 տեցաւ նոր պատերազմներով, որոնք ոչինչ ընդհատու-
 թեամբ եօթը տարի տեւեցին: Ֆրիդրիխ Բ. տեղե-
 կացած ըլլալով, որ Աւստրիոյ, Ռուսիոյ, Ֆրանսայի և
 Սակսոնիոյ միջեւ գաղտնի դաշնակցութիւն կնքուած
 է Պրուսիոյ դէմ, առանց սպասելու որ անոնք ըլլան
 նախադարձակ, ինք, առանց պատերազմի յայտարարու-
 թեան՝ յարձակեցաւ Սակսոնիոյ վրայ և անձնատուր
 ըլլալու ստիպեց զայն: Անկէ անցաւ Բոհեմիա, որ-
 պէս զի, յառաջ քան զինակից բանակներուն իրարու
 միանալը, անոր գործն ալ վերջացնէ: Հոս, սակայն,
 ձախողութեան մտանուեցաւ: Պրագի մօտ, սեպ լեռ-
 ներու բարձունքներուն վրայ ամբացած աւստրիական
 զիրքերու դէմ Պրուսիացւոց եօթը յարձակումներն
 անյաջող անցան. մինչեւ որ աւստրիական զօրաբաժին.

մը, Դառն զօրավարին առաջնորդութեամբ, Քոլինի քով զարկաւ ջախջախեց պրուսիական բանակը: Քոլինի այս փառահեղ յաղթանակին վրայ Մ. Թերեզիա սաստիկ ուրախացած՝ Դառն զօրավարին ուղղած շնորհաւորական գրութեան մէջ կը բնորոշէր 18 Յունիս 1757 թուականն իբր «Թուական Միապետութեան ծնունդին», և այս առթիւ կը հաստատէր Մարիա Թերեզիայի կարգը՝ որուն ազամանգակուռ շքանշանը առաջին սաացողն եղաւ Դառն:

Քոլինի յաղթութեամբ Աւստրիացիները մտան Ելեզիա, ուրկէ, զօր. Հասիկի հոսար հեծելագունը յանդուգն յարձակում մը գործելով՝ յառաջացաւ մինչեւ Բերլին: Նոյն պահուն աւստրիական բանակին օգնութեան փութացող Ֆրանսական ու ռուսական բանակները պարտութիւն կրեցին թէև Պրուսիացիներէ, սակայն այս վերջինները չկարողացան այս կրկնապատիկ յաղթութիւններու պտուղը վայելիլ, վստան զի Դառն զօրավարի աւստրիական զօրաբաժինը վրայ հասնելով, Հոնֆլորիսի քով մզուած ճակատամարտին մէջ ջախջախիչ հարուածը տուաւ Պրուսիացիներու:

Շատ աւելի դժբախտ տարի մը եղաւ Յրիգրիխի համար հետեւեալ տարին: Լաուդոն զօրավարն աւստրիական զօրագունդերով յառաջացաւ մինչեւ Օդէր գետը, ուր, Ռուսերու հետ միացած՝ գրոհ տուաւ Պրուսիացեաց վրայ: Յրիգրիխ սկսաւ ճակատամարտը՝ յարձակելով նախ Ռուսերու վրայ, որոնք հինգ ժամ տեւող կռիւէ մը յետոյ սկսեր էին արդէն ընկրկիլ, երբ Լաուդոն իր այրուծի գումարտակովը Պրուսիացիներու վրայ կողմնակի յարձակումով՝ փառաւոր յաղթութիւն մը եւս տարաւ անոնց վրայ: Այս կռիւին մէջ այնպիսի անաւոր համեմատութիւններու հա-

սեր էր պրուսիական կորուստները, որ Ֆրիդրիխ, յուսահատ չեշտով, կը գրէր իր նախարարին. «Այս վայրկեանիս, ուր ես կը գրեմ այս սողերը, բոլորը բռնած են փախուստի ճամբան. ես տէրը չեմ իմ զինւորներու...» Այնպէս կը կարծեմ թէ այլեւս ամէն ինչ կորսուած է. Ահաւոր է դժբախտութիւնը. Այս պարտութեան վրայ ես պիտի չկարենամ ապրիլ» — Միեւնոյն տարին, Յիւնի գորավարը, զոր Ֆրիդրիխ ուղարկեց էր վերագրուելու Սակսոնիան, գերի բռնուեցաւ, իր ամբողջ զօրաբաժինովը, Մախեկի քով. Յաջորդ տարին, 1760ին, Լաուդոն նոյն ճակատագրին ենթարկեց պրուսիացի Ֆոլք գորավարը Լանդսիուտի քով. Մինչեւ իսկ Քերլին անցողակի կերպով գրաւուեցաւ աւստրիական և ռուսական միացեալ բանակներէ և հարկադրուեցաւ պատերազմական ծանր տուգանք վճարել. Ֆրիդրիխ թէեւ նոյն տարին, արիւն նաճեղ պատերազմներով, երկու յաղթանակ չաճեցաւ, սակայն այլեւս ուժասպառ եղած էր և նորակազմ պրուսիական պետութեան քայքայուածը վերահաս կը թուէր ըլլալ:

Ֆրիդրիխ իր մահացու թշնամի Ելիսաբէթ ձարուհունոյն մահովը (1762) միայն կրցաւ ազատիլ իր անմխիթար ու յուսահատական կացութենէն. Անոր յաջորդը Պետրոս Գ., որ մեծ յարգանք կը տածէր Ֆրիդրիխի անձին հանդէպ, ոչ միայն խաղաղութիւն հաստատեց անոր հետ, այլ և նոյն իսկ զինակցութիւն կնքեց. Պետրոս թէեւ քանի մը ամիս յետոյ գահընկէց եղաւ իր Կատարինե կնոջմէն և բանտի մէջ սպաննուեցաւ, սակայն նոր կայսրուհին պաճեց խաղաղութիւնը Պրուսիոյ հետ. Ու երբ Ֆրանսա եւս քայուեցաւ պատերազմէ, Պրուսիոյ հակառակորդներէն մնացին միայն Աւստրիա և Սակսոնիա պատերազմական

վիճակին մէջ: Այս պարագաները նկատի առնելով, Մարիա Թերեզիա եւս փափաքեցաւ վերջ տալ այս երկարամեայ պատերազմին, և այսպիսով, կտրճատել իրանկիցութենէ մը յետոյ (1763), հաստատուեցաւ Հռքերսպուրգի խաղաղութեան դաշինքը, որով Շլեզիա մնաց Պրուսիացւոց իշխանութեան տակ:

Այս դաշնագրութենէն երկու տարի յետոյ մեռաւ Փրանկիսկոս Ա., որուն մահուան վրայ զգացած ցուէն, Մարիա Թերեզիա, մինչեւ իր մահը, չթողուց վրայէն սուգի զգեստը:

26. ՍՏՈՒՍԸՏԵԱՆՔ ԱՆԴՒԼԻՈՅ ՄԷՉ

ՕԼԻՎԷՐ ԲՐՈՄՄՈՒԷԼ

Յակոբ Ա. (1603—1625) եւ Կարոլոս Ա. (1625—1649). — Յակոբ Ա., յաջորդն Եղիսաբէթ Թագուհուն, իր մականին տակ միացնելով Անգլիան ու Սկոտլանդ, անուանեց ինքզինք Թագաւոր Մեծն Բրիտանիոյ: Ան ամէն կերպով նպաստեց անգլիկան Եկեղեցւոյ, իսկ, ասոր հակառակ, կաթողիկէներու և մաքրակրօններու (puritan) հանդէպ շատ խիստ վերաբերուեցաւ, որով և ատելի եղաւ անոնց քով: Յակոբ Ա. ին յաջորդեց իր որդին Կարոլոս Ա., որ իր իշխանութեան սկիզբները շնորհ անգլիկան խորհրդարանին հետ համակամ ու համախորհուրդ գործել: Յետոյ սակայն բացարձակ ու միահեծան իշխանութեան հետամուտ ըլլալով՝ բուն ընդդիմութեան բախեցաւ խորհրդարանի անդամներու հետ, որոնք բացարձակէս կը մերժէին ասոր:

քերու մասին իրենց հաւանութիւնը տալու իրաւունքնին սեղմումի ենթարկել: Լոնդոնի մէջ ծագած ապստամբութիւն մը ստիպեց թագաւորը փախուստ տալ մայրաքաղաքէն:

Կարոյս ժողովելով իր համախոհները պատերազմ հրատարակեց խորհրդարանի պահակագունդին դէմ, որուն առաջնորդն էր Օլիվեր Կրուուեկ՝ ապստամբութեան հոգին ու կազմակերպողն անոր: Թագաւորական բանակը պարտութեան մատնուելով՝ Կարոյս Սկոտլանդացոց քով ապաստանեցաւ, որոնք սակայն դրամի փոխարէն՝ անգլիական խորհրդարանի յանձնեցին զայն: Խորհրդարանի մաքրակրօն անդամներն ուղեցին Կարոյսը դարձեալ ճանչնալ իրենց թագաւոր, եթէ միահեծան կառավարելու իր մաադրութենէն ետ կենար: Կրօմուէլ սակայն մերժեց թագաւորին հետ հաշտուելու ամէն առաջարկ, և դուրս վտարելով մաքրակրօնները խորհրդարանէ, կազմեց մասնաւոր առեան մը դատաստանի, որ Կարոյսը, իբր պետական դաւաճան, մահուան դատապարտեց:

Կարոյս Ա. իր մեծ մօրը՝ Մարիամ Ստուարտի նման անխռով ըարձրացաւ կառափնատեղին, ուր և գլխատուեցաւ կացինի հարուածով:

Անգլիա իբր հանրապետութիւն հռչակուեցաւ (1649—1680), նախագահութեամբ Կրօմուէլի, որ իր ձեռքն առած էր պետութեան բոլոր իշխանութիւնը: Անոր միմիակ փոփոքն էր ինքնիշխանութեան հասնիլ. բայց որովհետեւ խորհրդարանը ընդգիմացաւ իր այս դիտաւորութեան՝ Կրօմուէլ լուծեց զայն և ինքզինքը Լորդ Խնամակալ (Lord Protector) յայտարարեց:

Ան հոգ տարաւ պետութեան ներքին անդորրութեան, և մեծ իմաստութեամբ վարեց նաեւ Անգլիոյ

արտաքին քաղաքականութիւնը՝ Իր խորհուրդովը հրատարակուած «Նաւազնացութեան հրովարտակովը» թոյլ կը արուէր օտար պետութեանց նաւերու միմիայն իրենց երկրի արտադրութիւնները ներմուծել Անգլիա։ Սատիւ արգիլուած էր օտար նաւերու՝ շահաբեր միջնաւաճառութիւնը, այսինքն՝ Ասիայի, Աֆրիկէի եւն. վաճառքներն իրենց նաւերով Անգլիա ներմուծել. ստոնք միմիայն անգլիական նաւերով կըրնային Անգլիա ներմուծել։

Այս օրէնքով, որ ղլխաւորաբար Հոլլանդայի զէմ հրատարակուած էր, տկարացնելու համար անոր ծովային զօրութիւնը, հասու Կրոմուէլ իր հետապնդած նպատակին։ Անգլիոյ տռււտարական կեանքը հսկայաքայլ յառաջդիմեց, և երկրագունդի հեռաւոր անկիւնները բազմաթիւ շահաբեր նաւակայաններ հաստատուեցան՝ բացաստանները նաւող անգլիական տռււտարական նաւերու համար։

Նաւազնացութեան հրովարտակը, որ ի զօրու էր տակուին մինչեւ 1 Յունուար 1850, ստիպեց Անգլիացիներն անձամբ նաւարկել հեռաւոր աշխարհներ, իրենց գոյութեան ու ապրուստին համար պէտք եղածները հոգալու։ Ասոր համար սակայն հարկ եղաւ ունենալ իրենց արտադրութեան տակ նաւատորմ մը, որ, օր աւուր, կը բազմապատկուէր՝ երկրի պիտոյքներուն յարատեւ աճման համեմատ։— Նաւազնացութեան այս համբաւաւոր հրովարտակն էր, որ ծնաւ Անգլիոյ այսօրուան հսկայ նաւային զօրութիւնը։

Իրենց ծովային տռււտուրի գոյութեան սպառնացող այս վտանգի առաջին առնելու համար Անգլիոյ զէմ Հոլլանդացիներու մղած պատերազմն անյաջող ելք ունեցաւ, ինչպէս նաեւ յետոյ Սպանիացիներու-

նը, որոնցմէ շահեցաւ Անգլիա Յամայկա (Jamaica) կղզին՝ Անտիլեանց մէջ:

Կրոմուէլ այսչափ ու այսպիսի յաջողութիւններ ունենալով հանդերձ, շատ ստէպ դաւաճանութիւններ նիւթուեցան անոր կեանքին դէմ: Ան, այնուհետեւ, իր կեանքի տպահովութեան համար, զբաժ կը հազնէր. և ատրճանակ ու դաշոյն կը կրէր իր վրայ: Ամէնուրեք կ'ընկերոնար իրեն զինեալ խումբ մը չքազիրներու: Յանցառ կը քննարար երկու գիշեր վրայէ վրայ միեւնոյն սենեակի մէջ. և, սովորաբար, երեկոյին, անագան կը նշանակէր այն սենեակն, ուր մտաւ դէր էր անցնել գիշերը:

Կրոմուէլ մետաւ 1658ին, և մարմինը թաղուեցաւ Լոնդոնի արքայական գերեզմանը:

Կրոմուէլի մահէն հազիւ երկու տարի ետք, որ միջոցին անոր Ռիչարդ որդին իշխանութեան գլուխ անցած էր, Ստուարտեանները դարձեալ Անգլիոյ գահը բազմելու հրաւիրուեցան:

Կարոլոս Բ. (1660—1685) եւ Յակոբ Բ. (1685—1688).— Կարոլոս Բ. թագաւորութիւնը մեծ չուքով ընդունուեցաւ ժողովուրդէն, սակայն ան չգիտցաւ այդ համակրանքին արժանացնել ինքզինքը: Պետութենէն իրեն յատկացուած տարեկան 90,000,000 ֆլորանքն իր վարած զեղխ ու շտայլ կեանքի ծախքերը գոցելու բաւական չըլլալով՝ չքաշուեցաւ մինչև իսկ Լուդովիկոս Ժ.է մեծագումար դրամի փոխարէն Դոնլիք քաղաքը, զոր Կրոմուէլ գրաւած էր, Ֆրանսայի թողուլ, և Դոլրի դաշնադրութեամբ՝ իր զինակցութիւնը ծախել անոր՝ ընդգէմ Հոլլանդայի Անգլիոյ սահմանադրական կարգ ու կանոնին դէմ իր քմահաճ վարմունքը, որով կ'ուզէր անգլիական ազգին վայելած ազատութիւնը կտապել, գժտեցուց զինքը

խորհրդարանին հետ, և այս վերջնոյն պահանջումին վրայ ստիպուեցաւ Հերիէս կարպըս (Habeascorpus) օրինագիրքը հաստատել, որով ընդ միշտ առաջքն առնուած կ'ըլլար կամայական ձերբակալութիւններու, և կը սահմանուէր, որ ամէն Անգլիացի, որեւէ յանցանքի համար, ձերբակալուելու պահուն, պէտք է որ գրաւոր իմանայ, ձերբակալուելուն պատճառը, և 24 ժամու ընթացքին դատաստանի առջեւ հանուի:

Իր եղբայրը Յակոբ Բ. յարեցաւ կաթողիկէ կրօնքի և ուզեց զայն դարձեալ պետական կրօնք ընել: 2յոջողեցաւ սակայն, վասն զի գրգռութիւն առաջ գալով ժողովուրդին մէջ՝ վաք առին զինք գահէն:

Ուիլեյմ Օրանիացիս.— Յակոբ Բ.ի փեսան Ուիլեյմ Օրանիացիս, Հոլլանդայի կուսակալը, համաձայնելով թագաւորի հակառակորդ կուսակցութեան հետ, Անգլիա ցամաք ելաւ, որուն վրայ Յակոբ փախաւ Ֆրանսսա:

Ուիլեյմ և իր կինը Մերի բարձրացան Անգլիոյ գահը 1688ին: Ուիլեյմի գահակալութիւնը նոր դարագլուխ մը բացաւ Անգլիոյ պատմութեան մէջ: Անգլիական խորհրդարանը թագի հետ յանձնեց անոր նսեւ Իրաւանց օրինագիրը (Bill of rights), որուն մէջ բացորոշ կերպով սահման դրուած էր թէ՛ ժողովուրդի՝ և թէ՛ թագաւորի իրաւունքներուն: Ասով կը վերահաստատուէին այն նախկին սկզբունքները, որոնց համար այնչափ երկար տարիներ արեւնահեղ կռիւներ մղուած էին: Ասկէ զատ, սոյն համբաւաւոր օրինագիրը կը սահմանէր անգլիացի ժողովուրդին ազատութիւնը և կը կորգէր հետեւեալ սկզբունքները.

1. Առանց խորհրդարանի հաւանութեան, ժողովուրդի վրայ դրուած տուրք՝ հակօրինական է:
2. Առանց խորհրդարանի հաւանութեան, խաղա-

աւթեան միջոցին, մնայուն բանակ պահելու համար
գործածողով ընելը՝ հակօրինական է:

3. Սորհրդարանները ստէպ պիտի գումարուին:

4. Թագաւորն իրաւունք պիտի չունենայ օրէնքի
գործադրութիւնն արգիլելու:

Այսպէս անս կազմուեցաւ, առաջին անգամն ըլ-
լալով, Անգլիոյ մէջ Սահմանադրութիւնն ու Սահմա-
նադրական միապետութիւնն, որ փրկեց թէ՛ կրօնքին
և թէ՛ փողովուրդին ազատութիւնները:

Այնուհետև թագաւորական իշխանութիւններն
աստիճանաբար անցան Սորհրդարանի իրաւասութեան:
Փ. Դարու մեծ պետութեանց մէջէն Անգլիան էր մի-
այն, որ իբր օրէնք չէր ճանչնար իր թագաւորներու
քմահաճոյքը, և ուր քաղաքացիները գերակշիռ դեր
ունէին իրենց գործերու վարչութեան մէջ: Հոն, օրէն-
քի զօրութեամբ, կը պաշտպանուէր կառավարական
բոլոր կամայականութեանց դէմ թէ՛ իրենց սնձը և
թէ՛ իրենց ստացուածքը:

Այս ազատական վարչաձևը մեծապէս նպաստեց
Անգլիոյ վերելքին, և պատրաստեց զայն իր ներկա-
յիս ունեցած անտեսական վիթխարի հարստութեան,
որուն վրայ աշխարհ ամենայն կը հիմնայ:

Պէտք չէ սակայն մոռնալ, որ քաղաքական այս
խառնակ շրջանին էր, գլխաւորաբար, որ անգլիական
Գրահակնաւարիւնը հասաւ իր բարձրութեան գագաթնա-
կէտը, եղիսարէթ թագուհիին օրով կ'ապրէր Շնկապիտ
(1564-1616), անգլիական ազգին մեծագոյն բռնա-
տեղծը և մարդկութեան ամենամեծ հանճարներէն մին:
Անոր գլխաւոր գործերն են՝ Հակոթ, Մակպիտ, Օրել-
չո, Կեսար, Ռիխարդ Գ. ևն.:

Անգլիական յեղափոխութեան միջոցին ծաղկեցաւ
Միչըն բանաստեղծը (1608-1674), որ աչքերու լոյսը

Կորսնցնելով հանդերձ, յօրինեց Դրախտ Կորուսեալ
սքանչելի դիւցազներգութիւնը: Միւտընի արուած է
«Անգլիոյ Հոմերոս»ը անուներ:

27. ԱՄԵՐԻԿԱՅԻ ԱԶՍՏՈՒԹԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

(1775—1783)

Պատերազմի պատճառը.— Եղիսաբէթ թագուհիի-
կողաւարութենէն ի վեր Անգլիացիները հիւս. Ամե-
րիկայի մէջ հաստատած էին իրենց համար նոր բնա-
կավայրեր, որոնցմէ, յետոյ, տասուրտեք ծաղկեալ գաղ-
թավայրեր կազմուած էին, որոնք թէև կը ճանչնա-
յին մայր հայրենիքի գերիշխանութիւնը, սակայն
իրենց ներքին խնդիրներու վարչութեան մէջ անկախ
էին:

Անգլիա, որ, Եօթնամեայ պատերազմի միջոցին,
ստիպուած էր մեծածախ ծովամարտեր մղել Ֆրանսայի
դէմ՝ պաշտպանելու համար իր գաղթավայրերը, պա-
տերազմական պարտքերու վճարումին մասնակից ընել
ուզեց նաև իր ամերիկեան գաղութները: Աւստի,
առանց նկատի առնելու անոնց բողոքի ձայնը, ներ-
մուծման տուրք հաստատեց թէյի և ուրիշ քանի մը
ապրանքներու վրայ: Արդ, երբ թէյով բռնաւոր-
ուած անգլիական նաւ մը Բոստընի առջև խարքս-
խեց, հնդիկ ծպտուած քանի մը քաղաքացիներ
նաւին վրայ յարձակելով՝ բոլոր բռնները ծովը թա-
փեցին: Միաժամանակ բոլոր գաղութներու ներկա-
յացուցիչները, Ֆիլադելֆիա գումարած ժողովի մը մէջ,

սրոշում տուին խզել ամէն առեւտրական յարաբերութիւն մայր հայրենիքի հետ: Երբ Անգլիա ուղեց բըռնի ուժով զսպել այս ըմբոստութիւնը, բոլոր գողութները միանալով իրարու հետ՝ ապստամբեցան Անգլիոյ դէմ (1775):

Երկու ազնուարարոյ անձնաւորութիւններ կեցած էին առաջնորդ ապստամբական այս շարժման— Գեորգ Ուոշինգտըն, որ կը ղեկավարէր պատերազմական գործողութիւնները, և Բենիւսին Ֆրանկլին, որ, իբր դեսպան, կը գործէր իր հայրենիքին համար Եւրոպայի մէջ:

Ուոշինգտըն որդին էր հարուստ ազարակապանի մը, Վիրջինիոյ մէջ: Իր երիտասարդական տարիքին նուիրուած էր ան, մասնաւորաբար, մաթեմատիքական ուսմանց: Ֆրանսացւոց դէմ մղուած պատերազմին մէջ ան իր քաջութեամբն ու խոհեմութեամբը հոյակապ անուն շահած, և այժմ՝ Անգլիոյ դէմ յայտարարուած պատերազմին՝ ընդհանուր հրամանատարութեան ծանր պաշտօնին բարձրացած էր: Ֆրանքլին, որ իբր քաղաքագէտ մեծ արդիւնք ունեցած էր իր հայրենիքի ազատութեան պայքարին մէջ, որդին էր աղքատ օճառագործի մը: Ան, սկզբան, նուիրուած էր ազգրական արուեստի, և իր յամառ աշխատութեան ու բարոյակրն խիստ կենցաղավարութեան շնորհիւ շահած էր բոլոր քաղաքացիներու յարգանքն ու համարումը: Ֆրանքլին էր, որ իր բնագիտական փորձերու միջոցին հնարած էր շանթաձիգը: Պարիսի մէջ, ուր ան ուղարկուած էր համաժողովին որոշումով, պարզ մարդու մը երեւոյթը ցոյց կու տար՝ իր վրայ հազած համեստ ու անպաճոյճ զգեստով, ինչպէս նաեւ իր պարզ սպրեւու կերպովը, որոնք, Պարիսի մէջ՝

ընդհանուրին՝ զարմացման առարկան եղած էին։
Արդ, Ուոշինգտըն՝ ամերիկացի մարտիկներու զուգ-
անցած՝ քայեց Բոստընի վրայ, զարկաւ անգլիական
պահակազօրը՝ ստիպելով զայն յետս նահանջել։ Այս
յաղթութեան վրայ համաժողովը (congress), 1776ին,
տասուերեք միացեալ նահանգներու Անկախութիւնը
հռչակեց։

Պաղթականները, սկզբան, չէին կարող զիմադրել
անգլիական կանոնաւոր բանակի ուժգին յարձակում-
ներուն, վասն զի կը պակասէր իրենց կանոնաւոր բա-
նակ. սակայն շուտով օգնութիւն գտան Ֆրանսացի
կամաւոր զինուորներէ, որոնք Լաֆայետ զօրավարի
առաջնորդութեամբ անցան Ամերիկա՝ օգնելու գաղ-
թականներու։ Քիչ յետոյ, Յրանքլինի միջնորդու-
թեամբ, Յրանսա զինակցելով Ամերիկայի հետ, կա-
նոնաւոր բանակ մը եւս զրկեց Ամերիկա պատերազ-
մելու Անգլիացեաց դէմ։ Ասոր վրայ Անգլիա գաշ-
նակցեցաւ քանի մը գերման իշխաններու հետ, որոնց-
մէ 20,000 զինուոր վարձելով՝ ամերիկեան պատերազ-
մին մէջ գործածեց զանոնք։

Պատերազմը սկստւ մղուիլ բուռն սաստկութեամբ.
երկու կողմերու համար եւս անորոշ մնաց յաղթու-
թիւնն երկար տանն։ Սակայն երբ Ուոշինգտըն յա-
ջօղեցաւ, Յրանսացեաց օգնութեամբ, Եոյֆսաուէի քով,
պաշարել Լորդ Կորնուոլիսի բանակը, և զայն 7,000
զինուորով անձառուր ըլլալու ստիպել, Անգլիացիներ-
բը, որոնք այլեւս պատերազմելէ յօգնած, մանուսնոց
որ ծովամարտիկ կռիւին մէջ փառաւոր յաղթանակ
մը շահելով՝ անգլիական նաւատորմին փառքը փըր-
կած էին, համաձայնեցան Վերսայլի դաշնադրութեամբ
ձանջնալ Հիւսիսային Ամերիկայի աէրութիւններուն
անկախութիւնը։

Խաղաղութեան զաշինքը կոռուելէ յետոյ, Ուոշինգտըն թողուց ամէն պատիւ ու իշխանութիւն և քաշուեցաւ իր ագարակը: Ան սակայն երկար չվայելեց զիւր զական խաղաղ կեանքի երջանկութիւնը, վասն զի նորահաստատ պետութեան ներքին կազմակերպութեան համար ստիպուաբար պէտք ունէին Ամերիկացիներն անոր փորձառութեան: Ուոշինգտընի առաջնորութեամբ խմբագրուեցաւ ամերիկեան Սահմանադրութիւնը, որու համոձայն «Ամերիկայի Միացեալ Նահանգները» կը կազմեն գաշնակցային Հանրապետութիւն մը: Այս նահանգներն իրենց ներքին գործառնութեանց մէջ անկախ են իրարմէ, սակայն ընդհանուրին համար պարտաւորիչ օրէնքներ հաստատելը կը պատկանի իրաւասութեանը Կոնգրեսի, որ կը բաղկանայ ծերակոյտէ և երեսփոխանական ժողովէ: Հանրապետութեան գլուխը կը կենայ նախագահը, որ գործադիր իշխանութիւնն ունի և ամէն չորս տարի անգամ մը նոր կ'ընտրուի: Ուոշինգտըն եղաւ առաջին նախագահը և վարեց այդ պաշտօնը ութ տարի շարունակ: Յետոյ քաշուեցաւ իր ագարակը, ուր և վախճանեցաւ 1799ին: Անոր սակրները կը հանգչին՝ ի պատիւ իրեն հիմնուած Ուոշինգտըն գաշնակցային մայրաքաղաքին մէջ, ուր և տեղի կ'ունենայ, մինչեւ այսօր, Միացեալ Նահանգերու Կոնգրէսը:

Անգլ. տիւրպետութիւն Լեդկաստանի մեջ. — Անգլիացիները՝ Ամերիկայի մէջ իրենց կրամ կորուսաները լիովին փոխարինեցին Արեւելքի մէջ նորանոր աշխարհակալութիւններով: Արեւելեան Հնդկաստանի առեւտրական ընկերութիւնը, որ անգլիական թագէ մտանաւոր արտօնութիւններով օժտուած մարմին մըն էր, հիմնուած էր հոն ժէ. զարուն, առեւտրական կարեւոր հաստատութիւններ, որոնք, աստիճանաբար,

տիրապետած էին բազմաթիւ ծովեզերեայ քաղաքներու, և, Եօթնամեայ պատերազմի միջոցին, մինչեւ խակ Բենկալայի մեծատարած երկրին: Արդ, ընկերութեան այս ստացուածքները, 1784ին, Անգլիա իրեն սեպհականեցնելով՝ աէր եղաւ երկրագունդի ամենահարուստ երկիրներէն միտն, ընկերութեան թողլով միմիայն անասական շահագործուածը Հնդկաստանի:— Արեւել. Հնդկաստանի ընկերութիւնը վերջնականապէս լուծուեցաւ 1858ին:— Հնդկաստան եղաւ այնուհետեւ կայսրութիւն՝ կցուած անգլիական թագին. մինչեւ 1948 թուականը, երբ ան, երկրորդ Համաշխարհային Պատերազմէ յետոյ, բաժնուելով Անգլիայէ՝ կազմեց երկու ինքնօրէն ու արեկամի հանրապետութիւններ:— Հնդկաստան և Պաքիստան:

Ճեյնս Քուէ. — Հեռաւոր ովկիանոսներու մէջ եւս նորանոր գաղթավայրեր հաստատելու և իրենց տիրապետութեան սահմաններն ընդարձակելու նոր առիթ ընծայեցին Անգլիացւոց՝ Ճեյնս Քուէ յանդուգն նաւաւարին ըրած գիւտերը Խաղաղական ովկիանոսին մէջ: Քուէ երեք անգամ շրջանաւեց ամբողջ երկրագունդը: Այս նաւարկութիւններով Աւստրալիան, որ գտնուած էր արդէն ժէ. դարուն, և Խաղաղական ովկիանոսի կղզիներէն մեծ մաս մը ծանօթացան քաղաքակիրթ աշխարհի:

Քուէ իր երրորդ ուղեւորութեան ընթացքին սպաննուեցաւ Սանսուիջ կղզիներուն վրայ:

28. ԼԵՀԱՍՏԱՆԻ ԲՕԺԱՆՈՒՄԸ

Կասարինէ Բ. — Մինչ Եւրոպա ուշի ուշով կը հե-
տեւէր յայնկոյս Ատլանտեանի տեղի ունեցող քաղա-
քական իրադարձութեանց, որոնցմէ ծնունդ կ'առնէր
նոր պետութիւն մը հիւսիսային Ամերիկայի մէջ,
ասորին Ռուսիա կը զբաղէր ընդարձակելու իր սահ-
մանները, Ռուսիոյ համար ԺԸ. դարը կը վերջանար
Կասարինէ Բ.ով, որուն կառավարութիւնը նոյնքան
ժանրակշիւ եղած էր, որքան Պետրոս Մեծինը:

Կատարինէ Բ., այս սէգ ու դաժան կինը,՝ որ իր
ամուսին Պետրոս Գ.ը խեղդամահ ընել տալով Ռուսիոյ
գահն էր բարձրացած, նմանող եղաւ իր փառասիրու-
թեամբն ու խորամանկութեամբը Պետրոս Ա.ի, իւ-
րացնելով նաեւ անոր քաղաքական ծրագիրը, Կա-
տարինէ յաղթելէ ետք Շուէդացիներու, դարձուց իր
բոլոր ուշադրութիւնը Օսմանեան կայսրութեան և
Լեհաստանի վրայ:

Լեհաստան կամ Պոլոնիս, որ կը գրաւէր Հիւսիսա-
յին Եւրոպայի ընդարձակ դաշտադեանին մէկ մասը,
զարգացած թագաւորութիւն մըն էր միջին դարերու
մէջ, ԺԸ. դարու կէսին անոր սահմանները կը տա-
րածուէին Բալտեան ծովէ մինչեւ Կարպատեան լեռ-
ները և Դնիստար գետը, որոնցմով կ'անջատուէր Հուն-
գարիայէ և Օսմանեան կայսրութենէ. իսկ արեւմա-
տեան կողմէ սահմանակից էր Շվեդիոյ, Բրանդենբուր-
գի և Պոմերանիոյ: Այս սահմաններուն հիւսիսային
կողմը կը տարածուէր Պրուսիոյ թագաւորութիւնը:
Լեհ պետութեան ներքին ու ընկերային կազմը. —
Լեհ պետութիւնը կը կազմուէր երկու մասերէ — Լե-
հաստանի թագաւորութենէ՝ արեւմտեան կողմը, և

Լիթուանիոյ մեծ գրքութեանէ՝ արեւելեան կողմը. վերջինս շատ աւելի ընդարձակ էր, և ժ.Պ. դարուն միացած էր Լեհաստանիս Լեհերու, ինչպէս նաեւ Ռուսերու ընկերային կեանքը բաժնուած էր երկու դասակարգերու. անոնք կա՛մ ազնուական էին կա՛մ գիւղացի: Լեհ գիւղացւոյն վիճակը շատ խղճալի էր. անստրուկ մըն էր լոկ ազնուականին ձեռքը, ա՛ն միայն ստիպուած էր հարկ վճարել, զուրկ ըլլալով ամէն իրաւունքէ: Ազնուականները, որոնք միայն կարող էին հողատէր ըլլալ, կապած էին, իրենց ամբարտաւանն ու խռովայոյզ ոգիովը, թագաւորական ամէն իշխանութիւնս Իրենք է որ կ'որոշէին թագաւորի ընտրութիւնն ու պետական բոլոր խնդիրները, ձեռու վրայ նստած՝ խորհրդակցելով, և միշտ կազմ ու պատրաստ իրարու դէմ գէնք վերցնելու:

Լեհը քաջ էր անհատապէս, սակայն լեհ ազգը ակարացած էր, վասն զի ազգային միութիւնը կը պակսէր անոր, և պառակտած ինքնիր մէջ: Լեհ կառավարութեան այս յոռի կազմակերպութեանէն, և երկրին մէջ օրորոյ խառնակ վիճակէն օգտուելով, սահմանակից պետութիւնները իրարու հետ միարանեցան գէնքի ուժով գրաւել Լեհաստանը և զայն բաժնել իրարու մէջ:

Առաջին բաժանում Լեհաստանի (1772).— Լեհաստանի բաժանման անիրաւ խորհուրդն առաջին յլացողն եղաւ Ֆրիդրիխ Բ., Պրուսիոյ թագաւորը. կատարինէ և Ֆրիդրիխ իրարու համաձայնելով՝ չթոյլատրեցին լեհ ազնուականներու բարենորոգման ծրագիրը գործադրել իրենց երկրին մէջ, և ոչ միայն այսչափ՝ այլ և բռնաբար միջամտեցին անոնց կրօնական խնդիրներուն, որոնք կը խանգարէին այս դժբախտ երկրին ներքին խաղաղութիւնը. կատարինէ Բ., իբր

գլուխ օրթոդոքս կրօնի, և Ֆրիդրիխ Բ. իրր պետ-
բողոքականութեան, իրենց պաշտպանութեան տակ
առին Լեհաստան բնակող իրենց կրօնակիցները, և
ստիպեցին լեհ խորհրդարանը, որ ջնջէ անոնց դէմ
հրատարակուած օրէնքները: Ա՛յ այնուհետեւ Վարչա-
ւայի ոռւս դեսպանն էր, որ տիրարար հոն կը հրա-
մայէր:

Աւգոստոս Գ. ի մահէն ետք, Լեհաց թագաւոր բնա-
րուեցաւ, Կատարինէի ստիպումով, Սաւնիւրաւ Պոնիաւ-
դոլսկի, որ իր սիրելին էր: Ազուականները սակայն
իրենց թագաւորին ոռւս արքունիքէն կախում ունե-
նալուն և այլակրօններուն՝ իրենց համահաւասար իրա-
ւունք վայելելուն վրայ դժգոհ, կազմեցին, Բար քա-
ղաքին մէջ, դաշնակցութիւն մը (1786), որուն նպա-
տակն էր տապալել նորընտիր թագաւորը և այլակրօն-
ներու մասին իրենց նախնարար սահմանած որոշում-
ները գործադրել: Այս դէպքն ահա պատերազմի առիթ
բռնելով՝ Կատարինէ և Ֆրիդրիխ շարժեցին իրենց
բանակները դէպի Լեհաստանի սահմանները: Աւսարիա
ևս անմտան ու անբաժին չմտալու համար այս կողոպու-
տէն, ինք եւս ստաարեց անոնց յափշտակութեան:
Օսմանեան կայսրութիւնն էր միայն, որ տեսնելով
սպաննացող փտանգը, պատերազմ յայտարարեց Ռու-
սիոյ դէմ, և յաղթուեցաւ:

Լեհական անկախութեան անվեհեր պաշտպանները
թէեւ հերոսաբար կռուեցան երեք պետութիւննե-
րու դէմ, սակայն, ի վերջոյ, բնկճուած՝ ստիպուեցան
իրենց հայրենի երկրին Առաջին Բաժաննաւ դաշինքը
ստորագրել (1772):

Այս դաշնագրութեամբ Պրուսիա կը ստանար Վիս-
տուլայի հովիտը՝ 900,000 բնակիչով, Աւսարիա՝ Գա-
լիցիան և Լոպոմիրիան, 2,500,000 բնակիչով, իսկ Ռու-

սիա կը գրուէր Դուինա, Դնիերր և Բերեսինա գետերէն անդին տարածուող երկրամասերը, 1,600,000 բնակիչով :

Երկրորդ ու Երրորդ բաժանում Լեհաստանի. — Լեհերն իրենց երկրին առաջին բաժանումը վճռող խաղաղութեան պայմանագրով յանձնուաւ եղած էին միանգամայն չբարեփոխել իրենց սահմանադրութիւնը : Ասյն այս յօդուածը, քսան տարի յետոյ, յափշտակողներուն նոր առիթ մը պիտի ընծայէր՝ Լեհաստանի սոսրող ջակտան բաժանման մասին իրենց վաղուց ծրագրած դուռն իրագործելու :

Լեհաստանի այս առաջին բաժանումը լեհ ազնուականութեան համար զգաստացուցիչ դաս մը եղաւ երկրի ներքին կազմակերպութեան մասին հոգ տանելու, և պետութեան տայու նոր սահմանադրութիւն, որու համաձայն ժառանգական պիտի ըլլար թագաւորութիւնը՝ վեհապետական ամէն իշխանութեամբ, և զօրաւոր բանակ մը պիտի ունենար իր արամադրութեան տակ :

Յրիգրիխ Բ.ի յաջորդ Յրիդրիխ-Վլիկեկը Բ. և Կատարինէ այս ղէպքը 1772ի զաշնագրին բռնաբարումը պատրուակելով՝ դարձեալ յարձակեցան Լեհաստանի վրայ, և երկրորդ անգամ իրարու մէջ բաժնեցին զայն (1793) :

Այսպիսի տարապայման ու ծայրագոյն աստիճանի անիրաւութեան մը վրայ լեհ ժողովուրդն ընդվզելով՝ ազնուական ու գիւղացի իրարու միացած՝ ապստամբեցան : Ասոր վրայ, ռուսական և պրուսիական բանակները, որոնց եկան միացան այս անգամ եւս ռուսարիականները, պաշարեցին Լեհաստանն ամէն կողմէ : Լեհերը, որոնցմէ շատեր փոխանակ ղէնքի՝ պարզապէս գերանդիով զինուած էին, թշնամի կա-

նոնաւոր բանակներու յորձակումներուն դիմադրել
չկարենալով՝ չարաչար պարտուեցան:

Լեւ հայրենասէրներու գունդերուն կը հրամայէր
Քոշլուսիյ զօրավարը, որ Ամերիկայի Անկախութեան
պատերազմին մէջ, Ուոշինգտըն զօրավարի հրամա-
նին ներքեւ կռուող լեւ կամաւորներու գունդին մէջ
էր, և հոն ուսած պատերազմական արուեստը, Այս
մեծ հայրենասէրը, սկզբան, քանի մը աննշան յող-
թութիւններ ասնելէ ետք, Մաղիլեյիլիցիի ճակատա-
մարտին մէջ ուսւ Վայրագ զօրավար Սուլայրոֆի բա-
նակէն յողթուեցաւ և վիրաւորուած վիճակի մէջ իր
գերի տարուեցաւ Պեակսքուրգ:

Ռուսերը, այս յողթութեան վրայ, քալեցին Վար-
չաւա մայրաքաղաքին վրայ, և անոր արժարձանն
եղող Պրագայի ամրութիւններուն անկումովը: Լեւերու
դիմադրութեան ամէն փորձ ի դերեւ անցաւ: Սու-
վարոֆի զօրաց քաղաք մանելուն յաջորդեց զարհու-
րելի կոտորած մը, որ միջոցին 20,000 լեւ քաղայացի
վայրագօրէն խողխողուեցան գազանասիրա զօրքէն:

Վարչաւայի անկումովը, անգլի ունեցաւ Լեհաս-
տանի երրորդ և ամբողջական բաժանումն ընդ մէջ
Ռուսիոյ, Պրուսիոյ և Աւստրիոյ (1795):

29. ՌՈՒՍՈՒՍ ԵՒ ԹՈՒՐԻՒՄ

Կայնարշայի հաւատարեան դաշինքը. — Մինչ Ռու-
սիա մէկ կողմէ կը հետամտէր, Կատարինէ Բ.ի թե-
լադրութեամբ, իր արեւմտեան սահմանները հասցնել
մինչեւ Վիսաուլս գետը, և ուղղակի հաղորդակցու-
թիւն ունենալ Գերմանիոյ հետ, միւս կողմէ Լեհաս-

ասնի ստալին բաժանման յաջորդող Թրքական պատե-
րագրմերով, Ռուսիոյ հարաւային սահմանները կը
հասնէին մինչև Սեւ ծով:

Թուրքիա էր գլխաւորաբար, որ կը ջանար Լեհաս-
տանն իր գծնդակ կացութենէն ազատել: Իր այս
ջանքը սակայն շատ սուղի նստաւ իրեն, վասն զի
Ռուսիոյ դէմ, 1768—1770 մղած պատերազմներուն
մէջ օսմ. բանակները յաջորդաբար պարտուեցան
Խոշիւի, Ազովի և Բենդերի քով, որոնց հետեւանքով
Թուրքերը կորսնցուցին Մոլտաւիան և Վալաքիան,
Աւստրիոյ միջամտութեամբը Թուրքիա և Ռուսիա
Կայնարչայի (Բուլղարիոյ մէջ փոքրիկ քաղաք մը)
հաշտութիւնը կնքեցին 1774ին, որով Թուրքիա կը
պարտաւորուէր Ռուսիոյ թողուլ Դնիբերի, Դոնի
գետաբերաններն ու Ազովսու ծովը, և Ռուսիոյ կը
իտոյլարուէր ազատ նաւարկութիւն Սեւ ծովու վրայ:
ապէ զատ, Թուրքիա կը ստիպուէր ճանչնալ Խոշիւի
անկախութիւնը: Կայնարչայի հաշտութեամբ Ռուսիա
կը հանդիսանար օսմ. կայսրութեան հպատակ Յոյներու
և բալկանեան երկիրներու օրթոգոկս ազգերու պաշտ-
ոյանը: Ռուսիա իր այս սիւղոստովը շատ աւիթներ
իրեն ստեղծեց՝ օսմ. պետութեան ներքին խնդիրնե-
րուն միջամտելու: — Աւստրիա իր այս միջնորդու-
թեան իրր վարձք պահանջեց սուլթանէն Բուխովինա
գաւառին Աւստրիոյ կցումը (1775):

Խրիմի անկախութիւնը սակայն երկար չտեւեց:
Կատարինէ կայսրուհին գնեց այդ թերակղզիին վեհա-
պետութիւնը Թաթարներու խանէն (1777): Պոսեկիլև
ուսւ մտարձախաւ հիմնեց հոն Սևաստուպոլ ամուր-
քերգաքաղաքը (1786), որ քիչ տառնէն պիտի իշխէր
Սեւ ծովու վրայ: Կատարինէ Բ. իր իշխանութեան
սահմանները յայնկոյս կովկասեան լեռներու եւս տա-

րածելով՝ հորդեց իր յաջորդներուն առջեւ ճանապարհը, որ պիտի առաջնորդէր Պետրոս Մեծի մասնանշած նպատակակէտին — գէպի Կ. Պոլիս:

Եսախի դաւնադրութիւնը. — Կատարինէ Բ. երբ իր այս գիտաւորութիւնը, մեծաշուք հանդէսով Խրիմ իր այցելութեան միջոցին, աշխարհածողով բազմութեան մը առջեւ աներկիւղ համարձակութեամբ յայտարարեց, Թուրքիան իրեն գէմ սաստիկ գրգռելով՝ դարձեալ պատերազմ ծագեցաւ այս երկու պետութեանց միջև: Այս անգամ սակայն կայսրուհին ապահոված էր իրեն Աւստրիոյ զինուորական օժանդակութիւնը: Բելգրադ քաղաքը գրաւուեցաւ Աւստրիացիներէ, իսկ Բենդեր՝ Ռուսերէ: Սուլթանֆ զօրավարը յորձակմամբ առնելով Իսմայիլ քաղաքը՝ 30,000 մարդ կոտորեց Թուրքերէ:

Եսախի դաշնադրութեամբ, Դնիեստր գետն այնուհետեւ կազմեց Ռուսիոյ հարաւային սահմանը, և Կատարինէ Բ. իր պետութեան երկիրներուն կցեց Խրիմըն ու Բուրանը (1792):

Կատարինէ Բ. ի վարչութիւնն եւ մանր. — Կատարինէ Բ. ձորուհւոյն կառավարութեան օրով արուեստ ու գիտութիւն մտաւ Ռուսստատան: Մեծ ձորուհին անխոնջ աշխատեցաւ ժողովուրդի դաստիարակութեան գործին՝ դպրոցներ բանալով երկրին բոլոր կողմերը: Ան շատ կ'ախորժէր տեսակցելէ գիտուններու հետ, և իր շատ մտերիմ բարեկամներն էին Վոլտեր և Գլխաւորաբար Ղիղըրոյ, զոր յատկապէս հրուիրած էր իր արքունիքը:

Կատարինէ Բ. մեռաւ 1796ին, Պետրոս Մեծի երազներուն մէկ մասն իրագործելէ ետք:

Յ Ա Ն Կ

Էջ

3

ՆՈՐ ԴՍՐԵՐ

Ս. ԹՈՒԹԵՐԵԱՆ ԹԱԳԱՒՈՐՈՒԹՅԱՆ ԱՆՆՈՒՄԷՆ ՄԻՆՉԵՐ ԷՍՑ ԷԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԸ

(1875—1918)

1.	ՀԱՅՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԸ ՌՈՒԲՐԵՆԵԱՆՑ ԺԱՄԱՆՈՎ	5
	Հայասան osar սիրապետութան սակ	
2.	ՀԱՅՍՏԱՆ ԹԱԹԵՐԵՐՈՒ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ՏՈՎ	
	Թարաբներու ծագումը եւ ճիճկից Խանի աւխարհակալութիւնները	7
	Թարաբներու արեււանքը Հայասան	8
	Թարաբներու պետութեան քայքայումը	9
3.	ԹԱԹԵՐԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԿՈՏՐՈՒԹԻՒՆԸ. ԼԷՆԿ-ԹԻՄՈՒՐ	
	Լէնկ-թիմուրի արեււանքները	10
	Լէնկ-թիմուր Հայասանի մէջ	11
	Լէնկ-թիմուրի մահը	12
4.	ՕՍՄՈՆԵԱՆ ԵՒ ՊԱՐՄԻԿ ՄՐՅԱԿՑՈՒԹԻՒՆ ՀՕՑԱՍՏԱՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ	
	Օսմանեան Թուրքերու ծագումը	13
	Պատերազմներ Հայասանի սիրապետութեան համար	13
	Շան Արքայի արեււանքն Հայասան	15
	Հայոց սեղանանութիւնը	17
	Ամիդի դաշինքը	18
5.	ԱՆԿՈՒՄՈՒԹԵԱՆ ՓՈՐՉԵՐ ԺԸ. ԴՐՈՒՆ	
	Խամայի մելիուրիւնները	19
	Իսրայէլ Օրի եւ անոր առաքելութիւնը	20
	Ղարաբաղի ապսամբութիւնը	21
	Դաւիթ-Բէկ	22
	Ղարաբաղի ապսամբութեան վախճանը	25
	Օսմանցւոց եւ Պարսից վերջին պատերազմները. Նասիր Շան	26
6.	ՌՈՒՍՏՐՈՒ ՄՈՒՏԲԸ ՀԱՅՍՏԱՆ	
	Ռուս-Պարսկական պատերազմներ. Կիլիսիանի դաշինքը	27
	Թուրքմէնչայի դաշնադրութիւնը	28
	Ռուս-օսմանեան առաջին պատերազմը	29
	Սղրիանուպոլսոյ դաշնադրութիւնը	30

7. ՌՈՒՅՈՍՄԱՆՆԵԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԸ (1877—1878)	Էջ
Այս պատերազմին շարժառիթը	31
Պատերազմական գործողութիւնք	31
Սան Ստեփանոյի դաշինքն եւ 16րդ յօդուածը	32
Բերլինի վեհաժողովը եւ 61րդ յօդուածը	32
Հայկական կոստումները	33
Ուլրիլեան եղեռնը	34
Զարդարեանքն վախճանը	35

Բ. ԱՄԵՐԻԿԱՅԻ ԳԻՒՏԷՆ
ՄԵՎԶԵՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՆԴՈՓՈՒԹԻՒՆ

8. ԱՄԵՐԻԿԱՅԻ ԳԻՒՏԸ ԿՈԼՈՄԲՈՍԻ ԶԵՆՔՈՎ	
Ուրեկլեան Հնդկաց ծովային նամբունց գիւսը	36
Հենրիկոս «Շովագնաց»	36
Բարբոզիմէոս Գիսպ	37
Վաագոյ դէ Գամա	37
Սմերիկայի գիւսը Կոլոմբոսի ձեռնով	38
Քրիստափոր Կոլոմբոս	38
Կոլոմբոսի երկրորդ ու երրորդ նաւարկութիւնը	40
Կոլոմբոսի վերջին նաւարկութիւնը	41
Սմերիկա անուանակոչութիւնը: Բրազիլիայի գիւսը	42
9. ՄԵՎԶԵՆԻ ԳՐԱՒՈՒՄԸ ՖԵՐԳԻՆԱՆԴ ԿՈՐՏԷԶԻ ԶԵՆՔՈՎ	
Ֆերդինանդ Կորտեզ	43
Մոնդեսպանս քազաւորը	43
Կորտեզի մահը	44
10. ԱՌԱՋԻՆ ՆՈՒԱԳՆՈՑՈՒԹԻՒՆԸ ԵՐԿՐԱԳՈՒՆԳԻ ՇՈՒՐԸ	
Ֆերսինանց Մագելլան	45
Մագելլանի մահը	45
11. ՊԵՐՈՒԻ ԳՐԱՒՈՒՄԸ ՓՐ. ՊԵՋՄԲՈՅԻ ԶԵՆՔՈՎ	
Փրանկիսկոս Պիզարոյ եւ Ալմագրոյ	46
Պիզարոյի եւ Ալմագրոյի վախճանը	47
Գերեվանառութեան ծագումը	47
Սպանիոյ գերակայութիւնը Նոր Աշխարհի վրայ	48
12. ՄԱՔՍԻՄԵԼԼԱՆ, Ո. ԱՒՍՏՐԻԱՑԻՆ, (1493—1519)	
Հաբսբուրգեանք կը ժառանգեն կայսերական թագը	48
13. ՄՈՐՏԻՆՈՍ ԼՈՒԹԷՐ ԵՒ ԲՈՂՈՔԱՎԱՆՈՒԹԻՒՆ	
Մ. Լուքերի կեանքի բնդհանուր գիծերը	50

	Լուսբերի հեռեհիկուսական ելոյթը կար. Եկեղեցւոյ դէմ	50
	Ուրիշ ազանդաւորներ Լուսբերի ժամանակակից	51
	Վարձի աւագածոցովը	52
	Կրօնական հալածանքներ Գերմանիոյ մէջ. Եպայերի աւագածոցովը	52
	Աւգոստինոսի դաւանանք	53
	Տրիստինոսի ժողով	53
	Աւգոստինոսի աւագածոցովը եւ կրօնական խաղաղութիւնը	54
14.	ԿԱՐՈՒՈՍ Ե. ԿՈՅՄԸ (1519—1556)	
	Կարոլոս Ե. ի ժառանգած երկիրները	55
	Պատերազմներ Ֆրանսայի հետ	55
	Կարոլոսի դաւանադրութիւնը	56
	Կարոլոս Ե. ի արշաւը դէպի Թուրքիա եւ Ալգերիա	56
	Մեծ հերձուածը	56
	Կարոլոս Ե. ի հրաժարումը	57
	Կարոլոս Ե. ի մահը	57
15.	ԿՐՕՆՍԿԱՆ ՊՍԵՒՄՉՄՆԵՐ ՖՐԱՆՍՈՅԻ ՄԷՋ	
	Հիւզբնոցներ Ֆրանսայի մէջ	58
	Հանրի Գ. ի կառավարութիւնը	60
	Հանրի Գ. ի անձնատրութիւնը	60
	Հանրի Գ. ի մահը	61
16.	ՆՈՐԱՂԱՆԴՈՒԹԻՒՆ ԱՆԳԼԻՈՅ ՄԷՋ	
	Հենրի Ը.	61
	Եղիաքէք քաղաքին	62
	Մարիամ Ասուարս	62
	Ասուարսեանք Անգլիոյ զանին վրայ	63
17.	ՓԻԼԻՊՊՈՍ Բ. ՍՊԱՆԻՈՅ ԹՐԱՆՍԻՐԸ (1556—1598)	
	Փիլիպպոս Բ. ի անձնատրութիւնը	64
	Ասորիկ-հահանգներու ապստամբութիւնը	65
	Ուսուցիչի Արմադան	66
	Փիլիպպոսի վերջին տարիները ու մահը	67
18.	ՆԻԿԻՍՏՆ ԶՐԻՆՆԻ ԿՈՄՍՈՆ ԶԵՐՈՍԿԱՆ ՄԱՀՐ	68
19.	ԵՐԵՄՅԱՍԵՆՆԻ ՊՍԵՒՄՉՄՆԸ (1618—1648)	
	Ռուդոլֆ Ա. (1576—1612)	70
	Բոհեմիոյ ապստամբութիւնը	71
	Ֆերդինանդ Բ. (1619—1637)	72
	Վալէնցայն	72

	Գուսաւ Աղոլճ	73
	Վալէնեսայնի մահը	75
	Ֆերդինանդ Գ.	75
	Վեստֆալեան խաղաղութիւնը	76
20.	ԼՈՒԴՈՎԻԿՈՍ ԺԳ. ՖՐԱՆՍՍԵՅԻ ԹԱԳԱՒՈՐ	
	Ռիբլիեօ կարդինալը	77
	Լուդովիկոս ԺԳ. եւ Մագարէն	78
	Առաջին եւ երկրորդ յալիսակութեան պատերազմները <i>Réunion</i> . Երրորդ յալիսակութեան պատերազմը	78
	Ռիզուլիի խաղաղութեան դաշինքը	80
	Սպանիական ժառանգութեան պատերազմը	81
	Ուրբէխի դաշնադրութիւնը (1713)	82
	Լուդովիկոս ԺԳ. ի մահը	83
	Ֆրանսական գրականութեան ոսկեդարը	83
21.	ԹՈՒՐԲԵՐՐՎ ԿԵՆՆՍՍԵՅԻ ԱՌՋԵՒ	
	Վիեննայի երկրորդ պաշարումը	84
	Թուրք բանակին խուճապահար փախուսք	85
22.	ԹՈՒՐԲԵՐՐՈՒ ԱՐՏԱՔՍՈՒՄԱՐ ՀՈՒՆԳԱՐԻՍՏԵՅԷ	
	Եւզինիոս իելսան	86
	Ջենրայի հակառակմանը. Քարլոլիցի դաշնադրութիւնը	86
	Սպանիոյ յաջորդութեան պատերազմը	87
	Պասարովիցի խաղաղութիւնը եւ Եւզինիոսի մահը	88
23.	ՊԵՏՐՈՍ ՄԵՆ (1689—1725)	
	Ռուսիա	89
	Միխայէլ Ռոմանով	90
	Պետրոս Մեծ	90
	Հիւսիսային պատերազմը (1700—1721)	93
	Պոլսաւայի հակառակմանը	95
	Կարոլոս ԺԲ. ի մահը	96
	Նիստերի դաշնադրութիւնը	97
	Պետրոս Մեծի մահը	97
24.	ՊՐՈՒՍՅԱՆ ԵՒ ՔՐԱՆԳԵՆՔՈՒՐԳ	
	Պրուսիա	98
	Հոնենցոլերենեան գերդաստանը	98
	Պրուսիայ դիւտիւնը	99
	Պրուսիա քաղաւորութիւն	100
	Ֆրիդրիխ-Վիլիելմ	100



	էջ
Ֆրիդրիխ Բ. Մեծ (1740—1786)	100
25. ՇԼԵՋԻՍԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ. ԱՆՍՏՐԻՅՑ ԶԱԶՈՐԴՈՒԹԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ	
Մարիա Թերեզիա (1740—1780)	101
Աւստրիոյ ժառանգութեան, եւ առաջին ու երկրորդ Շլեզիական պատերազմները	102
Եօթնամեայ պատերազմը (1756—1763)	103
26. ԱՏՈՒԱՐՏԵԱՆՔ ԱՆԳԼԻՅՑ ՄԷՉ. ՕԼԻՎԷՐ ԲՐՈՄՈՒԷԼ Յակոբ Ա. (1603—1625) եւ Կարոլոս Ա. (1625—1649)	106
Անգլիա իբր հանրապետութիւն	107
Կարոլոս Բ. (1660—1685) եւ Յակոբ Բ. (1685—1688)	109
Ուիլիքմ Օրանիացիին	110
27. ԱՄԵՐԻԿՈՅԻ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ (1775—1783)	
Պատերազմի պատճառը	112
Գէորգ Ուոշինգտօն եւ Բենիամին Ֆրանկլին	113
Վերայլի դաշնագրութիւնը	114
Անգլ. տիրապետութիւն Հնդկաստանի մէջ	115
Ճէյմս Քուք	116
28. ԼԵՀՈՍՏԱՆԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ	
Կատարինէ Բ.	117
Լեհաստան կամ Պոլոնիա	117
Լեհ պետութեան ներքին ու քնկերային կազմը	117
Առաջին բաժանում Լեհաստանի (1772)	118
Երկրորդ ու երրորդ բաժանում Լեհաստանի	120
29. ՌՈՒՍԻԱ ԵՒ ԹՈՒՐԿԻԱ	
Կայնաբաշի սուստութեան դաշինքը	121
Եւսիի դաշնագրութիւնը	123
Կատարինէ Բ. ի վարչութիւնը եւ մահը	123

NEW STAR PRESS

7, Rue Daramalli (Daher) — Le Caire

Գրան
Արտակ Ալպոլանեանի
Փակիք — Մարտիա

ԳԱՆ Հիմնարար Գիտ. Գրադ.



FL0556155

